

ՏԻՐԱՆ Ե. ԱԼԷԲՍԱՆՆԵԱՆ

529
79

ԱՐՇԱԿ ԶՈՊԱՆՆԵԱՆ



ՏՊԱԳՐՈՒՅԻՒՆ «ՊԱՐՔԵՆՈՆ»,
ԱՔԷՆՔ, 1939

ՏՅՂԻ-ՅՅ-ՕՅԶ Հուլիս 1939
Ա - 29

891-57-052 Հովան 4/24

Ա-29

ՏԻՐԱՆ Ե. ԱԼԷՔՍԱՆԵԱՆ

19 APR 2011
Մ-529
72

ԱՐՇԱԿ ԶՊՊԱՆԵԱՆ




ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՊԱՐԹԵՆՈՆ»,
ԱՔԷՆՔ, 1939


ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

1866
ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ


5339- 83



ԱԶԳԱՅԻՆ ՅՈՒԲԵԼԱՐԸ, ԱՐՇԱԿ ԶՕՄԱՆԵԱՆ



Տ. Ե. ԱԼԷՔՍԱՆԵԱՆ



Այն գիրքը կը ձօնեմ
Ազնուամայր Տիկին Բերեկա Տօնիկեանի
S. U.

**ԱՐՉԱԿ 20ԳՆՆԵՆԻ
ՊՐԱԿԱՆ ԴԻՄԵԳՐՈՒԹԻՒՆԸ**

Ոլիմպեան լեռները ցնծումով թո՛ղ կայտուն, զի Պառնասեան լուսաշող կատար մըն է որ կը կանգնի իրենց գէժ, ալեծածան վեհութեամբը արուեստին ողջակիզուող քուրմին՝ որ Զեւսի ամպրոպները յաղթահարած՝ հասած է ալլեւս հոն ուրկէ աստուածութիւնը մէկ փարսախ հեռու է միայն:

Կը սիրեմ արուեստի քուրմերը նմանցնել բիւրեղեայ, թափանցիկ լեռներու՝ որոնց ընդերքը սառած լոյսի շտեմարան է թանկագին — նկատէ՛ այս ալ հրաշալի մէկ քմայքը արարչութեան — սւր ինկած ամէն մէկ արեգնային ճաճանչ, թափանցելով լոյսի ալլազան խաւերէն ներս, կ'ընդգծէ ծիածանեան երանգներու մէջ ծփացող շաւիղ մը՝ որ լոյսի այս գուարթ ողջագուրումէն արըչիո՛ կը խոյսնայ դուրս ու կ'արտացոլայ իբր մէկ հոյակապ գեղանրկաբը արուեստագէտի հոգիին:

Ո՞ր բարեխիղճ քննադատին սահմանումը պիտի կըընաբ ամբողջութեամբ ընդգոգել այս լուսասփիւռ շաւիղին ընթացքը, կամ բնորոշել, թափանցիկ լեռան ծոցին մէջ,

ի տես բիւրաւոր լուսապսակներու ոլորաստոյտ շարժումին ու մերթ ընդ մերթ արտացոլացումին՝ ներդաշնակութեան կշռոյթը որ կը բղխի իրարու ընդելուզուած լուսեղէն օղակներու շարժումէն: Արդարեւ, դժուար գործ՝ քննադատինը: Ստեղծուած գեղեցկութիւն մը կամ յօրինուածք մը ի պաշտօնէ քննադատելու ունակութենէն մըղուած, յաւէտ իր հոգիին սառնութիւնն ու անընդունակութիւնը կը յայտնաբերէ քան թէ կ'արձանագրէ հարազատ թրթռացումը արուեստագէտին հոգիէն իրենին հաղորդուող լոյս-ալիքներուն: Հոս, մեղի համար, անվիճելիօրէն արդարագոյն հատուցում պիտի ըլլար հիացումը, քան արեւապայծառ գեղեցկութեան մը ինքնատուութիւնը կազմող տարրերուն պատէ պատ քաջընթացը, ինքնահաճ ու թեթեւամիտ դատումներով:

Ուստի, ամէն ներթափանցումէ առաջ, անկեղծօրէն յորդահոս մեր հիացումով սեւեռինք «Պանասեան կատար»ին: Անոր անըջական, բիւրեղափայլ ծոցէն ջուրեր կը հոսին, վճիտ, կաթնաթո՛յր. հայիւ արձակուած աղբիւրներէն, լոյսը կու գայ ուռճացնել անոնց ամէն մէկ կաթիլը, ու սահանքն այլեւս կը դառնայ ալեծուփ մարգրիտներու բեկբեկման լուսապատկերը: Եղեմական հոյանիստ լեռ մը, անուրջներով փայտաշուած, բիւրա՛կն, մարգրտափայլ: Ի՞նչ փարթամ գեղեցկութիւն է որ արարչութիւնը թափեր է արեւուն տակ: Այս լեռը Չօպանեանի հոգին է՝ յաւերժական տարփածու ամէն գեղեցկութեան՝ որ արծաթափայլ աղբերակներ կը ցայտէ իր վճիտ ակունքէն:

Տիեզերքի վայրագ ուժերը եկեր են երբեմն ու ծեծեր անոր կատարը, փորձելով զգետնել վսեմ խիզախութիւնն անոր, այլ մշտապէս տոկուն մնացեր է լուսեղէն լեռը, նորէն ասպարէզ կարդալով ոսոխներուն: Փուք ու փոթորիկ խուժեր են վրան խօլական թափով, այլ անճըրկեր ու հեզասահ գեփ իւռներու պէս ծալլուեր են անոր թեւերուն տակ: Աղջամուղջներ եկեր են կպչիլ իր կողերուն, ծրարուեր են ալիքներու վէտվէտումով, ու բիւրեղակերպ մարմարներուն մինչեւ ծոցը խրիլ փորձեր են, այլ, ի գո՛ւր, աննուած հոգին թափահարեր է անհարազատը, մութըն ու անարեւը, յաւէտ իր շողարձակ էութիւնն հռչակե-

լով: Մարտնչողը, քանդիչ ու ոճրագործ ուժերուն դէմ, կը քայքայուէր թէպէտ նիւթապէս, բայց տարամերժօրէն գեղապաշտ ու բանաստեղծ մնացող հոգիին առաքինութիւնը, ցայգալոյսին մէջ լուացուող լիճի մը պէս, միշտ գեղեցիկ ու յստակ կ'արտափայլէր աշխարհին.

«Եւ քու հոգիդ արգաւանդ էր, ու բարի՝
Կործանարար ուժերուն դէմ վիթխարի»:

Հոգեկան ի՞նչ հիանալի սփոփանք կը վայելէ թափառական անցորդը սա՛, վտարանդի ու անտէրունջ Հայու թիւնը, երբ իր յուսաբեկ նայուածքը կը հանդիպի ամբողջ կէս դար ամբապնդօրէն իր վսեմ կոչումին փարած, յաղթապանծ այդ գագաթին: Վերածնող հայութեան գաղափարականին ամենաչքեղ պանծացումն է այդ սէ՛գ կատարը: ափշտակուած կը նայիս վրան ու Հայաստանը կ'ողջնայ ներսիդիդ ու, որպէս թէ Մասիսի ճիւղ դէմն ըլլայիք, ուժգնօրէն յեղակարծ՝ կը սթափին տարիներով թմրած զգացումներդ: Հայրենի, սիրասուն դաշտեր փափկօրէն կը տարածուին միգամած խորհուրդներուդ վրան եւ պուրակներու սարսուռովը կը սփոփեն օրերուդ պարտասումը. պաղպաղուն ջուրով կը լուան այլասերումէ փտած երակներդ, անոնց մէջ վճիտ ու անապակ արիւն յորդելով: Ի՛սկապէս հրաշալի է առիթը: Երթա՛նք, մէկ աղբերակէն խմելու քերթուածը քնարերգակ, միւսէն վիպակը իրապաշտ: Թաւալուն ջուրերուն մէջ տեսնե՛նք աստուածակերպ դիմագիծը Հայաստանի աշուղներուն՝ որ՝ Հոմերոսիկներու պէս, քնար ի ձեռին ու սարէ սար աստանդական, հայ շինականներուն երգեր են քաղցրութիւնը կեանքին ու քաջագործութիւնը հայ դիւցազներուն: Ու ահա՛, համայնապատկերին քիչ մը աւելի խորը, առուակը կը հանդիպի ասպառածի մը բիրտ ցիցերուն, մէկէնիմէկ կը ծռէ իր մէջքը, ողնոսկրը կոտրելու չափ կռացած, ու փշրուող որովայնէն կը ժայթքէ ջրվէ՛ժը: Օ՛ կանգնէ՛ ինք այդ անուշաղբիւր ջրվէժին տակ ու կազդուրուէ՛ր՝նք զովութեամբ, զի անոր աստուածապարգեւ սրսկումը պերճախօս

համակրութեան հոսանքն է որ ֆրանսացի գրագէտներուն սրտէն կը զեղու:

Հիացումը: Անբաւ՝ անոր արծաթին տուրքն ալ ուր կը պակսի ստեղծագործական աւելնը: Գրադատը, եթէ այլաբանօրէն չի կառուցաներ տիպարին պերճանքն ու շքեղութիւնը յայտնագործող որեւէ համայնապատկեր մը, ապացոյցը միայն տուած կ'ըլլայ անընկալչութեանը իր հոգիին որ քերթողութենէն իրեն հաղորդուած գեղեցկութեան տարրերը այլապէս համադրելու եւ իր գրոյմով իբր նոր, միաձոյլ գեղեցկութիւն ցոյց տալու անընդունակ է, ամո՛ւր:

Ապագէն, յարդս կ'անճրկի երբ քերթող, քննադատ, բանասէր, խմբագիր ու թարգմանիչ Զօպանեանը իր առջեւ կը փոէ գերընտիր արտադրութեանց ընդարձակ տըրցակը: Ո՞ր մէկէն սկսիլ եւ ո՞ւր վերջացնել. ո՞րքանը քըրքըր ու ի՞նչպէս խորանալ. ո՞ր ճառագայթին փարիլ եւ որմէ՞ անջատուիլ: Ստուար հատորներ կրնային գրուիլ ու քանի մը թուղթի երես մըրտելու ձեռնարկեր ենք: Հիացական շրջագծով մը բոյորուած, տարտամ ընդգծումներ միայն, գունաւոր թուղթիկներու պէս առկալս՝ կը յայտնուին գեղանկարուելու կարելիութիւններով անսահման հորիզոնին վրայ: Այլ՝ մանուկի հոգին կը հրճուի երբ իր թուղթիկին գոյնզգոյն պոչը կը խաղայ կապոյտ ամպերուն հետ:



Գ Լ Ո Ի Խ Բ.

ԳՐԱԿԱՆ ԵՆԹԱՀՈՂԸ

Կ. Պոլիս. 1890:

Սկիւտարի բարձունքները դեռ նոր լսեր են Սոխակին ձայնը, որ կը յափշտակէ ամէն զեփիւռ ու ամէն քամի, եւ արուեստի տարրերը համանուագ դաշնաւորելով կը բարձրացնէ անմահական եղանակը Գուրեանականութեան: «Տըտունջը»ը առատ թախիժ կը թափէ նորելուկներու սրտին մէջ: Հիւանդկախ, հիւժախտի արբանեակ ոռմանթիկութիւն մը կը պտըտի զիչերուան լուսնին տակ, կը կախարդէ երիտասարդները իր պէսպիսուն պչրանքներով: Շատեր կուրծքերնին կը խոցոտեն, հիւժախտի ջերմութեան մէջ նոր «Տըտունջը» մը յօրինելու սեւեմամբ: Կ'ապրի անմեկնելի Եղիան, ծաւալուն փառքի գահին վրայ բաղմած, մերթ Նիրվանայի, մերթ Մորփէոսի գողը. ընկողմանելով: Օրէ օր կը խորանայ Շորէնհաուրի ջրհորներուն մէջ, վիզէն բարակ առասան մը կապած, ու կը վախցընէ շուրջինները մի գուցէ յանկարծ փրթի շուանը ու մեծ վարդապետը խորասուզուի բացարձակ անխմանալիութեան յատակը: Ախտաժէտ ոռմանթիզմը մէկ կողմէն, յոռետես միսթիսիզմը միւս կողմէն կը ջլատեն կենսուրուակութիւնը այլապէս արգաւանդ մթնոլորտին:

Երջանիկ շրջանն է այս ուր հայ մամուլը կ'ապրի իր Ոսկեդարը, արժանագոյնի լուսապսակին մէջ պարուրելով «Հայրենիք»ը, որ Արփիարեանի մը ու Բաշալեանի մը գեղապաշտ ոգիով սիրահարուած, ծովահայեաց պատուհան մը կը բանայ դէպի Արեւմուտք ու մութնուլուսին ներս կ'ընդունի, իբր քնքոյշ ու պշրալիբ հիւր, ծաղկափրթիթ Փրանսուէին — նորածիլ իրապաշտ գրականութիւնը: «Մասիս» ու «Արեւելք» կը կըթընին «Հայրենիք»ի ճգնտումներուն ու կ'ամփոփեն ներշնչումները Զօհրապի, Օտեանի, Կամսարականի, Հ. Ասատուրի եւ ուրիշ տաղանդաւորներու: Իսկ անդին, Կեդրոնականի երակներուն մէջ կ'եռեւեփի գրական նորագոյն անդաստաններուն այս յաճախումը ինքնատուօրէն արտայայտելու հրավառ աւելը, ներարկուած Տէմիրճիպաշեանի, Մինաս Զերաղի՝ ու Թովմաս Թէրզեանի ուսուցչական հմտութեամբ: Կեդրոնականը երկունքի մէջ է ու պիտի ծնի: Լուսածին արգանդը բեղմնաւորուեր է իրապաշտ տեսլականին ամենէն առոյգ նախանիւթովը: Արդէն, կարելի էր տարակուսիլ թէ՛ «լուսաքաղաք»ի մը գրական հրաշակերտներուն հայ լմացաշխարհի հոգիին մէջ հեւիհեւ թաւալումէն յետոյ, արթուն ու ածումնաձիգ խանդավառութիւնը անպըտուղ պիտի մնար: Կը սպասեն որ գայ Մեսիան, նոր դէմքը տիրական, երեւելի քանքարով արուեստագէտը որ նոր շրջան կը բանայ իր անձնաւորութեան կնիքովը: Ոմանք ընդնշմարեր են արդէն որ տարիներով երկնուող պտեղծանիւթը ունիլ եւ փշուիլ սկսեր է Կեդրոնականի ներսէն: Կարճ սպասումէ մը վերջ, յղին իր լուսեղէն արգանդէն կանխահասօրէն աշխարհ կը հանէ մանուկ մը՝ որուն մեծութիւնն ու իմաստութիւնը անբնական են, թէպէտ, — Զօպանեան տասներեք տարեկան եղած ատեն Փրանսերէն ոտանաւորի մը թարգմանութիւնը կը հրատարակէ — բայց որ կը խոստանայ յանգիլ տարիներու բեղմնաւորման ամենահարգատ արգասիքին:

Աչակե՞րտ մըն էր Արշակ կամ ուսուցիչ մը գրասեղաններուն առջեւ: Արփիար կը զարմանայ որ Զօպանեան հանդուրժեր է «աչակերտ ըլլալու» եւ գրական կանոններու հետեւելու, ինք որ ներքնապէս պիտի կազմալուծէր Իւրեանէն անհարազատ ժառանգ մնացած լակնաութեան

կալուածը ու ծիրանի բեհեղ պիտի հագցնէր Պրանսայէն նոր եկող, տարփայարոյց յաւերժահարսին, որուն սիրաբորբ գրգանքէն արբշիւ՝ «Արշալոյսի Զայներ»ը պիտի հնչեցնէր դեռատի «Թրթումներ»ով:

Թախձագեղ ոտմանթիղմի անձնատուր, նորելուկ քերթողները չիթ մը արցունքով կ'օժէին իրենց սիրուհիին տալիք դողդոջուն մարգրտածաղիկը: Ու «ամէնն ալ առանց բացառութեան», Յովհ. Աւագեանի սիրուն բացատրութեամբ, «փափաքած են ըլլալ զեփիւռ մը՝ խաղալու իրենց սիրուհիին մաղբրուն հետ»: Ծի'չդ այն թուականներուն, ուր անդին, Մէնի ափերուն, Լըքօնթ ուր Լիւ պէսպիսուն երանգապնակով քնարերգութեան մը լարերը կը հնչեցնէր ու Տոտէ երեւակայութեան դալուկ թիթեռնիկները կը վանէր, ապաստանելով կեանքը իրատեսօրէն վերլուծող վէպին ծոցը:

Զօպանեան սիրուածն էր նորերուն մէջ, մինչեւ անգամ խոտապահանջ Զօհրապի մը աչքին լոյսը: Երբ թուրք գրաքննութիւնը կ'արգիլէր տաղաչափեալ քերթուածներու հրատարակութիւնը, դաւաճանութեան հաղորդարիւններ նկատելով զանոնք, Զօհրապ պետական շքանակներու մօտ իր ամբողջ ազդեցութիւնը գործածեց գրաքննութեան արգելքը վերցնելու եւ ըսելու համար օր մը երկտասարդ Արշակին. «Ազատեցի քեզ, ալ Մուսադ հանգիստ կերպով կ'ընայ ներշնչել քեզ»: Իսկ ան, ձեռքերը միշտ լոյսին կարկառուն, իր «ազատութիւն»ը փնտոնց Փարիզ, արուեստի միւսոնովը օժուն Սելոլամի աւագանին մէջ մկրտուելու իբր հայազարմ ու նորածին մանուկ մը: Եկած եմ, ո՛վ Լուսոյ Քաղաք — պիտի ըսէր խանդաբորբ երիտասարդը — որ ձիւնափարփառ ստինքներէդ ըմպեմ լոյսը, կէօթէի «Լոյսը, աւելի Լոյսը» ու լոյսի ճոխութենէն յուզուած հոգիս ընկղմեմ Մոփասանի վէպին ծոցը, Տոտէի թեւաւոր արձակին, Պոտլերի ու Վերլէնի երգին ալեակնեբուն մէջ ու դաշնաւորեմ ալ քնարս անոնց լարերու նուրբ հնչականութեամբը:

Թէեւ տարի մը միայն մնաց Փարիզ, բայց տասնեակ մը տարիներու գրական աւելը մարտած կը վերադառնար Պոլիս, շքեղ պատուանդան մը հաստատելու «Մաղիկով ու

դառնալու հետզհետէ թրքահայ գրականութեան վաւերա-
կան այն դէմքը՝ որ կէս դարու վաստակով Յոքելինական
փառաւոր հանդիսութեանց կ'արժանանայ ահա՛, այսօր, ա-
մէն տեղ ուր Հայութիւնը մայրենի լեզուով կը բարբառի
տակաւին:



Գ Լ Ո Ի Խ Գ.

ՉՕՊԱՆԵԱՆ ՈՐՊԷՍ ՔԵՐԹՈՂ

Չօպանեանի գրական գործունէութեան ամբողջ կա-
ռուցուածքը՝ որուն սքանչացումով կը յառի իրեն ժամա-
նակակից ու մեր ամենէն կարկառուն գեղագէտ - քննա-
դատներէն Արտաշէս Յարութիւնեան իր «իբր նրբարուեստ
բանաստեղծ, իբր ընտիր ու մաքուր արձակագիր, իբր
հմուտ, լայնամիտ ու խորաթափանց քննադատ, իբրեւ ան-
հաւասարելի գեղեցկագիտական զգայնութեամբ մը թրթը-
ռուն հասկացող ու գնահատիչ, իբր անկաշառ հրապարա-
կագիր, իբր անկեղծ ազգային գործիչ յօժարակամ կը խո-
նարհիմ իր յարգելի անուան առջեւ» մօտեցնւմովը, հիմ-
նուած է քնարերգութեան վրայ: Բննադատը, բանասէրը,
խմբագիրն ու թարգմանիչը խարխիս նետած են քնարեր-
գութեան նաւահանգիստը: Մեծահոշակ Անթուան Մէյեէ
«Վարդենիք»ի հեղինակին համար կ'ըսէր թէ «բանաստեղծ-
ները իբր բանաստեղծ կը թարգմանէ եւ իրօք բանաս-
տեղծութիւնն է որ կուտայ իր ընթերցողներուն»: Ուղղա-
դատ որակում մը Չօպանեանի գրական գործին մասին,
ուր բանաստեղծն է գերիշխանօրէն տիրապետողն ու ըս-
տեղծագործողը: Այլ բացատրութեամբ՝ անոր գրական ծա-
նին կոնդը քնարերգութիւնն է. միւս ստեղծագործութիւն-

ները, առաւել կամ նուազ ստուերչատութեամբ ու պտղաբերութեամբ արձակուած, ճիւղաւորումներն են ա՛յդ ծառին: Յայտնի թէ՛ օգտապաշտ քնարերգակը ճգնաւորի պէս ինքնամփոփ չ՛ուզէր մնալ, կ'եղանակաւորէ իր քնարը պարագաներու թելադրանքովը: Հոն ուր սիրապաշտ լիբիզմը անդօր էր ջարդուած սերունդի մը սահմոկելի մեռելութիւնը երգելու, կարող էր, սակայն, ապաստանիլ թարգմանութեան գիրկը: Նուազ զեղուն չէ քնարերգակ Զօպանեանը երբ Մեծ Պատերազմի ատեն Փրանսայի սահմանագլուխի զինուորներուն կը զրկուի պատմելու անոնց ջարդին արհաւիրքը զոր կը վերակենդանացնէ դիւցազնական աւիւնով ու, իբր երկրորդ Կապրիէլ ա՛Մնունցիոյ՝ վրէժի թունաւոր զգացումով կը շանթահարէ հերոսանալու դիմող զինուորներուն բանակը: Ամլութիւն չէ ճանչցեր քնարերգութեան բջիջը իր արեան մէջ. բանասէրը, մինչեւ իսկ հրապարակագիրը անոր սաղմով բեղմնաւորեր են իրենց տաղանդին տարողութիւնը:

Եթէ երբեք ուզուէր կշիռի գնել թարգմանիչին արտադրողականութիւնը բանաստեղծին տաղաչափեալ ու անտաղաչափ — որովհնտեւ Զօպանեան նուազ բանաստեղծ չէ իր անտաղաչափ քերթուածներուն մէջ ուր իր սլացքը իրապէս իտէական բարձունքներու կը հասնի յաճախ — քերթուածներու քանակին հետ, նժարը պիտի հակէր թարգմանիչին կողմը, այնպէս անդուգակչիւ է հոս իր նպաստը եթէ ուզուէր, այս անգամ, բանասէրը կամ մատենագիրը բաղդատել բանաստեղծին հետ, նորէն առաջինին գերակըչոտմը պիտի գար վճարար հաստատելու թէ քանակի տարողութեամբ ըմբռնուած բանաստեղծը չէ Զօպանեանի գրականութեան ամենէն արգաւանդ այգին, այլ նոյնի՛նքն այդ բանաստեղծութեան նրբարուեստ որակը, տեսակ մը հրաշալի, ստեղծագործ կենսանիւթ որմէ հաւասարապէս պատուաստուած են իր այգիին բոլոր որթատունկերը եւ կ'ուռճացնեն փարթամ, քաղցրահամ ողկոյցներ:

Հանէ՛ քնարերգակ բանաստեղծը քննադատ ու բանասէր, մատենագիր ու թարգմանիչ Զօպանեանէն, եւ գո՛ւն կ'ուեննաս անհրապոյր գիմագիծ մը: Բնարերգութիւնը, անոր մօտ, երկնքի համապարփակ լազուարթին պէս է, իր շնորհափայլ երանգաւորումը խորութեան ու

աարածականութեան մէջ յայտնաբերող:

Իննաստեղծը՝ գրական այսպիսի բազմասեռ արտադրողականութեան հասնող գրագէտի մը մօտ, պիտի նսեմանար ի հարկէ: Օրինակի համար, Արտաշէս Յարութիւնեան մեր մէջ առաւելապէս իր քննադատի տարազով է որ կը հիւրասիրուի հակառակ իր նրբօրէն բարձր, չափածոյ արուեստին ուր «Գարնանային» ժպիտներ կը խայտան: Ինչն է ուրեմն որակը Զօպանեանի չափածոյին որ նոյն իսկ ափ մը քերթուածներով կը պարտադրէ ինքզինքը լիակատար բեղմնաւորման տիրացած գրագէտ դէմքին: Իրապաշտօրէն քնարերգող, զգայութիւնները կենդանացնող, անկեղծօրէն յորդարուի, ազնուական յուզում մը որ «Արշալոյսի Ձայներ»ուն, «Թրթուումներ»ուն, «Մութ Խաւեր»ուն, «Թուղթի Փառք»ին ու «Բերթուածներու Հաւաքածոյ»ին մէջ կը յայտնուի իբրեւ հարադատ, դաշնակաւոր երգը հայաշարհին:

Ձնջէ՛ Զօպանեանի բոլոր քերթուածները, դսպէ՛ բուն բողոքը որ կը հնչէ «Օրօր Մայր Հայաստանի»ն, «Մօրս», «Վերջիլուծ» բանաստեղծութեանց մէջ, եւ առանձին թո՛ղ «Իեղօն ի պատիւ Հայ Լեզուին»ը եւ ահա՛ «մըրրիկ մը քեզ սարսեց եւ ջուրերդ փրփրակուտակ, յորձանապտոյտ, մեծամոռնչ, արջնաթոյր ու փայլակներով պատրտուած՝ արձակեցին երգ մը անօրինակ, խորին ու հզօր, մոլեգին ու դաշնաթաւալ, վեհօրէն դաժան ու քաղցրօրէն ահաւոր, երգ մը կարծես հրեշտակապետներուն փողին հնչուած՝ երախաբաց դժոխքի մը արհաւիրքին վերեւ. (Զօպանեանի) հողին է որ վրայէդ կ'անցնէր»: Արուեստը հո՛ս՝ մարգրտափայլ մօզայիք մը, ամենէն չլացուցիչն ու ամենէն դեղապաճոյճն է թրքահայ արձակին մէջ: Իւրեցազնական կորովով կը խառնակէ արիւնդ, կը շանթահարէ հայրենասիրական զգացումներդ, հրարուի կը ծագեցնէ ներսիդիդ, հայ փառքերու տեսիլով կը վերացնէ հոգիդ ու դէպի ոսպմագաշտ կ'առաջնորդէ քեզ: Կը զգա՞ս թէ անասուն մը յես; այլ դիւցաղնօրէն մկենելու կոչուած Հայ մը: Հայ լեզուի արեւափառ հողին է որ վրայէդ կ'անցնի, Զօպանեանի յորձանապտոյտ ու շանթարձակ ոճաբանութեամբ: Հեշտօրէն կը զգա՞ս թէ շատ հեռու չես Կապրիէլ ա՛Մնունցիոյ հրահրած զգացական օճախէն, մինչ

զգայարան քննորդ կը բռնկին ժան տ'Արքի բոցով:

Այս գերզմայլ արուեստին որակը, առանձին, անըլաճ կը պահէ ինքնատիպ, հզօր ու մեծ բանաստեղծի մը գիմագիծը անխորտակելի պատնէշի վրայ: Իսկ անկախօրէն բանաստեղծին դրոշմէն, գրական մարդուն միւս գէմքերը իրենց լուսարձակներու համադրումով կը ստեղծեն անհաւասարելօրէն հոյակապ մեծութիւն մը, որուն առջեւ ակնածանքով պիտի խոնարհէին Արտաշէս Յարութիւնեանի պէս հայ ու օտար, բաղմաթիւ աղնուածաչակ արուեստագէտներ:

Արտացոլացումի ա՞յս տեսիլէն արդեօք չլացած՝ մեր վաղամեոիկ բանաստեղծ Լեւոն Կսաճանեան կ'ըսէր թէ Չօպանեան «արտադրող» մը աւելի «համադրող» եղած է: Այս դատաստանը, թէպէտ ճիշդ՝ գործին գրեթէ լոյս չկողմնակալման նկատմամբ, խոտոր կը համեմատի խորքին ուր մշտապէս աննկուն կը յայտնուի արտադրողին լուսացնցող էութիւնը: Երկու անխափանելի ճշմարտութիւններով՝ Նախ, ո՞ր արտադրողը պիտի չուզէր յաւերժացում մը «Մօրս»ի եւ «Օրօր»ի նման թանկարժէք գոհարներով, որոնց նըրբութեան եւ աղնուականութեան հաւասարող ուրիշ շատ կտորներ կան Չօպանեանի քերթուածներուն մէջ: Կամ, երբ Միջնադարեան Հայաստանի աշուղները լոյս աշխարհ կ'ընկնէն բարիգեան պողոտաներուն վրայ իրենց երգերը երգելու — նկատէ՛ — դեղապաշտական փայփայանքովը քնարերգակ բանաստեղծի մը որ ամէն մէկ աշուղի արեւմրտեան տարազ կը ճարէ իր ոճի հիասփիւռ պարզեւներով, նուա՞յ արտադրող է հոս Չօպանեան քան Չարիֆեանի մը թախճութեամբը թրթռուն սիրերգակ ռեւէ պատանի որ արտադրող կը հոչակէ ինքզինքը քանի մը յանգեր իրարու դաշնաւորած ըլլալուն համար, ու կ'ընծայէ իրեն հայ գրականութեան տեւական արժէք մը մատուցած ըլլալուն պատրանքը:

Ինչ յետոյ, պիտի ջանանք բացատրել թէ ինչո՞ւ Չօպանեան ակնարկուած իմաստով «արտադրող մը ըլլալէ դադրեցաւ որոշ շրջան մը եւ անմշակ թողուց իր սեպհական այգին, ինչ որ սիրագեղ աղաւաղանք մը կը դառնայ Փրանսացի գրագէտ Բիէն Գիյեպոի տողերուն մէջ, ուր ան, Չօպանեանի «Քերթուածներու Հաւաքածոյ»ին թարգմա-

նութեան առթիւ, ուրախութեամբ կը ստուգէ թէ «անոր ցաւագին արուեստը աւելի յօժարակամ կ'արտայայտէ ներքին անձկութիւնը, քան Սթամպուլի հոյակապ տեսիլները»: Այս կենդանի արուեստին անմշակ լքումը «լիակատար անձնուրացութեան» կը համեմատէ Գիյեպո, շատ արդարացի նկատումով: Ինչպիսի՞ պերճ գոհարներով պիտի ճոխացնէր Չօպանեան մեր գրականութիւնը, եթէ իր քերթողական գործը շարունակէր փոխանակ շիրիմներու տակ թաղուած նշխարները լոյս աշխարհ բերելու:

Քերթուածներու մեծ կալուած մը չունի բանաստեղծը, թէեւ միշտ կրնար աւելին արտադրել — երբեք չէ պակսել իրմէ քերթողական աւելնը — բայց ի մնաս իր հայրենասիրական զգացումներուն: Արուեստը սրտի գործ է էապէս. Չարդուող Հայութեան մը տուայտանքը սրբագործելու ամենազօրեղ միջոցը Փրանսայի սրտին ըսթափեցումն էր յայտնագործութեամբը հին հայ քաղաքապետութեան մը թանկագին նշխարներուն: Ասո՛ր համար փշրեց Չօպանեան իր «Ես»ին քնարը եւ ծառայութեան մը որ թշնամին տեսնելուն ձեռքի թուղթերը կը ձգէ ու զէնքով կը յարձակի սոսիսին վրայ: Հանճարը ճգնաւոր ասրելու սահմանուած չէ այս աշխարհին մէջ. մօտիկ ու հեռաւոր դրացնութիւններ ունի որոնց հետ կը կենակցի ըստիպողաբար, երբեմն անձնատուր անոնց քմայքներուն, երբեմն ալ ընդվզելով զինքը կաշկանդող ուժերուն դէմ: Չեմ կարծեր թէ Չօպանեանի հանճարը սրբողած է իր գըրացիներուն: Որովհետեւ, կեանքի, սիրոյ, անմահութեան, յաւերժական տեսիլներու եւ նո՛յնիսկ հայրենիքի գաղափարաբանութեան քերթողութենէն գերիվեր կա՛յ ու անսասա՛ն կը մնայ սեպհական բաղուկներուն ուժով սոսիսը գիմագրաւելու հերոսական առաքինութիւնը: Պատուի՛ առ գոհարերուող հանճարը:

«Պատուի առ»ով կը մտնենք տաղերուն մանրամասնութեանց: Գիյեպոի պէս ուրիշ նշանաւոր Փրանսացի ու այլազգի գրագէտներ եւս Չօպանեանի քնարերգակ քերթուածներուն մէջ կը նշմարեն բարձր արուեստ մը որ Մաքս Նօրտաուի դրուատալից տողերուն մէջ կը դառնայ «գեղեցիկ նպաստ մը համաշխարհային Գրականութեան»:

Կրէկ Զօպանեանի «Քննացած Ծով»ին մէջ «Վերլէնեան հալածութիւն» մը կը տեսնէ, ժան Լահոտ անոր տաղերը կը բաղդատէ Փեթրֆիլի ու Հայնէի սմենարնտիը տաղերուն, իսկ մեծանուն էմիլ Վէրհարն կ'ըսէ. «Անոնք որ չեն կըրնար տեսնել Ասիոյ մէջ արեւուն տակ ձեր ժողովուրդին ապրելը, գէթ մտքի աչքերով կը դիտեն անոր գործելը, երազելը, ուտելը ու կոտլելը ձեր գիրքերուն մէջ: Եւ այնպէս է ձեր խօսքերուն անկեղծութիւնն ու ճարտարութիւնն որ կը սիրեն զայն ձեզ լսելով, թերեւս աւելի քան եթէ զայն իրապէս տեսնէին իր տեղը»:

Վէրհարնի այս «թերեւս աւելի քան եթէ զայն իրապէս տեսնէին իր տեղը» ու Գիյեասի «աւելի յօտարակամ կ'արտայայտէ քան Սթամպուլի հոյակապ տեսիլները», ակնարկուած Զօպանեանի արուեստին ներուժականութեան, մտածել կուտան թէ Զօպանեան զուտ իրապաշտի մը հանգանակով չի ներկայանար մեր մէջ այլ մանաւանդ առարկայականը հոգեկանին ստորագասող եփախեալօնիսթի մը յատուկ օժիտով: Յիրաւի, Զօպանեանի արուեստը իրականը կը պնէն այնպիսի երփնեբանգ ժապաւէններով, գեղապաշտօրէն յղացուած լեզուի եւ ոճի ճոխապէս ազամանդեայ ժանեակներով, եւ, մանաւանդ, այնպիսի խանդազին փարուսով որ տեսիլը իրականէն աւելի գեղեցիկ ըլլալու տարապայման շքեղանքը կը դգենու, ու հոգեթով կը զգաս թէ այդ գեղազիտական հոլովոյթին մէջ կ'առկայծի լիաթոք ու ջերմ անկեղծութեան հուրը, ինչ որ տեսիլը ամբողջովին կը սլարուրէ իրապաշտ գեղուսով: Հոգ'ը արուեստ, ո'չ, սակայն, սոսկապէս իրապաշտ:

Անշուշտ իրաւունք ունէր Ռուբէն Զարդարեան ժամանակին զինքը իրապաշտութեան ոահվիրայ կոչելու, ուր ան տամուկ Ռոմանթիզմի եւ Նիւրվանան, անէացումը, իմացական գիջութիւնը, անձնասպանութիւնը գովաբանող Եղիականութեան մը փլատակներուն վրայ կը կառուցանէր իրատեսօրէն ըմբոնուած, պայծառ լաւատեսութեան սիւներով հաստատուած ու ֆրանսական ոճով ձեւակերպուած նոր շէնք մը, տեսակ մը մաքրագործող գեղեցկութիւն, առինքնող, կենսայորդ ու երանաւէտ, որ, հուսկ յետոյ, պաշտելի խնկարանը պիտի դառնար նոր սերունդի ճրգնումներուն:

Պօսեցնել տանք քննադատը զբաղէտին վրայ: «Այդ միջոցին ես, Կեդրոնականի ուսանող, արդէն սկսած էի արտադրել ռոմանաւոր ու արձակ գրուածքներ, ռոմանթիկ ուղղութեամբ համակուած եւ գրաբարխառն աշխարհարարով շարագրուած, ազդեցութեան տակ Հիւկոյի, Լամարթինի, Միւսէի, Վինէի, Ալիշանի, Պէշիկթաշեանի, Թէրգեանի եւ Տէմիրճիպաշեանի (այս վերջին երկուքը ուսուցիչներս էին Կեդրոնականի մէջ, զիս մասնաւորապէս կը մղէին յամենալ գրաբարխառն աշխարհարարին մէջ, որուն իրենք մինչեւ վերջը յարած մնացին): Արփիարեանի, Բաշալեանի, Զօհրապի եւ Կամսարականի գրականութիւնն է որ զիս հրապուրելով իր նորութեամբ, վերջնապէս քաշեց զիս դէպի անխառն աշխարհարարի դպրոցը, որուն ջատագովներէն մին էր նաեւ Կեդրոնականի մէկ ուրիշ ուսուցիչս, Մինաս Զերադ. անիկա շատոնց սկսած էր մաքուր աշխարհարարի դատը պաշտպանել, բայց՝ անընդունելի քերականական ձեւեր մտցնելով լեզուին մէջ՝ չէր յաջողած տալ գեղեցիկ ու կատարեալ աշխարհարարի օրինակը: «Արեւելք»—«Մասիս»ի այդ խումբին շնորհիւ է դարձեալ որ ես մղուեցայ հեռանալ ռոմանթիզմէն (զոր սակայն ամբողջապէս երբեք չեմ լքած, եւ զո՞հ եմ ատոր համար, որովհետեւ անոր մէջ յաւիտենական ու բարձր գեղեցկութեան ազբլւրներ կան) ու ձգտեցայ դէպի իրապաշտ, ու աւելի լայն բանաձեւով մը՝ դէպի կենդանի, ուղղակի, անձնական գրականութիւնը, դէպի արդիական ոգին, զոր զուտ գրական մարդի մէջ ինձի ճանչցուց նաեւ եւ նոյնիսկ աւելի լայն կերպով (մանաւանդ բանաստեղծութեան համար) Եղիա Տէմիրճիպաշեան, որ մեր մէջ Հայնէի, Էտկար Փոյի, Պոտլէրի ու Վերլէնի, Վիլիէի ու Պարպէ տ'Օրվիյի, Մալարմէի ու Ռոլինայի անուններն առաջին անգամ արտասանողն եղած է»:

Ուրեմն, խոստովանութիւնը իրն է թէ այդ արուեստը տողորուած չէր անխառն իրապաշտութեամբ, այլ կը ձախրէր Պոնտաստի վսեմափայլ կատարը, որպէսզի իր գեղապաշտ հոգիին զմայլանքովը լուսաւորէր առարկայական ու ենթակայացնէր զայն միշտ իր փոթորկայոյց, հոգեխոով պաշտամունքին:

Փակագրի մը հոս, իրապաշտութեան «արդիական իմաստը» արծարծելով: Յարաբերականութիւնը, ինչպէս այլուր, գրականին մէջ եւս գրաւած է իր գիրքը: Զոյալի ցնցիչ, խռովարար ու ասպատակող իրապաշտութիւնը պոռացող գալթակողութեանց դուռ բացաւ ատենին, մինչդեռ այսօր պարզօրէն բնական կը գտնենք անոր պատկերները: Ապառաժուտ տեղ մը նետուած յուրթի ցորենահատիկ մըն էր որ զինքը տեղափոխող մըրիկի մը կը սպասէր: Մեծ պատերազմը եկաւ, բարձրն ու վարժերը յեղաշրջեց, հին սիւններն ու կամարները փլան, ու աննախընթաց, անօրինակ փորձառութենէ փրկուող մարդկութիւնը նոր ակնուցով դիտեց աշխարհը: Նոր իրապաշտները ո՛չ միայն «պարզօրէն բնական» կը գտնէին ցորենահատիկին ծլարձակումները, այլ մինչեւ իսկ չէին բաւականանար անոնցմով, զի արիւննով ոռոգուած հողէն աւելի հարազատ ու խորին երանգներ կը սպասէին: Ի՞նչ նոր աշխարհ էր որ կը բերէր Հանրի Մառիա Ռեմարք «Ոչինչ նոր արեւմտեան ճակատին վրայ» հոշակաւոր վէպով, ուր, իբր գերազասօրէն իրապաշտ, սպիտակ ակնուցով կը դիտէր պատերազմի արհաւիրքը, բարձրու անկումն ու մարդոց հոգեբանութիւնը, եւ սովորական դարձած գիւցազներգութեան տեղ կը հիմնէր «ես» ի մորմոքներով մօտեցուած զգացական նոր կայարան մը: Փոթորիկէն կ'ազատէր Տոստոյեվսքին, որ ուշ ծլող ցողունի մը պէս, կարծես յետպատերազմեան բարեխառնութեան կը սպասէր անեցնելու համար ստուերաշատ այն ծառը ուր պիտի գային ապաստանիլ, յետոյ, ծուայկի պէս քննադատներ, ջերմագին ներքողումովն անոր արմատներուն տարածականութեան եւ խորութեան: Տոստոյեվսքիի տուածը — հոգեբանական խորաթափանց վերլուծումներ, դէպքերու եւ դէմքերու սրբտաճմլիկ ընդհարումներ — նոր ըմբռնուած իրապաշտութեան շեմէն չէր տարբերեր երբեք, կը խորացնէր զայն մանաւանդ: Գրագէտը համարձակութիւնն ունեցեր էր իր հարազատ երեսը դիտելու հայելին մէջ, մինչդեռ 19երորդ դարը դիտմամբ կը խուսափէր ինքզինքը ճանչնալէ, ինչպէս հիանալի կերպով կը նկարագրէ Օսկար Ուայլտ այս երեւոյթը իր «Տօրիան Կրէյի Կենդանագիրը» գրքին գլուխ գործոց յառաջաբանով: «19երորդ դարու հակակրութիւնը»

5339-88

Իրապաշտութեան հանդէպ, կը նմանի իր երեսը հայելին մէջ տեսնող Գալիլեանի զայրոյթին, իսկ նոյն դարուն հակակրութիւնը՝ Ռոմանթիկութեան հանդէպ, կը նմանի Գալիլեանի զայրոյթին երբ իր երեսը չի տեսներ հայելին մէջ»: Յեղակարծօրէն հոգեփոխուած, յետպատերազմեան Գալիլեանը վաղէվազ հայելին առջեւ կ'երթայ, աչքերը չորս կը բանայ ու անայսմանօրէն իր դէմքին վրայ տեսնել կ'ուզէ իր հոգիին վէճը: Գրականութիւնը խօյաբար կը սուրայ արձակ վէպին ծոցը, դասական գեղեցկութիւններէն, խորհրդապաշտ նկարներէն, բնապաշտ սեւեռումներէն ու կեանքի տափակցած դէպքերէն ու դէմքերէն աւելի՛, հոգիին զարմանահրաշ ծալքերը յայտնաբերելու գերակշիռ արուեստով:

Միլոյի Աստղիկը, թէպէտ գեղեցիկ որպէս յղացում, չէր կրնար — ինչպէս չէին կրնար ճամբարութիւնը թագցնող խորհրդապաշտ երփներանգութիւնը, սոխակը, գեփիւռն ու լուսինը յանկերգող լոյծ ոռոմանթիկովը, նաեւ կեանքին հաղիւ հազ դուրսէն դաշող տեսակ մը ծանծաղուտ իրապաշտութիւնը — ներշնչումի աւազանը դառնալ նոր մարդուն, որուն երեւակայութիւնը այլեւս սիրտ չունէր թիթեռնիկներ հալածելու հոն ուր կեանքի մանգաղին տակ թափթըփող հոգիները անասարուտ թաւալումներով կը յուղէին երանգաւորումը իր հոգիին պրիսմակին: Թնդանօթը, վառօդը, կաղը, թիթեղը, չոր հացը, բրտութիւնը, արիւնը, պղատութեան բռնաբարումը, բարոյական անկումը, սիրային ընդհարումները, սեռային արտառոցութիւնները, գոյութեան գոլըտուքը, ոճիրն ու արկածը հոգեկան նոր աշխարհ մը բացած էին զրչի մարդուն առջեւ: Տոստոյեվսքիի, Պալլաքի ու Թուրկինիէֆի բացած ակօսներուն ընդմէջէն կը խաբխափէին նորելուկներ, որոնց մէջ ոմանք շինծու, արուեստակեալ, ծախու վէպեր հրատարակելով գրականութիւնը կը հրէին նիւթականացած ըմբռնումներու կրկէսը ուր պիտի արձանագրէր նաեւ ողբալի խեղճութիւններ՝ ապրուստ ճարելու մտահոգութեամբ յօրինուած փողոցային վէպերով: Քերթուածը կկգած պիտի նստէր անկիւն մը, զրկուած ժողովուրդին հոգիին հաղորդակցելու առաքինութենէն, մինչեւ որ նշօ-

սոմանթիկ, գերիրապաշտ ու ապագայապաշտ վրձինում-
ներ պճլտային Եւրոպայի շրջագծին մէջ:

Մերիններէն քիչեր միայն, — մեծամասնութիւնը
հինին պորտին փակած, որպէս աւանդական նշխարի, —
նոր աւազանին ջուրով մկրտուելու փորձ ըրին ու անոնց-
մէ գրեթէ ամենէն ընդունակը դուրս ելաւ Կոստան Զար-
եան, ճշմարիտ արուեստագէտի մը փթթումը ընդգծելով
մեր լալահառոյ քերթուածի ածունեբուն մէջ: Նորերէն կը
դատուէր նաեւ Շահան Շահնուրը իր «Նահանջը առանց Եր-
զի» վէպով, որ «Մենք»ի եւ «Դուք»ի բանավէճի ընթաց-
քին կը հաստատէր թէ «հիմա որ կ'ապրինք Փարիզի կեդ-
րոնը, հիմա աւելի լաւ ու շատ աւելի ծանօթ ենք նոր
չարժումներուն որքան դուք չէիք երբոր նստած էիք Պո-
լիս կամ այլուր ... կ'ուզէ՞ք որ ձեզի տանք, Յրոյստիզմ,
Վալէրի, ժիտ կամ միանձնականութիւն, արտաոտցը կամ
գերիրապաշտութիւն»:

Այս տողերով, շրջապատին էասէս փոխուած ըլլալը
կը տեղեկացնէր Շահնուր մեր հին գլուխներուն: Եռւշան-
եան, Նարդունի եւ մասնաւորապէս Եղիշէ Զարենց իր
«Էսլիքական Լուսաբաց»ով նոր շրջապատի զգացական
կեանքէն յաջողակ պատկերներ տուին: Կարգ մը ուրիշ
գործեր «Մնացորդաց»ի մեծանուն հեղինակ՝ Օչականի
փէշին տակ, գլուղն ու գեղջկական բարքերը կենդանու-
թեան առաջնորդեցին, Համաստեղ մը, Վահէ Հայկ մը,
Նուրիկեան մը պտոցնելով իրենց անմեռ վարպետներուն՝
Թլկատինցիին ու Զարդարեանին լուսանցքին վրայ:

Հո՛ս, անհրաժեշտ է գիտել որ մոլուցքի պէս բան
մը կը տիրէ մեր գրականութեան մէջ, հինը, հին յուշերը
եւ յիշատակները վերարտադրելու ձգտող: Մարդիկ կան որ
ջղաձգօրէն ուղեղին կը քերթեն, կարենալ յիշելու համար
թէ հին բնկալին մէջ թառած աքաղաղին գոյնը ի՞նչ էր,
կամ թէ Սեփոյնց հաւը թառած ատենը ո՞ր ոտքը կծկելու
սովորութիւն ունէր... Հին օրերու աքաղաղը մեր պաշ-
տամունքի խորաններուն վրայ ոսկեճամուկ ու սրբագոր-
ծուած, Պայրընի Հարոլտէն աւելի խորհրդակալանացած հա-
ւազգի մըն է այլեւս, որովհետեւ պատահեր է ծնիլ ու
ապրիլ հայկական գիւղի մը մէջ ... կամ հայկական շու-
նը, — չէ՞ մի որ Համաստեղներ այս տարբերով շինեցին

իրենց համբաւը — ձգեցէ՛ք ամէն կեանք ու ապրում, հո-
գիններու անհուն աշխարհն ու գացէ՛ք այդ ոսկոր կրծողին
պոչին փակիլ, արուեստ ու արժէք յայտնաբերելու առա-
քելութեամբ: Ասիկա մեռելապաշտութիւնն է, չափազանց-
ուած եղանակով: Կարծեմ, հին եգիպտացիներն ալ իրենց
սիրելիներուն դամբանին մէջ հաց ու ջուր կը դնէին, որ-
պէսզի մեռելը գործածէր ի հարկին:

Աւագ ու անջնջելի պարտականութիւն է, չենք ա-
ռարկեր, պահպանումը մեռելներէն ժառանգուած արժէք-
ներուն, ո՛չ միայն իբր խնկարկումն անոնց սրբայիշա-
տակ անցեալին այլ մեր կեանքին իսկ տալու արեւակցա-
կան խորութիւն մը որմէ շատ բան ունինք չահելու, բայց
հոգեպէս զազրելի գաճաճներ պիտի դառնայինք եթէ աքա-
ղաղէն ու շունէն դատ ուրիշ ընծայ չունենար մեր նոր
օրերու գրիչը: Այս ակնարկումը, անշուշտ, չի հերքեր որ
Համաստեղի պէս ինքնատիպ տաղանդներ անհրաժեշտու-
թիւններ են մեր գրականութեան, այլ կը ձողկէ համա-
ճարակող մոլուցքը որ տարամերժօրէն կը ձգտի հինին վե-
րարծարման ու կը ջլատէ նոր փթթումներու սեւեռումը
դէպի իտէական հորիզոնները արուեստի:

Նոր շրջապատներու մէջ կ'ապրինք ու նորափետուր
հաւազգիներ կը վխտան մեր բոլորտիքը: Եթէ պէտք է
գրականութիւնը անպայման պարսպել ազգային պատնէշ-
ներով, ապա ուրեմն գնահատանքի աւագ տրիտուրը տըր-
ուի անոր՝ որ կ'արձանագրէ Հայու հոգիին զարմանազան
բախումներն ու անդրադարձները նորագոյն շրջապատին
մէջ ու նաեւ անոր՝ որ գիտէ բիւրեղացնել նուա-
ճումնաձիգ նոր սերունդին ցանկութիւնները ներկային
ու ապագային առնչութեամբ: Ինչ մը տեղ կը մնայ միշտ
ծնրերուն ալ որ ընդհանրապէս իրենց անցեալը յիշելէն
զատ ուրիշ ընդունակութիւն չունին արդէն, բնախօսա-
կանօրէն:

Այսուհանդերձ, հոն ուր մեր տաղանդաւոր նորեկ-
ները չեն կրցեր լիապէս մարսել նոր օրերու իրապաշտու-
թեան կարգախօսը, Զօպանեան իր «Քուղթի Փառք»ով
կ'արձանագրէ հոգեկան ներհայեցողութեան ակնախտի ճա-
ռագայթում մը որ, թէպէտ ազգուն իբր տրամագիծ, կու-
տայ, սակայն, բարի աւետիսը կեանքի նոր հայեցողու-

Թեան մը:— Ահա՛ ես, կեանքը, իմ գեղանի շնորհքներովս կ'արփաթեւեմ քու «Թուղթ»երուդ վրայ մինչեւ որ այժմոս հորիզոնէն դուրս խոյանամ դէպի նոր իրականութիւններու անսահման կապոյտը: Ռահվիրան է, իրապաշտութեան ներշնչուած դրօշակակիրը, որ ասպարէզ կը կանչէ նոր սերունդը: Իսպական է ծնունդով, ռոմանթիկ իր սերմով, քնարերգակ իր արիւնով, Պառնասեան իր տեսլականով, այլ սակա՛յն, իրապաշտ՝ իր փարուսով:

«Գաղափարները փողփողուն թիթեռնիկներ են, կ'ըսէ դեռատի Զօպանեան, երբ մեղի կու գան, երբ երկինքէն կու գան մեղի: Մենք մեր կոչտ մատներուն մէջ կը ճմրթկենք անոնց թեւերուն թափանցիկ բեհեզը ու կը մերկացնենք զայնս իրենց ոսկի փոշիէն, ու մինչեւ որ թուղթին վրայ նկարենք անոնց մարմնոյն նուրբ չըջագիծերն, անոնց թեւերուն երկնագոյն կապոյտը, անոնց աչքերուն մանրիկ ուլունքները, մինչեւ որ մարմնացնենք օդային պատկերն այն անձանոթին ծաղիկ թռչուններուն որք մեր ճակտին վրայ կու գան թառիլ, անկենդան ու գունաթափ քուրջի կտոր մըն է մնացած յաճախ անոնցմէ: Գրականութիւնը ցոլք մըն է, տկար ցոլք մը, տմոյն ցոլք այն ներքին պայծառութեան որ կը վառի մեր գանկին տակ, որ մեր հոգւոյն մէջ կը վառի»:

Երկինքէն իջնող այդ թիթեռնիկը, անձանոթ թռչունը եւ հոգիին մէջ վառող ներքին պայծառութիւնը անշուշտ մեղի կը խոստովանին թէ Զօպանեան ծնունդով հեռու չէ դասական դպրոցի սրահներէն ուր նախատիպար գեղեցկութեան մը պաշտամունքը կը խնկարկուի: Դեռատի Զօպանեան, ուրեմն, գեղեցիկը կը փնտոէ վերէն եկող, անձանոթէն թիւրդրուած ու հոգիին մէջ յայտնուող մտատիպարի մը մէջ, ինչ որ չի հաշտուիր իրապաշտական ոգորումներուն հետ: Վերջինս կեանքին մէջ կը մտնէ բուսիկ ոտքով եւ բահը ձեռք առած կը փորէ դաշտերու ծոցը ե՛ւ հոգիներու անդունդը, ու իր յայտնաբերած գանձերով կը ստեղծէ գեղեցիկը որ նոյն ատեն ամէնէն իրականն ու հարգատը, ճշմարիտն ու խորունկն ըլլալու վսեմութեամբ կը պանծայ:

Իայց տեսնենք թէ ինչ հրաշափոխութեան ենթարկուեր է այս դեռատի հոգին: «Տարօրինակ բան մըն էր

ինչ որ անցած էր իր հոգւոյն մէջ: Կոյս անտա՛ռ մը՝ այդ հոգին, բարձր բարձր վիթխարի ծառերով որոնց ճիւղերուն մէջ վայրի թռչուններ ըոյն դրած են, որոնց բունին չէ մօտեցած տապալը, որոնց թանձրախիտ ոտերու շողապատումէն ներս արեւու շող մը չէ սպրդած, անսահման խորին մթութիւն մը որուն մէջ հովը միայն իր խօլ մոնչիւնը կը պտտցնէ, սարսելով ճիւղերն ու տերեւերը դողդղացնելով: Եւ ահա կայծակ մը ինկած, կրակ տուած էր. ու կրակը ծառէ ծառ, անցած, տարածուած, հըրդեհ մը դարձած էր, խաւարն սպաննելով շոռագոյն լուսավառութեամբ մը, այրող փայտի՝ ճարձատումով մը լըռութիւնը պատռելով»:

Կայծակ մը ինկեր է Զօպանեանի հոգիին վրայ, իրապաշտութեան հրդեհը ծագեցնելով հոն՝ խաւարը փարատող շոռագոյն լուսավառութեամբ, ու ա՛յնքան ծաւալուն որ պիտի լսուէր Կ. Պոլսոյ գրական ամբողջ մթնոլորտը, հետզհետէ իրեն գերելով տաղանդաւոր նորերը:

* *

Այդ կայծակը մասամբ կը նշմարենք «Թուղթի Փառք» հոգեբանական վիպակին մէջ ուր հեղինակը ճարտարօրէն դէմ առ դէմ կը բերէ երկու հակոտնեայ տիպարներ: Արամ, վայելուչ ու շիք երիտասարդ մը, որ առաւելապէս աղջիկներու համակրութիւնը սիրաշահելու ետեւէ ինկած է, արդուզարդի, հագուստներու, ծաղիկներու, հաճոյքներու, կնամեծարութեանց տրամադրելով իր շահած դրամը: Դպրոցի օրերէն սկսեալ կը պատմէր իր սիրային քաջագործութիւններն ու իբր պատասխան Վահահանին (վէպին հերոսը) արգահատանքին, կ'ըսէր. «Դո՛ւն գնա ճգնաւոր եղիր, մազերդ կոնակէդ մինչեւ ոտքերդ, մօրուքդ մինչեւ փորդ, եղունգներդ սաչափ երկնցած, վըրադ չուլ մը, ոտքերդ ալ բուսիկ, կարգա՛ ու կարգա՛»: Դասընկերը, Վահան, տաղանդաւոր, անուանի գրող մը դարձած է հիմա, բայց սիրային կեանքի ունէ փորձառութիւն չունի: Վահան կը սիրահարուի հարուստ ու գեղե-

ցիկ աղջկան մը, Վերժինին, որ անոր բանաստեղծական կարողութիւնները գնահատելով հանդերձ իր սրտին յագուրդ տուող զգացում չի գտներ անոր մօտ: Արամ աւելի յաջող դուրս կ'ելլէ Վերժինին սիրտը շահելու մրցումէն, ինչ որ Վահանին նկատողութեան կը հասնի, ու աս ալ յուսահատ կը դառնայ իր թուղթերուն (քերթուածներուն):

«Տունդ, տունդ, խեղճ միամիտ սողայ, դնա՛ տունդ քաշուէ. գիրքերուդ մէջ, թուղթերուդ մէջ թաղուէ մինչեւ վիզդ, բնութեան պերճանքն ու կոյսին թովքը երգէ, մարդ-զաղափարը եղիւր որ երեւակայական էակներ պիտի ապրեցնէ եւ ինք պիտի չ'ապրի, երազներդ համբուրէ՛ եւ քմածին տեսիլներուդ հետ գիրքընդխառնուէ՛: Մահկանացուները քեզի պատուանդան պիտի ընեն իրենց հիացումն ու յարգանքը. եւ դուն վերէն պիտի դիտես զանոնք-բայց մի՛ իջներ պատուանդանէդ չըջագգեստի մը շուրջ դառնալու համար: Պիտի ըսեն որ տաղանդ ունիս, բայց պիտի չխորհին որ թերեւս սիրտ ալ ունենաս: Բաւ է որ հոգիդ տաղերուդ մէջ թաղես ու կեանքդ հատցնես՝ գեղեցկին ի խնդիր. պիտի ծափեն զքեզ ու անցնին երթան: Յանգ յանգի կցէ՛, զգացում զգացման վրայ բարդէ՛, եւ եղիւր մը՝ տածմանց որսորդը, վարձկա՛ն, խեղկատա՛կ, միմոս, ցուցուր ճարտարութիւնդ, զուարճացուր աշխարհը, եւ յետոյ գնա՛ պառկէ դափնիներուդ ցուրտ շեղջակոյտին տակ»

Գերազանցօրէն սրտածալիկ ու յուզական տարրերով յօրինուած այս հատուածը մէկն է այն հոյակապ էջերէն ուր Զօպանեան կ'արտայայտէ բանաստեղծի մը ձախող սիրոյն զգացական խորունկ կեանքը հոգեբանական վերլուծումներով որ պատիւ պիտի բերէին իրեն եթէ նոյնիսկ պատերազմէն վերջ արտադրուած ըլլային: Կասկածողներ եղած են թէ արդեօք Զօպանեան իր հոգիին կենսագրութիւնն է որ կուտայ հոն ուր սիրային ձախողութեան մը իրապաշտ արձանագրութիւնը կը բարբառի:

Եթէ տրուածը խստօրէն իր անհատական կենսագրութիւնը չէ, չի դադրիր, սակայն, յայտարարը դառնալէ մեր շատ մը, եթէ ոչ բոլոր, բանաստեղծներու ողբալի կեանքին: Կեանքի ու վայելքի դռները գոցուած են անոնց աւջեւ, որովհետեւ գիրքերնին գնող չկա՛յ: Կը թափառին աստանդական՝ հալածուելով բիրտ չքաւորութենէ, անօթի

ու ծարաւ, սմբած ու թափթփած, անըմբռնելի ու հետրդ հետէ թանձրացող անողորմ մշուշի մը մէջ ու, ցաւագինօրէն փարելով այն պարիկին որ իրենց գոյութեան, եղովկ, միակ ցանկութիւնն ու պատրանքը կը մնայ այլեւս, կը պահեն դեռ իրենց գօսացած աչքերուն մէջ ցնորական աղերսանքը դափնիներու ցուրտ շեղջակոյտին որ անձանօթօր մը իրենց անշուք գերեզմանը պիտի տաքցընէ՝ եղբիւր գերիւրական բուրումովը Օ՛, բախտապուրկ ու արհամարհուած հոգիներ, ո՛վ պիտի սփոփէ ձեր կեանքին դառնութիւնը իր սիրոյն ջերմութեամբ. երբ դեռ գերեզմանի աստնութեան չէ անցեր ձեր խղճալի մարմինը:

«Թուղթի Փանօք»ին երկու գէմքերը այլաբանօրէն կարելի է համեմատել իրերամարտ այն երկու հոսանքներուն որ իրարու բախեցան 20րդ դարու սկիզբները, ռոմանթիկութեան ու իրապաշտութեան: Մրցումէն յաղթական ելլողը վերջինն է, անձնաւորուած «Արամ»ով: Կ'ըսէ Վահան. «Ես իմ հոգիս, իմ միտքս, իմ սիրտս ունիմ եւ այս բարեկամս իր հագուստներն, իր պեխերն իր մորթը, մեր երկուքէն ո՛վ կրնայ սէր ներշնչել այս աղջկան»: Վիքթօր Հիւկօ իր «Փարիզի Աստուածամայրը» դըրքին մէջ նկարագրած է հրէշային տգեղութեամբ ու աղտոտական զգացումներով հերոս մը, Գուասիմոսոն, որուն ոչ ոք չի սիրահարիր, չի կրնար սիրահարիլ, զի արտաքինը այլանդակօրէն անհամբոյր է: Մենք կը սիրենք «Թուղթին Փառք»ը իր փափուկ ու ողորկ մորթին, վայելուչ ու գիւտաւոր հագուստներուն, համբուրելի արտաքինին, ա՛յլ մա՛նաւանդ անոր իրստես հոգեբանութեան, վառ զգացումներուն ու մտքի հրապուրիչ տարագներուն համար: Յաղթական իրապաշտութիւնն է որ կը տօնենք «Թուղթի Փառք»ով:

Յատկանշական լաւատեսութեամբ կը գոցէ սիրային կեանքի փակագիծը: Պահ մը Վահան կը մտածէ վերջացնել իր կեանքը թատրոնին մէջ. «Ոստում մը, պզտիկ ոստում մը, երկվայրկեանական վայրասլացք մը օգին մէջ, ահագին քայքայում մը, ու յետոյ... մեծ գէրօն»: Ասով պիտի վերջացնէր Նոլայի մը հարազատ աշակերտը, բայց Զօպանեանի հոգին շատ աւելի մաքուր լաւատեսութեամբ գեղուն է քան հոգին Շորէնհաւուրի երկրպագուներուն որ կեանք

քը կը նկատեն «Անդադրում որսորդութիւն մը, ուր մերթ որսացող ու մերթ որսացուած, էակները իրարու ձեռքէ կը քաշեն, կը քաշկոտեն սարսափելի որսամօրի մը փերթերը. ամէն բանի մէջ իրարու դէմ մղուած պատերազմ մը, տեսակ մը ցաւին բնական պատմութիւնը՝ որ սապէս կը համառօտուի — ուտել՝ առանց պատճառի, միշտ տառապիլ, միշտ պայքարիլ, յետոյ մեռնիլ, եւ այսպէս յաջորդաբար դարերու դարերուն մէջ, մինչեւ որ մեր մոլորակին կեղեւը փսորուի ցիրուցան, ամենափոքր մասնիկներով»:

Հետզհետէ կ'առողջանար Վահան այս հիւանդութեանէն, հանդարտութեան մէջ լծացնելով իր զգացումները, այնպէս որ քանի մը շաբաթ յետոյ իր պատմութիւնը չեղածի պէս էր, երազի մը պէս կամ քերթուածի մը նիւթ ծառայող փորձառութեան մը պէս: Կը տարբալուծէր եղածը ու կը հաշտուէր իրականութեան հետ, այնպէս որ այդ դառն անցեալին վերջին յիշատակը կը փճացնէր արդէն ու կը շարունակէր ապրիլ, սիրելի ապրիլը:

Ֆրանսացի տաղանդաւոր նորերէն՝ թատերադիր Բանիոլ իր «Ճաղ»ով կը ստեղծագործէ «Ուսուցիչ Պէշ»ի հրաշալի տիպարը որ շատ մը ազդականական կապեր ունի Զօպանեանի ուսուցիչ Վահանին հետ: Թատերգութեան վերջին արարուածին՝ Պէշ կը դիմագրաւէ իր երիտասարդ անցեալը, երկրորդ դերասանի մը կերպարանքով անձնաւորուած: «Ս'լ ընելիք չի մնար քեզի», կ'ըսէ երիտասարդ անձը ծերունիին, «պիտի երթա՛ս դրամներովդ գնելու ուրախութիւնն ու կիրքը, գապառեաներու եւ նազի խօսական կշռոյթին մէջ»: «Ո՛չ», կը պատասխանէ Պէշ, «չեմ ուզեր այդ տեսակի ուրախութիւնը, «ես զիրիբ՛րս պիտի ունենամ»: Իսկ Վահան կ'ըսէ. «Տո՛ւնդ, տո՛ւնդ, խեղճ միամիտ տըղայ, գնա տո՛ւնդ քաշուէ, գրքերուդ մէջ, թուղթերուդ մէջ թաղուէ մինչեւ վիրդ...»:

Ապահովաբար, եթէ Զօպանեան իր յառաջացեալ տարիքին տուած ըլլար աւելի ընդարձակ վէպ մը քան «Թուղթի Փառք»ը, որ այլապէս յաջողութեամբ կը պատկերացնէ Պոլսահայ միջավայրն ու բարքերը, պատեհութիւնը պիտի ունենայինք իր վիպասանի տաղանդին գերագոյն ծաղկումը վայելելու: Այս պաշտօնակատարութե-

անէն պիտի չխուսափէր անշուշտ, եթէ իր արուեստագէտի հողին չցնցուէր Համիտի բռնակալութենէն ու Չարդերէն ա՛յնպէս հիմնովին որ մէկգի դնէր իր սեպհական քնարը, ամէն բանէ առաջ ազգային գործին նուիրուելու անդիմադրելի ներմղումով: Այս տեղատուութեան ահաւոր տեսիլը կը լուսաբանուի տողերով ուր կը պատճառաբանէ թէ ինչու գերակշռած է իր մէջ ազգասէրը ի վնաս արուեստագէտին:

«Հայկական Չարդեր... ոչ մէկ դէպք իմ վրաս, իմ մտայնութեանս, իմ ամբողջ էութեանս ու կեանքիս վրայ այնպէս ազդած չէ, ինչպէս այդ քստմենի ոճիրին սկզբնական շրջանը ... Համիտեան եղեռնէն առաջ, կը սիրէի իմ ցեղս՝ բնական ու հանդարտ սիրով մը, որովհետեւ իմ ցեղս էր, որովհետեւ մանաւանդ անոր պատմութեան ինչ ինչ դրուագները ինձի ընտել ու հաճելի էին, որովհետեւ անոր գեղեցիկ լեզուն ու սրտալից բանաստեղծութիւնը քաղցր էին իմ սրտիս, բայց այդ զգացումը ոչինչ ունէր բուռն ու տիրական, կը խոստովանիմ որ իմ մէջս կար նոյնիսկ սէր մը աւելի ուժեղ ու խոր քան ցեղին սէրը, եւ ան՝ սէրն իր արուեստին, սէրն իր գրականութեան, բոլոր ազգային սահմաններէն վեր՝ մարդկային հանճարին մեծագոյն ստեղծագործութեանց»: Մինչդեռ «Համիտեան եղեռնը իմ մէջս ծնցուց բնազդական անդիմադրելի խանդադատանք մը, պաշտում մը այդ ողջակիզուող ցեղին համար, եւ պժգանքի եւ զայրագին ատելութեան զգացում մը դահիճներու ջուկին նկատմամբ եւ այլն»: «Հայկական Չարդեր... ի՛նչքան անգամ, գիշերը, սենեակիս մէջ, մինակ, անոնց խորհելով՝ սիրտս անզօր զգացեր եմ այդ յիշատակին բեռը տանելու. մէկ կողմէն՝ դահիճներու հրէշակոյտին դժոխային սեւութեան, միւս կողմէն՝ զոհներուն անպարագիծ, անասելի ու անարատ թշուառութեան պատկերը, մտքիս վրայ ճնշեր է, ցած ու թանձր ամպերով ուռած երկնքի մը խեղդող մռայլ ծանրութեամբ: Մերթ ալ՝ առտունները, հազիւ արթնցած, երբ այդ յիշատակը ցցուեր է դէմս, այնպիսի զզուանք մը մարդկութենէն, սոսկում մը կեանքէն, տարակուսանք մը գոյութեանն իսկ արդարութեան՝ զիս պատեր են պահ մը, որ նորածագ արեւուն լոյսը ինձի սեւ երեւցած է, եւ տիեզերքը գէշ ըս-

տեղծուած վիժուկ մը թուած է ինծի, հիմնայատակ կործանելու՝ արժանի ...» (*)

«Սիրտս անզօր զգացեր եմ այդ յիշատակին բեռը տանելու» կ'ըսէ Զօպանեան անդրադառնալով Համիտեան ջարդերու ազդեցութենէն ճմլուած իր արուեստագէտի հոգիին: Մշտնջենապէս գեղապաշտ մնացող քնարը չէ՛ր կըրնար ներշնչուած գտնել «դահիճներու հրէշակոյտին դժոխսօյին սեւութեան մէջ», չէր կրնար չքանդել անոր իրապաշտ լարերը, փախչելով իրեն վիճակուած մահասարսու՛ւտ, հոգիներ խոշտանգող ու կրկնապէս դահճային յանձնակատարութենէն — Եղեռնը նկարագրելէն: Կը սոսկար այն իրապաշտութենէն որ եաթաղանին տակ փշրուող գանկերու սահմուկելի պատկերը վերակոչելու բարբարոս մեղաւորութեան կ'առաջնորդէր զինքը:

Տարբեր էր Վարուժանին խառնուածքը. հոս, բանաստեղծը ցեղին վրէժը երգելով հասունացման կը դիմէր: Էապէս տարբեր Սիամանթօինը՝ որ կըրցաւ Եղեռնը ապրեցնել իր մերթ ողբագին ու տառապակոծ, մերթ մարդագոռ ու հրաբխային, այլ մի՛շտ արիւն ժայթքող քերթուածներով: Իրապաշտութենէն սիրած էր Զօպանեան այնքանը միայն որ իր գեղեցկասիրական զգացումը կը դաշնաւորէր աւելի խոր ու իրական եղանակով մը, բայց ո՛չ՝ արիւնի մէջ կարենալ ուռճանալու աստիճան: Ի՞նչ կը մնար ուրեմն ընել: Դասայի՞ք մը նոր՝ այն տաղանդաւորներուն պէս որ պայմաններու հարկադրանքէն խփեցին ինքզինքնին յուսահատութեան առանձնոցներուն մէջ: Այս տեսակ մտածում պիտի չժպրհէր երբեք շարժիլ Զօպանեանի ուղեղին մէջ: Եթէ արիւն չէր մնացեր իր սրտին մէջ, ջարդի լուրերուն հանապազօրեայ դաշունահարումներէն քամուած՝ բաւական ուժ կը մնար, սակայն, իր հոգիին մէջ ի հանդէս կոչելու այն մարտական առաքինութիւնը զոր ա՛յնքան սրտառուչ կերպով կը յուշէ Խրիմեան Հայրիկ:

«Թէ յիրաւի՝ ձեր արիական նախնեաց նմանող հարազատ որդիքներն էք, այս հրոյ ու սրոյ ժամանակին մէջ ցուցէք ձեր առաջինութեան հանդէսը, զօրացէք ու զօրացու՛

«Կոչնակ», 1 Յունուար, «Երկու Տեսիլ», Ա. 2.:

ցէք վհատած որդիները, նկու՛ն մի՛ լինիք փորձութեան առաջ՝ զի մարդուն կենաց ճանապարհ այս աշխարհիս վըրայ լի է դժնդակ փուշերով: Առաքինիք միայն զայն կոխելով կ'անցնին, իսկ վատասիրտները կը լքանին:»

Եթէ քայքայեց ինքզինքը պահ մը, բանաստեղծութիւնն ալ մէկկողմ նետելով, ինչ որ տեսանք թէ «լիակա՛ տար անձնուրացութեան» համեմատեց Գիյեռու, թագուն նպատակ ունէր աւելի տոկուն ատաղձներով վերաշինել իր յուզմանց որրանը: Ֆրանսայի մայրաքաղաքին մէջ ինք՝ որպէս հայ բանաստեղծ, խիզախօրէն կանգնած, չեփորեց ամէն ազնուականութիւն եւ արժանիք որ կը գտնէր հայ ցեղի անցեալին ու ներկային մէջ: Հայ Մշակոյթին «դեսպան»ը պիտի ըլլար արեւմտեան աշխարհին մօտ ու պիտի սփոփէր «գայրազին ատելութեան զգացումը» որ կը խեղդէր զինքը ոճրագործ ձեռքերով:

Ու եթէ տարտամ է, Զօպանեանի կենսագրութեան մէջ, Վերժինին սիրոյն համար «Թուղթի Փառք»ը զոհելու յօժարափոյթ ըլլալը, այլ անվիճելիօրէն ստո՛յգ է ե՛ւ պայծառ թէ ան յօժարած է զոհել իր «Թուղթին Փառք»ը հայրենասիրութեան խտէլին համար:

Կինն ու արուեստը, երկուքն ալ յանկուցիչ ու կախարդական պչրուհիներ, չեն յաջողեր զսպել բոնու՛թեան դէմ առաջին բազուկը բարձրացնող հերոսի իր արու նայուածքը «հայրենասիրական»: Կիրկէն Կիլկուպին աչքերը հրավառ շամփուրով փորող Ոգիսեւսը կախարդեր էր իբ հեշտայարոյց ծիծերուն յափշտակութեամբը, ա՛յլ Ոգիսեւս կը տառապէր կարօտախտէ մը ա՛յնքան հզօր ու հոգետուչ որ տասնեակ մը Կիրկէներ պիտի չկարենային սփոփել զայն իրենց թունաւոր դիւթանքովը: Հայրենաբաղձ Ոգիսեւսն է Զօպանեան որ Կիրկէներու տարփանքներուն անձնատուր ըրած չէ իր մեծ տաղանդը, մղելով զայն նպատակներու վսեմագոյնին՝ հայրենիքին:

* *

Ո՛վ կարդացեր է «Օրօր Մայր Հայաստանին» ու չէ ճանազայթեր յոյսը սրտին մէջ: Զօպանեանի հայրենասիր-

բուժիչները սոսկ բողոքի, վրէժի, կռուի խժալուքը աղմուկով չէ որ կ'իմացուի. հիանալի լաւատեսութեան մը, կարկաչուն յոյսի մը եւ մանաւանդ վերածնող ուժի մը բուռն հաւատքին ապահովութիւնը կայ անոր մէջ: Բորբոքելու, բռնկեցնելու, աղիքներ չարժելու բնոյթը չունի, այլ սփոփելու, կազդուրելու եւ յուսադրելու վսեմ առաքինութիւնը: Չունի՛ անշուշտ աստուածային դայրոյթը զոր այնքան առինքնող գեղեցկութեամբ կը զարգացնէ Վարուժան իր հոյակապ նեմեսիսով կամ Վահագնով:

Այսօր ունին վրսեմութիւնն ովկիանի.
Եւ կը մորնչեն, կը հայհոյեն, կ'աղօթեն,
Կը հայհոյեն վերըստին,
Կը մըրմըրան բռնութեան դէմ ծուփ առ ծուփ՝
— Վըրէ՛ժ, վըրէ՛ժ, նեմեսիս:

Չօպանեան կը յենու զգացական այլ տախտակներու: Դարերով Ասիական հեղեղին առջեւ թուժք բարձրացող այս ազնիւ ցեղը սահմանուած չէ կորնչելու, ինքզինքը մահու ողբերով փճացնելու, ա՛յլ սակայն «պիտի երգենք օրօրն յոյսին ու վրէժին ու մեռելներն պիտի հողին տակ սարսին»:

«Հերի՛ք, հերիք... վե՛ր առ գլուխդ ու մի՛ լար,
Ցաւը սուրբ է, ցաւը մեծ ու փրկարար,
Ոչինչ կայ վեհ քան խաչին տակ գոհն արի,
Գիշերին մէջ կը հիւսուի այգը բարի:»

Հայրենասիրութեան մեսիան է որ կը խօսի «արի գոհին» մասին: Տեսէ՛ք թէ որքան ներչնչիչ է այս տեսիլը — արի գոհ մը խաչին տակ: Դարերու Հայոց պատմութիւնն է որ կ'ամփոփուի երեք բառերու մէջ, պերճաքանդակ կոթողներով: Ցաւը սուրբ է, փրկարար. ահա՛ կրօնաբարոյական փիլիսոփայութիւն մը որուն ոլորտնե-

բուն մէջ տառապակոծ հողին կ'որոնէ իր վերանորոգումը. «Վեր առ գլուխդ ու մի՛ լար» (ո՛վ արի գոհ): Ցաւին սրբութիւնը այն ատեն միայն կը դառնայ փրկարար երբ արի գոհը կը վերցնէ իր խոշտանգուած գլուխը առանց տկարութեան նշան ցոյց տալու: Ցաւին փրկարար ըլլալու աւետարանական տեսաբանութենէն կը տարբերի Չօպանեանինը անով որ գլուխը նորէն արիաբար վերցնելու յորդոր կուտայ: Չարիքին դէմ ճակատող բարութիւնը որքան խորտակուի ու ջախջախուի, ո՛րքան ցաւի ու տառապանքի մէջ տրորուի ու ո՛րքան շատ դոհեր տայ, նոյնքան ստոյգ է թէ զգետնուած չէ, ո՛չ ալ սպաննուած, այլ պիտի վերաչափի իր կալուածը, սրբագործուած ու վեհափառ, իր արիութեան յաղթանակովը: Կարծիւմ ոեւէ քառեակ մեր գրականութեան մէջ չունի այն սրբագին լիութիւնն ու հոգեհուն գեղեցկութիւնը որ կը ծփայ ասոր մէջ, եւ որ յակնթակու՞ւմ ժաննակի մը պէս կը կախուի ճամբուն անկիւնը նստող Մայր Հայաստանի ծոծրակէն:

Երգին ժողովրդականացման առնչութեամբ, նկատելի է որ «Օրօր Մայր Հայաստանին» «Մայր Արաքս»ի մը սիրակարօտ հոչակն ունեցած չէ, ու ասոր աւագ պատճառա՛յնն որ ինքնաշատուկ մթնոլորտէ զրկուած է: Գաղափարներու վերացականութեամբ ստեղծագործուած, բարոյախօսութեան ճեպընթացով, Հայաստանին ու հայ ոգւոյն ուղղեալ հոյաչէն գեղօն մը՝ որ սակայն ռամիկ ժողովուրդի մտատիպարներուն (անճնաւորեալ յատուկ անուններ, քաղաք, լեռ, գետ, դիւցաղն) հետ հասարակ գետին չունի, մինչդեռ իր միւս գեղօնը՝ Հայկին, Արամին, Տիգրանին, Տրդատին, Նարեկայ Մոնաղին ու Շնորհալիին հոգիներուն ճառագայթումովը լուսաւորուած՝ գեղատիպ մոմակալի մը պէս դրուած է ամէն ընթերցողի հոգեկան խորանին վըրայ: Շարունակե՛նք:

«Շատ դահիճներն ու քանդողները՝ մըթին
Փոշիի պէս պիտի անցնին ու ցնդին,
Ու մոխիրին մէջէն ելլես պիտի դուն,
Տառապանքէն նորոգուած ու շողշողուն:

Մի՛ լար, մի թոյլ մագերդ հովուն տարտըղներ.
Մի՛ լար, մի՛ խեղճ գլուխըդ վար կործաներ,
Ճանչցիր դուն բեզ, ժողվէ աւիւնըդ ցիրուցան,
Հերիք ուժերդ օտար տան սիւն կանգնեցան:

Հանգիստ տրժգոյն եղբայրներուն որ ինկան,
Ելի՛ր, օրհնէ մեզ, տարածէ մեր վըրան
Թեւերդ անհուն, թող մեր արիւնն ու հոգին
Քու արեւուդ մատաղ ըլլան ու ցամքին:

Մուծին մէջէն պիտի ցըցուիս յաղթական,
Աչքերդ աստղեր պիտի դառնան ու ցոլան
Վէրքերդ վարդ պիտի ըլլան հոտաւէտ
Ու լոյս պիտի թափի ճերմակ մագերէդ»:

Ի՞նչ հրաշալի երեւոյթ է սա, որ վերջին չորս տո-
ղովը շորս իմաստալից պատկեր կու տայ, ու դեռ չափա-
ճոյի բնագաւառին մէջ կը գտնուինք — ականջը խօսի
մեր նորելուկ քերթողներուն որոնց ոտանաւորներուն մէջ
իմաստ փնտռողին տասնեակ մը Դիոգինէսեան լապտերներ
պիտի չբաւէին, անիմաստ մթութեան մէջ կայծի մը
գիւտը յայտնելու: Մութ ուժերուն յաղթած քաջազուն հե-
րոսին աչքերը աստղերու պէս պիտի ցոլան, վէրքերը վարդ
պիտի ըլլան ու ճերմակ մագերէն լոյս պիտի ծագի: Հա-
յուլեան այգն է որ կը հայելացնէ ցոլցուն տարրերով,
որոնց յարած կը գտնենք նաեւ Վարուժան իր ճեղին
Յարութեան երգով:

«Ահա ցեղէդ մաս մ'ազնիւ՝
Քաղաքարի, գուպարի մէջ հալումա՛՛ջ՝
Ճամբուդ վըրայ կը սփռէ
Իր արիւնին հետ նոր վարդեր, կակաչներ.
Եկո՛ւր, եկո՛ւր — եւ Մասիսի կատարէն
Դուցագներու, վրկաներու հոգիներ
Իբր աստղերու սերմընցան,
Ճեղա՛՛ բոլոր իզութեան մէջ մեր երկրին»: (Դ. Վ.)

Չօպանեանի «վէրքերդ վարդ պիտի ըլլան»ը հա-
մեմատելով «Իր արիւնին հետ նոր վարդ»երուն, ինչպէս
նաեւ առաջինին յաղթողի «աչքերդ աստղեր պիտի դառ-
նան»ը երկրորդին «դիւցաղներու հոգիներ իբր աստղերու
սերմնացան»ին, կ'ուենանք թէպէտ երկու հանգունակ
պատկերներ որ նոյն մտածման կը ձգտին, բնորոշման ե-
ղանակը, սակայն, էպպէս կը տարբերի անոնց մէջ: Անհուն
վստահութեան ու անպարագիծ լաւատեսութեան առաքի-
նութեամբ թրթռուն է Չօպանեանի եղանակը, մինչդեռ
Վարուժանինը ակադճուն՝ Իսկուհի Աստուածուհիին ուղ-
ղեալ կաթողին թախանձանքովը, ինչ որ կը յիշեցնէ մեզի
իւր մտերմութիւնը նորահեղէն բանաստեղծ՝ Կոստիս Բա-
լամասի Աթենաս չաստուածուհին ոգեկոչող տաղերուն: Ե
խնդիր հայրենիքի վերադարձօնքին:

Պիտի կանգնիս ճամբաներու բերանը
Պիտի քանդես բրնձութեան սեւ խորանը
Ոտքի՛ ելիր, ցաւերդ երկունքն են հըսկայ,
Ո՛վ մայր, աշխարհ մը ծոցիդ մէջ կը խլըրտայ»:(Ա.Զ.)

Դիւցազն հոգի մը կը խայտայ այս տունին մէջ
տ'Անունցիոյի մը վեհասպանձ փառքովը, հայրենասիրու-
թիւնը սթափեցնողի, դրապէս առաջնորդողի, կողուի ու
վրէժի մողի եւ աղատութեան յաղթանակը մարգարէա-
ցող բանաստեղծի մը աստուածազօր շունչովը պերճացեալ:
Եթէ երբեք բարելուր օր մը վերաշինուող Հայաստանը
խղճմտութիւնն ունենար յարգանքի տուրք մատուցանել,
յուշարձաններ կանգնելով նահատակ հայ բանաստեղծնե-
րուն, որոնց շիրիմը անձանօթ պիտի մնայ յաւէտ, իցի՛ւ
թէ Չօպանեանի (ողջ նահատակ) անդրին պատուանդան
ծառայող քառադէմ մարմարին մէկ դէմքին վրայ արձա-
նադրուած ըլլար այս քաջարիւն բանաստեղծութեան վեր-
ջին տունը:

Զի «Օրօր Մայր Հայաստանի»ն տօմիկ գրականու-
թեան սահմաններէն աւելի անդին անցնելով կը հասնի
մինչեւ համաշխարհային գրականութեան բոլորակը և հո՛ն

կ'արձանագրէ, մասնաւորապէս, բռնութեանց տակ ճնշը-
ւող ժողովուրդներու հերոսական պոռթկումն ու անոնց
բունն բաղձանքը ազատութեան ի խնդիր: Պատի՛ւ իրեն:

* * *

Քնքոյշ ու ցողաթուրմ ծաղիկի մը պէս սքանչելի
մեր գրականութեան ածուներուն մէջ կը բուրէ քու միւս
գլուխ - գործոցդ, «Մօրս» քերթուածը, ո՛վ վարպետ:

Թոյլ տրուի հոս արձանագրել անհատական տպա-
ւորութիւն մը: Հազիւ տասներկու տարեկան տղեկ մըն էի
երբ առաջին անգամ կարդացի այս աղուոր ոտանաւորը
մեր Գանձարանէն: Յովհ. Ալիքսանեան մեր հայերէնի ու-
սուցիչն էր ու կանուխէն մեր մէջ արթնցուցած սէրը մեր
գրագէտներուն եւ գրական արժէքներուն հանդէպ: Այն-
քան անուշ յուզումով կը համակուէր հոգիս երբ առաջին
մասը կը կարդայի որ այլեւս անհանդուրժելի կը դառնար
վերջին մասը ուր գիտութեան անողորմ լոյսին ապացոյց-
ները կ'երեւային: Ահաւոր ընդվզում մը կը ծառանար
մէջս այդ «Գիտութիւն» հրէշին դէմ որ կը ժպտէր սիրոյ
քաղցրութիւնը բզբտել: Ի զուր կու լայի, կը բողբէի ու
հազիւ վերջին տողերը կը սփոփէին ներսիդիս փոթորկող
վիշտը:

Ո՛հ, պարո՛ն Զօպանեան, «այդ գիտութեան լոյսին
ապացուցած» ըլլալը ի՞նչքան աղեխարշ, խոչտանգիչ ու
հոգեսպան նկարագիր ունի, որքան ալ ամենացայտուն
փաստերէն մէկը եղած ըլլայ ձեր իրապաշտ արուեստին:
Իրականութեան ու դրախտին մէջտեղ կը դնէք անողորմ
գիտութիւնը, անմեղունակ սրտերու համար դիւակերպ ճի-
ւադ: Եղեմի գեղեցիկ դրուագներով օրօրուն գեոատի հո-
գին կ'ընդունի անողոք հարուած մը, կացինի պէս իջած,
միանգամ ընդ միշտ համոզուելու որ հոգիի ցնորքներէն
գերիվեր կայ բնութեան ամենատիրակալ օրէնքը, մահն
ու մարմինի ընաջնջումը:

«Անմահութեան» չգոյութեան համար գրուած ամ-
բողջ գիրք մը պիտի չըլլար ա՛յնքան զօրաւոր որքան ձեր

այդ մէկ տողը որ զետեղուած է երկու հզօրապէս անայ-
լայլ զգացական դրութիւններու միջեւ. սէրը մօր հանդէպ
ու նաեւ դրախտի մը պարտէզներուն: Կարիճի մը պէս՝
այդ տողը՝ որ ստամոքս մտնելով կը բզբտէ մարմնին ու
հոգիին ստընտու գործարանը: Երկու գեղեցիկ պարապու-
թիւններու մէջտեղ կանգնած կը զգաս ինքզինդ, նայ-
ուածքդ կը դեգերի անդունդներու խորն ու փիլիսոփա-
յական խոկումը կը կրծէ միտքդ: Աներկբայ, նուազ ազ-
դեցիկ պիտի ըլլար տողը եթէ չբաժնուէր հեղինակը անոր
բռնաբարումէն, դարձեալ հաւատալու համար այն բանին
զոր ջնջել կը ճգնի գիտութիւնը, ու ասով տաղը կը զգե-
նու յոյժ անկեղծութեան շեշտ մը որ կը սաստկացնէ ող-
բերգութիւնը, պատրանաթափ հոգին կոշկոճելով:

«Կ'երագնմ միշտ, — անվանելի ցնորք հոգւոյս,—
Որ դուն հողին տակ չես իջած, 'ւ անթառամ
եւ անձանօթ պարտէզի մ' մէջ աղուալոյս
կը սպասես որ գամ օր մը քեզ միանամ:»

Մեծ արուեստագէտի մը առջեւ կը գտնուիս հոս:
Լեւոն Կերտան Սորպոնի յորեկինական հանդիսութեանց
առթիւ կ'ըսէր Զօպանեանին. «Ո՛չ ոք ձեզմէ աւելի լաւ
երգած է մայրական բազուկներու քաղցրութիւնը»: Զի
«Մօրս»ը ուղղուած չէ միայն հայ մայրերուն, այլ բոլոր մայ-
րերուն: Զեմ յիշեր կարդացած ըլլալ տեւէ քերթուած որ ա-
սոր շափ գեղուն ըլլար մօր հանդէպ տածուած սիրոյ ջեր-
մութեամբը, գուցէ անոր համար որ կորսուած սիրոյ մը
ու ջնջուած կեանքի մը կսկիծին մօտեցուցած է մահուը-
նէ ետքը մարդէս մոխիրէն գատ ուրիշ բան չմնալու մոռյլ
մտածումը: Եւ արդէն ո՛ր աւագ բեւեոներէն կը մագնի-
սանայ մարդուս զգացական կեանքը իբր ասեղ՝ եթէ ոչ
կեանքի, սիրոյ եւ անմահութեան: Այս երեքն ալ հիանալի
արուեստագէտի մը ձեռամբ իրարու դաշնաւորուած են
հոս ու գերալիր անմահութեան կը դիմեն: Կը փլցնեն ե-

Թէ ուրիշներու հոգիին մէջ կառուցուած զգեալները դը՛ր
բախտին, կը դիմեն, սակայն, իրե՛նք անմահացման:

«Եւ ամէն հեղ որ իմ կեանքիս մէջ կըրցած
Եմ կատարել գործ մը յօգուտ մարդկութեան
Կամ միս 'ւ արիւն տալ երազի մը սիրուն,
Քեզ եմ խորհած, ու խորէն իմ հոգիին
Քեզ եմ սգած եւ մըրմընջած եմ...»

Տանթէ «Աստուածային Կատակերգութիւնը» գրած
ատեն կը ներշնչուէր իր սիրեցեալ Պէաթրիսին յիշատակով,
փոխակերպուած զիցական Մուսային: Զօպանեանի գրական
նութեան մէջ կը պակսի այդ մեծ սէրը (գատելով գրական
արձանագրութիւններէն և ո՛չ սրտի), բայց յառած է իր մօ-
րը սիրոյն, զոր վայելելու առիթը ունեցած չէ կանուխէն
որբացած իր սիրտը: Իտէականացած սէր մըն է երգածը՝
գերամբարձ՝ ամէն մարմնական ըմբոնումէ, գրախտի
պարտէզներուն մէջ բացուած հրաշալի վարդի մը զգլխիչ
բարումովը որ մարդուն կեանքը կ'առաջնորդէ գերմարդ-
կային նուաճումներու:

Բնութեան տիեզերական ոգին արուեստի տապանա-
գըրին վրայ յայտնագործող հանճարեղ Կէօթէի հոգեզաւակ
բանաստեղծ մը միայն (արժէքներու բաղդատութիւն չէ
որ կ'ընենք այլ մտածման մոյնքը կը յարաբերենք) պի-
տի կարենար ա՛յնքան շքեղ հանդիսաւորութեամբ ու պեր-
ճավառ պանծացումով ի լոյս ընծայել ներշնչարհի մը
պատկերումը: Որը մը սէրէ՛՛ սէր կ'որոնէ թափուր մնացած
իր հոգիին տունը շինելու համար: Չ'ապաստանիր վերա-
ցական տեսիլներու որ դրախտի մը պատրանքէն կ'ողե-
ւորուին, այլ կը փարի նիւթապէս բնաջնջուած ու զինքը
ծնելով յաւէտ յաւերժացող (մօր) ոգիին բարի տրամադ-
րութիւններուն:

Առողջ կրօնաբարոյական փիլիսոփայութեան մը ջա-
հակիրը կը դառնայ քնարերգակը ուր կը կոչէ.—

«Ո՞վ դուն,
Որ կը հակիս վըրաս սիրով կաթոգին,
Տե՛ս, արժանի՞ եմ բեզի, գո՞հ ես ինձմէ»:

Սէրը կը ծնի արարածները: Հոգեպէս պաշտուած
սիրոյ մը ներուժ բեղմնաւորմամբ մարդիկ կը նուիրուին
գործերու, յօգուտ մարդկութեան: Սիրուն երազները սի-
րոյ ներշնչումէն առկայծող անշէջ ասուպներ են արուես-
տի հորիզոնին վրայ: Առաքինութիւնը Եդեմէն վար կախ-
ուած, թեւաւոր հրեշտակ մը չէ որ ապագայ վարձատրու-
թեան մը տարտամ յոյսին կը յարի, նուիրագործումն է,
մանաւանդ, սիրով ծնած հոգիներու փոխադարձ եւ յօժա-
րագոյն զոհարեման: Եթէ արժէք է ծնիլը, յոյժ մեծ ար-
ժէք է ուրեմն ստեղծելը, անմեռ գործ ստեղծելը, ինչ որ
բարի ըլլալ է. զի ի՞նչ բան աւելի բարի է քան անմահա-
կանը: Որպէ՛ս լուսարձակ վսեմութեամբ կը փայլի մեր
դէմ զինքը ծնող սիրոյն կաթոգին հակակշիռն ենթարկը-
ւելու յօժար եղող անձնաւորութիւնը: Եհովայի մը բար-
կաճայթ պատիժներէն ու Պապին ներողագիրներով գըն-
ուած դրախտի տոմսակներու պաշտումէն աւելի բարձր
խորան է «ես»ին յօժարակամ ու խղճամիտ համակերպու-
մը զինքը ծնող ուժին սրբազին թելադրանքներուն:

Ո՞ր մայրը պիտի չուզէր Հայ ազգին տուած ըլլալ
Զօպանեան մը որ Հայը մեծցուց, փառաւորեց, ապրեցուց:
Բարի ու բեղուն կեանք մը կուզայ այսօր, կը դիմաւորէ
յուզուած մօրը անուշ դէմքն ու վաստակաբեկ կեանքի մը
հալումաչ ջիղերէն կախուած եսին գիտակցութեամբը կը
ստանայ երկարօրէն սպասուած պատասխանը:—Արժանի ես,
այո՛, պատուական զաւակս, գոհ եմ քեզմէ, չա՛տ գոհ եմ:—
Զօպանեանի մօր կը ձայնակցին սգակիր Հայութեան բոլոր
մայրերը:

*
* *

«Վերջիչում» քերթուածին մէջ Զօպանեան կը հնչե-
ցնէ իր գրականութեան ամենակենդանի լարերէն մէկը:

«Կը թուի ինձ երբեմն յիշել կեանք մը նախկին
 Բագրատունեաց մայր քաղաքին մէջ հոյաշէն,
 Օրովն անուշ մերին Աշոտ Ողորմածին,
 Երբ դեռ կ'ապրէր մեր ցեղն իր կեանքը խորխտօրէն...
 Ե՛ս հոն էի սուրբ պայքարին մէջ հրափայլակ
 Ըստուերները կ'երգէի հին հերոսներուն
 Ու քաղցրութիւնն հայրենիքի համար մահուն:»

Զօպանեանի գրականութիւնը այբէն ֆէ խուլ պայ-
 քար մըն է անոնց դէմ որ հայութեան մէջ ստեղծագործ,
 մեծ արժէքներ չեն գտներ այլ կը սահմանեն զայն բնա-
 ջնջման: Կ'առնէ ամէն ինչ որ բարձր ու գեղեցիկ է Հա-
 յութեան անցեալին մէջ ու պերճավառ ոգեկոչումովն այդ
 տարրերուն կը ճգնի ներշնչել նոր սերունդը՝ թաքուն գան-
 ձարան փառաւոր անցեալի մը արժանիքներուն: Արտիստ
 ցեղ մըն է Հայը՝ պատուար ցցուած ասիական բարբարո-
 սութեան յորդաններուն դէմ, հեթանոս կրկէսի մը մէջ
 ձգուած քրիստոնեայ առաքեալի մը հանգոյն, որ իր հո-
 գիին վեհաշուք խաղաղութեամբը կ'ահաբեկէ զինքը յօշո-
 տելու համար խուժող առիւծներն ու ասով իր անպատու
 մը ծափահարելու մտօք եկող հանդիսականներու սրտին
 մէջ կը ծնեցնէ նոր ու նոր քրիստոնեաներ: Մարտիրոս-
 ները մարտիրոսներ ստեղծած են ու ամէն մէկ Հայ «հոն
 էր սուրբ պայքարին մէջ հրափայլակ»:

Ներկան պիտի ոգեւորուի անցեալի յաջողութիւն-
 ներուն սեւեռող, անոր հերոսներուն օրինակով վերածնող
 Հայութեան դիւցազնութեամբ: Բաղջօրէն կազդուրիչ լա-
 ւատեքութիւն մը, անձրեւոտ հորիզոնը գեղազուարթ ե-
 րանգներով ժապաւինող ծիածանին պէս, կը ծփայ Զօպան-
 եանի ստեղծագործութեանց վրայ, անկեղծ ու կաթոգին
 խանդաղատանքով մը որ նմանը չտեսնուած երեւոյթ է
 մեր մէջ: Այս վճիռ լաւատեսութիւնը, գերթ թանկագին
 բեղմնափոշի, թափուած է անոր բոլոր ծաղիկներուն ու-
 կեցօձ պսակներուն վրայ: Ասոր համար աշուղները Փարիզ
 կանչեց, Նարեկացին արթնցուց, Դուչակը պտտցուց լուսա-
 քաղաքի պողոտաներէն, սոխակին ձայնը սիրցուց, գրեց

ու թարգմանեց, բանախօսեց ու բացատրեց, մի'շտ անշէջ
 պահելով լաւատեսութեան ա'յս ջահը, որպէս թէ հաղոր-
 դատուին ըլլար Վեստեան կոյսերու անմար կրակին, ու
 սրբազան երկիւղածութեամբ հասցնելով զայն մի'նչեւ հոն
 ուր օտար ազգերը մեծաբարբառ ճանչցան մեծութիւնը
 մարդուն եւ անով մեծութիւնը իր ազգին:

* * *

Երաժշտական ճկուն գործիք մը ոճը՝ Զօպանեանի
 հոյակապ, գրեթէ կատարելութեան հասնող, պերճաբան
 թրքահայ լեզուին մէջ, որուն ամենէն զուտ մարգարիտն
 է իրը, գրաբարեաններու եւ աշխարհաբարեաններու լեզ-
 ուապայքարի օրերուն բիւրեղացած: Մէկ առ մէկ գրաբա-
 րի խառնածինները կը քշուին ասպարէզէն ու զտուած, վը-
 ճիտ ու արծաթափայլ հայերէնը կը փարի Զօպանեանի ե-
 րաժշտական գործիքին: Աւելի յետոյ, Քրանսականին աւի-
 շով ուռճացած, ան կը հասնի մի'նչեւ արփեզարդ կատարը
 լեզուի այն բարձրութեան ուր Վարուժան ու Բաշալեան
 ոտանաւորի ու արձակի հիւանալի կոթողներ կը յայտնա-
 բերեն:

Միջանկեալ ըսենք թէ գնահատողի մեր դերը անըն-
 դունելի կը նկատէ Օչականի կողմէ գործածուած առաւել-
 լազանց խտտապահանջութեան չափանիշը՝ Զարդարեանի մը
 ու Թլկատինցիի մը լեզուական թերութիւններուն ակ-
 նարկութեամբ, վասնզի գեղեցկութիւնը զինքը կազմող
 տարրերը ընկալելով օրէնքներու նախանիւթէն փոխ չառ-
 ներ անպայման, այլ իր սեռը գեղեցկագոյնս յայտնաբե-
 րելու օժանդակ, համատրոփ ինքնատուութենէն: Նո'յնքան
 աններելի պիտի ըլլար մեզի կառչիլ Օչականի անողոք
 դատաստանին ուր կը նկատէ թէ «Զարդարեանի լաւագոյն
 էջերը խաթարուած պիտի ըլլային աւելի ետքը նոյնիսկ,
 երբ հեռացած էր դժոխքէն, անկաններու եւ հոմանիշնե-
 րու աւելորդ երամով մը: Թլկատինցին չի կրնար չէնք
 շնորհք, ուղիղ նախադասութիւն մը ազատ արձակել իր
 գրիչէն, առանց պրկելու, չարչարելու, ճմուկելու անոք

ինքնեկ գնացքը», որովհետեւ Չոպանեան եւս ամականներու հոծութեամբ կը կազմէ իր նախադասութիւնը:

Պատիկ լիճի մը մէջ ալեծփուն, կարմրախայտ ձուկերու պէս յորդառատ կը լողան ամականները իր նախադասութիւններուն մէջ, որ երբեմն գոյականին իմաստը կը խեղդեն ակամայ, երկարաձիգ պարբերութիւններով: Ենչտուած՝ հոս ալ՝ ֆրանսականին ազդեցութիւնը որ կը ներկայանայ Ռապլէի, Մոնթենի, Պոսիւէի, Ռուսոյի, Պալգաքի, Վիլիէ տը Լիլ Ատանի, Կոնքուրներու «լայնածաւալ, բազմատարր, մանուածապատ եւ սակայն դարձեալ հզօր ու բարձրօրէն ներդաշնակ պարբերութիւն»ով: Չօրաւոր շնչառութեան տէր մարդ ըլլալու է Չօպանեան որ կրնայ հսկայ պարբերութիւններ չարժեղ առանց վերջակէտի մը նեցուկին: Չարմանալին հոն է որ, հակառակ իր նախադասութեանց երկարաշունչ ու բարդ կառուցուածքին, արտայայտած գաղափարները լիովին ու յստակօրէն հասկըցնելու բացառիկ ճկունութիւնն ունի Չօպանեանի ֆրազը: Մեր համեստ կարծիքով թրքահայ արձակին մէջ չկայ հեղինակ մը որ ըլլայ ա՛յնքան դիւրամբօնելի իր երկար նախադասութիւններով ուր կը մշակէ իմաստասիրական ու գեղարուեստական խորունկ գաղափարներ՝ որքան Չօպանեան: Ո՛չ Նդիւն, ո՛չ Չրաքեանը, ո՛չ ալ Օչալեանը կրնան պարծիլ այս օժիտով: Վերջինս մանաւանդ «կը նեղուի խիտ, շատ խիտ ըլլալու հեթանոս ցանկութենէ մը», ինչպէս կ'ակնարկէ իրեն հետ «Մայրիներու Ծուքին տակ» զրոյց ունեցողը, Բենեամին Թաշեան, եւ ընթերցողներէն չհասկցուիլը կը նկատէ բարբախտութիւն մը գուցէ՝ արուեստագէտին «խառնուածքին բացառիկ ու հազուադէպ» ըլլալը հաստատող:

Ինչ որ ոճը, նոյնն է պատմուածքին նկարագիրը Օչականին մօտ որ կը յամառի հաւաստել թէ «հասկնալի է որ սովորական պատմումը քիչ կայ իրերանցիկ, զիրար շարունակող, բայց ինքն իր մէջ միայն խորնալէն ակտրօթող կեանքի ալիքները ամբողջութեամբ պարագրկելու Գիտեմ որ մեր ժողովուրդը անպատրաստ է այդ կերպով ըմբռնուած ու տրուած աշխարհ մը հանդուրժելու: Բայց ես նկատի չունիմ անոր ներկայ տկարութիւնը, մարտողու-

թեան աստիճանացոյցը եւ ուրիշ անուշիկ բաները, որոնք զրոյր կը տանին փառքի, աժան թէ սուղ: Կը գրեմ վեր մեր ժողովուրդէն, մեծ բառ մը գործածելու համար: Կը գրեմ մեր միացորդներուն հետ մեր հոգիին մէկ պահն ալ փրկելու յանձնառութեամբ:

Բարբախտաբար Օչականին ոճին պէս խրթին, դժնահաղորդ, քրտնցնող, բրիչով փորելու հարկադրող չէ Չօպանեանինը, այլ վճիտ առուակն է, արագօրէն հոսանուտ, որ մշտապէս մաքուր ու տեսանելի կը պահէ իր յատակը հանգչող խիճերը: Պարզութիւնը մեծ շահ է դարու մը մէջ ուր հեղինակը ժողովուրդին «մարտողութեան աստիճանացոյցը» նկատի առնելու է անպայման եթէ երբեք յանձնառու կը դատէ ինքզինքը զանգուածներու ճաշակն ազնուացնելու կոչումին: Եթէ ամէն հայ հեղինակ Օչականին պէս վերացական ու խորքով եսապաշտ ձգտում ունեցած ըլլար, անտեսելով ժողովուրդին մարտողութեան աստիճանացոյցը, յայնժամ կը ստեղծուէր գրագլխական վեհապետութիւն մը հետզհետէ սահմանափակուող, կարգ մը խելագատիկներէ քուած արծուաքիթ թռչուն մը որ խիստ բարձրէն թռչիլ կը փորձէ, անմատչելիութեան մէջ փնտրելով իր արժանիքը: Չի ազգուրացութիւն է, Հայերուս համար գէթ, «արուեստը արուեստին համար» մշակումը երբ խորտակուած զանգուածները այնքան շատ կը կարօտին կազմաւորման ու կազդուրման:

Մեր այս յամեցումը, տողերով որ քիչ ու շատ կրկնուած, քլիշէի մտած են վաղուց, թագուն նպատակն ունէր հակադարձօրէն հանդէս հանել Չօպանեանի առաւելութիւնները: Կը զգա՛յ զանգուածին հոգին, իր արուեստը համատրոյի բարբախտումն է անոր զգացական այլակերպութիւններուն, իր ներշնչումը կը յորդէ ինքնատիպ, պարզութեամբ օծուն, նուրբ ու գեղեցիկ ճաշակով շինուած սափորներու մէջ, մատչելի՝ գեղապաշտ նոյն ատեն հասարակ մտքերու հասկցողութեան, ու պարուրուած ջերմազին անկեղծութեամբ մը որ հեռու է մակերեսային ու գոհիկ դառնալու հակամիտումէն:

Իերթող Չօպանեանին յատկացուած այս ուրուագիծը կը փակենք Նդիշէ Դուրեանի տարփողանքովը. «Չենք

կընար չյայտնել մեր սքանչանքը ոճի այն մեծ ճարտարութեան մասին որ յատուկ է իրեն: Իր աշխարհաբարը կուռ, յստակ ու պատկերազարդ լեզուի մը նկարչութեամբ կը հրապուրէ դմեզ: Եւ ո՛չ միայն իր արձակին այլ իր քերթուածներուն մէջ կը տեսնենք միեւնոյն կորովն ու ընականութիւնը, որ իմաստի ամէն խորութիւն կը պայծառացնէ»:

Գ Լ Ո Ի Խ Դ.

20ԳԱՆԵԱՆ ՈՐՊԷՍ ԻՄԲԱԳԻՐ



Եթէ աշակերտը հետեւող չէր ու կը տառապէր յորդուն ինքնատուութենէ, Փարիզէն վերադարձող խանդավառ գրագէտը, չա՛տ աւելի, պիտի ցանկաբ իր լեզուին, ոճին, գրական սեռերուն, ըմբռնումներուն ու տեսութիւններուն մշակման ազատ ասպարէզն ունենալ ուրոյն, ինքնավար հանդէսով մը:

Առաջին այցելութենէն հազիւ վերադարձած՝ Զօպանեան ամփոփեց ինքզինքը «Ծաղիկ»ին թերթիկներով եւ գունաւորեց զայն իր հոգիին ամենապայծառ երանգներով: Ելացած՝ «Ծաղիկ»ին լուսափթիթ պսակէն, զգլխիչ բուրումէն եւ թոյրերու հրավառ գիրկընդխառնումէն, մանուկ մեղուններ խմբուեցան թերթիկներուն շուրջը, անոր անուշ նեկտարը, սկեհեր բեղմնափողին ու բուրումնաւէտ ժպիտը թոցնելու համար դողդոջուն մատներով: Մեղուններու ամենաշխոյժներուն մէջ կ'ընդնշմարուէին Զ, Եսայեան, Վ. Թէքէեան, Ռ. Զարդարեան, Յ. Մըմբեան որ՝ «Ծաղիկ»ին շնորհալի լեզուին ու վսեմ քնարերգութեան նեկտարովն ուռճացած, վերադարձան իրենց սեպհական փեթակը, ապագայ օր մը իրենց մեղրածոր բերնովն իսկ սնընտու «Ծաղիկ»ին ու անոր արարչին ստեղծագործ ուժը

ներբողելու խանդագին յօժարութեամբ:

Տաղանդներ ծընցնող, գնահատող ու անճեցնող Լէսինկի մը դերը վերապահուած է Զօպանեանի մեր մէջ, զի իր ազդեցութիւնը կը ծաւալի 1895 — 1938 շրջանին հասակ նետող գրական ամբողջ սերունդին վրայ, ուղղակիօրէն կամ անուղղակի, և որուն գլխաւոր դէմքերը այսպէս կամ այնպէս կա'մ իրենց յայտնութիւնը կը պարտին անոր եւ կամ ազդուած են անկէ հզօրապէս:

«Ծաղիկ»ը այնպէս գեղեցկացաւ որ այլեւս Աստուածունիի մը շնորհքով կը տարածէր իր թեւերը: Զօպանեան 1898ին փարեցաւ «Անահիտ»ին: Բանաստեղծները կը սիրեն յարաբերուիլ աստուածունիներու հետ: Աֆրտուիդէն, հելլենական մարմարներով յարուցուած այս ոլլիսպաքնակ աստուածունիին, միջազգային գրականութեան մէջ կը գըրաւէ աւանդականօրէն իրեն վերապահուած ցանկայարոյցի, տոփանքներ ու բոցեղէն կիրքեր արթնցնողի քըրմապետութիւնը: Հելլէն մեծ բանաստեղծ Բալամասի լաւագոյն քերթուածները Աթենասն է որ կ'ոգեկոչեն: Վարուժան Նեմեսիսին ու Իսկուհիին օժանդանկութիւնը կ'ազդեսէ, որպէս նեցուկ իր վրէժի պոթկումին: Նաեւ «Տեսլականին տարփածուն տարամբօ պաշտումով մը յարած ըլլալով Գեղեցկին սուրբ դաւանանքին», «Անահիտ»ին, հետըզհետէ կը ստեղծէ հոյակապ այն կամարը որ մեծ պատերազմին երկու փուլները իրարու պիտի միացնէր այնքային հրթիռներու պերճաշուք կամ ըջումով:

Առաջին շրջանը կը տեւէ տասներկու տարի, ցանցառ ընդհատումներով բոլորուած: Երկրորդը կը սկսի 1929ին ու կը շարունակուի ցայսօր: Կը տեսնենք այսօր երկուքն ալ, երկու փուլներուն կանգնած «Անահիտ»ները, իրարմէ աւելի գեղեցիկ ու հրաշունչ: Օ՛, տեսէ՞ք յուշարձանները վսեմափայլ, արիւնի մէջ խեղդուած Հայութեան մը փլատակներուն վրայ հրաշարփի յոյսին բուրվառը խնկարկող: Դէ'պի հեռաւոր հորիզոնները երկնքի:

«Ես չեմ ճանչնար մէկը որ իրեն կընար հաւասարիլ գեղեցկութեան պանծացումի աննախապաշար ու աննախանց խանդավառութեան մէջ», կ'ըսէ Արտաշէս Յարութիւնեան, կարի ուժգին յայտնելով իր անկեղծ պաշտամունքը հանդէպ մարդուն որ Անահիտի մը սրբակրօն

մեհեանը բարձրացուց հոն ուր հեթանոս կուռքերը ամբողջ նիւթապաշտութեան կը մղէին:

Արուեստի համայնագիտարան մը արդեօք, «Անահիտ»ը բացատրութիւնը թերի է անոր խկական արժէքը յայտնաբերելու: Ծիշդ է որ երաժշտութիւնը, նկարչութիւնը, մանրանկարչութիւնը, քանդակագործութիւնը, ճարտարապետութիւնը, գորգաշինութիւնը, քննադատութիւնը, պատմութիւնն ու գուսանապատումը գիրկընդխառնուած կը կազմեն միոն ու ոսկորը հիներու աստուածունիին, այլ սակայն անոր պսպղուն մարմնին ամենէն պանծալի պարծանքը կը կազմէ սպիտակ ստինքներուն լիարուս շողարձակումը: Կարծես ըսել կը թուի թէ, — Ամէն մէկ կաթիլ որ կը կաթի իմ արծաթէ պտուկներէս դիւցադնական արիւն բեղմնաւորող կենսանիւթ մըն է հրաշածին, երկնահոս Պիտի գան սերունդները զանգուածօրէն, պիտի ձծեն բո'րը ու աղուոր ստինքներէս ու իրենց մ'կաններուն մէջ պիտի արգասաւորեն յաղթածպիտ տեսիլն ազատութեան: Պիտի «խլրտա'յ» աշխարհը, պիտի բռնկի, պիտի բոցավալաւոր, նոր շարժումներ պիտի դգայ իր արգանդի խորքէն ու օր մըն ալ արդարութեան ու իրաւունքի հրեշտակապետ ազատութի'ւն պիտի շեփորէ անիրաւուած ազգերու հոգիին:

Պատգամախօսը առանձին չէ. Օտեան, Բաշախան, Սիամանթօ, Վարուժան, Թէքէեան, Չ. Մասիեան, Չարդարեան, Ա. Իսահակեան ու Շիրվանդատէ տաղանդաւոր չքախումբը իր արուեստակուս մատներով հպած է Անահիտի գեղեցիկ կողերուն ու անոր մարմնի սարսուռներուն փոխանցած է իրը: Ասոնք ալ առանձին չեն. Միլիքիւլի, Չորա, Վինի, Պէռնար Լազար, Միսթրալ, Մայարմէ, Վերլէն, Մորէաս, Պոտլէո, Ա. Ֆրանս, Վէրհարն, Լը Քօնթ տը Լիլ, Թէն, Եսքիլէս, Աբուլեան, Միսիթար, Երզնկացի, Սիւնեցի, Խրիմեան եւ Տ. Երկաթ իրենց հիանալի ճաղկեփունջերը կը թափեն աստուածունիին ոտքերուն տակ: Ան ալ, սարսուռներու ամենէն թանկագինովը կը ցնցէ իր հոլանի կուրծքը հրճուանքի ալիքներ յարուցանելով:

Քաղաքի մը ժուժկալ մատակարարութեան վարժուող մը կ'աւչի երբ լերան մը ծոցէն ժայթքող աղբիւրին ջուրը կը տեսնէ որ կը հոսի անդուլ, անսպառ, կար-

ձեռն աննպատակ: «Ինչո՞ւ — կ'ըսէ — ջուրի այսքան աննշարպատակ վատնում երբ մենք պուտ մը ջուրը արծաթով կը գնենք»:

Պիտի պատասխանէր անուշ ջուր ցայտող աղբերակը, լեզու՛ւ եթէ ունենար. «Ո՛վ անցորդ, իմ պաղպաղուն ջուրս ծանծաղուտ հորէ կամ ջրամբարէ չի հոսիր: Ակունքս հաստատած եմ ժամանակին խորշերուն մէջ. ամէն մէկ կաթիլս մասնիկ մըն է միայն յաւիտենականութեան, ու պարզունակ այս ժայռերը հաղորդիչներն են, սո՛սկ, տիեզերական ուժերուն որ անսպառ եռանդով կ'աշխատին բունիս մէջ: Ամէ՛ դուն անկէ, թող խմե՛ն բոլոր քաղաքացիները, ու թո՛յլ սուր որ այսպէս ազատ ու անարգել հոսիմ ես դաշտերէն ու ձորերէն, կենսաւորելու համար ծառերն ու ծաղիկները, սփոփելու նաեւ ծարաւը արջառնե՛րուն որ քեզի սնունդ կուտան»:

Ո՛չ ոք պիտի կարենար, թուանշաններու յեցած եւ կշիռներու կրթնած, հանդէս հանել գրական այս հանդէսներուն ազդեցութեան սահմանն ու աստիճանը: Քանի՛ վարուժաններ ու քանի՛ Սիամանթօներ դեռ պիտի սփոփեն իրենց ծարաւը դաշտերէն ու ձորերէն վազող այդ քաղցր ջուրով: Հոս, Գեղեցկութեան ամէն պանծացում, ժամանակի խորքին մէջ հաստատած իր արմատները՝ լուսաշող անմահութեան կը ձգտի:

Ի՞նչ փոյթ, այլե՛ւս, եթէ անկանոն է եղեր «Անահիտ»ի հրատարակութիւնը: Նիւթական միջոցները — նոր բան մը չէ որ կ'ըսենք հայ լրագրութեան վերաբերմամբ — բաւարար չեն եղեր թարգմանելու ստեղծագործման ձգտող Չօպանեանի ներքին անձկութիւնը: «Անահիտ», այս տեսակէտով, ինչպէս եւ որեւէ ուրիշ գրական պարբերաթերթ, համեմատութեան կարելի չէ դնել Ամերիկա հրատարակուող «Հայրենիք» ամսագրին հետ որ կ'ըսես Մեծ Արջի համաստեղութենէն փրթած աստեղական երեւոյթ մըն է հայ խմբագրութեան լուսակամարին վրայ, պարտադրած ինքզինքը մեր ամենուն սքանչացման իր կանոնաւոր, անայլալ ու համաձաւալ հրատարակութեամբը: Թոյլատրելի չէ՛ր սակայն որ «Անահիտ»ի հրատարակութեան անկանոնութիւնը մեկնուէր նուիրումի պակասով, մինչ անդիւրապէս կը չքմեղանայ հրք նկատի առնենք թէ «Անա-

հիտ» «Հայրենիք»ին պէս կուսակցութեան մը կուուանը ունեցած չէ իբր նեցուկ:

Բովանդակութեան տեսակէտէ — անհատական դրոշմի ու արուեստի ճոխութեան հանգամանքներով — «Անահիտ» ոչ միայն անմրցելի ախոյեանը կը մնայ յետ-դիւնադադարեան հայ գրական պարբերաթերթերուն մէջ, այլ նո՛յնիսկ անոր տեսակարար կշիռը, դուզնագիւտ երեւոյթ, փայփայելի արժէք կը դառնայ Արեւմտեան լուսագոյն հանդէսներու կարգին: Ֆրանսականին ու գերմանականին պէս ընտիր որպէս տպագրութիւն, թուղթ, նկարագրողութիւն ու բովանդակութեան խնամք, անոր ամէն մէկ թիւը ըսպիտակ շղարշով պճնուած շողակաթ հարսի մը պէս սիզալով կը քալէ մեր ամենաքնքոյզ զգացումներու քովէն, ամէն անգամ մեզի տալով պատառիկ մը աւելի զգայուն, արուեստասէր, տաղանդներ յայտնաբերող, միտքեր արծարծող, նորամոյժ, հայկական գեղեցիկը մշակող Չօպանեանէն նոր մաս մը, որ փղոսկրեայ, փալփլո՛ւն աղիւսը պիտի դառնայ տարիներու տքնութեամբ բարձրացող մեհենական աշտարակին ուր ա՛յնքան զիւթականօրէն Հայոց Աստուածուհին է որ կ'երգէ Հայաշխարհին:

Առնենք պատահական թիւ մը վերջին խումբէն որ դիպուած է մեր սեղանին վրայ: Տես 1929 Սեպտեմբեր - Հոկտեմբեր միացեալ թիւը:

Պարսիկ ու հայ մանրանկարչութեան վրայ մանրակրկիտ յօդուած մը ունի Չօպանեան, հօթը սքանչելի մանրանկարներով — Անտիպ էջ մը թլկասիցիէն Արշակին «Ծաղիկ»ին ուղղուած, Գեղացի ստորագրութեամբ — Գառնիկ Ֆնտգլեանի «Ուսումնասիրութիւններ Կորիւնի շուրջ» գրուածքին երկրորդ մասը ուր կը վերցուի Ագաթանգեղոս ու Կորիւն — Անայիս կը թարգմանէ տիեզերահոշակ Կապրիէլ տ'Անունցիոյի «Ուխտը», «Նրիկունը» և «Երազը» — Գ. Կիրակոսեան կը թարգմանէ հատուած մը Տոստոյեվսքիի «Գարմազով եղբայրներէն», գործ մը որ քննադատներու միաձայն վկայութեամբ անողուական վիպագրին գլուխ - գործոցը հոշակուած է — Գէորգ Չուբար Նախիջևեանէն կը ստորագրէ երկու պատմուածք, «Via Dolorosa» եւ «Այնտեղ» — Գիտնական Առաքել Չաքրեան կը գրէ Սորերդային Հայաստանի մէջ Ազօթ Սինթէթիք

պատրաստելու համար յանձնարարելի եղանակը — Նազենի Տէր Միքայէլեանի «Տենչանք» ոտանաւորը — Տօքթօր Արսէն Ղլրտճեանի մէկ ուսումնասիրութիւնը «Հայոց հին իրաւունքի բնագաւառէն» նիւթին շուրջ — Գրիգոր Ռոբաքիճէ ընդարձակօրէն կ'ուսումնասիրէ ներկայ Հայաստանը — Երեք քերթուած Արսէն Երկաթէ — Թորոս Ազատեանի «Ջուլտակ ձիււոր» սիրուն պատմուածքը — Չորս քերթուած Լեւոն Էսաճանեանէ, «Հայրենիքիս կը ծառայեմ երգելով», «Սոխակ Յունաստան», «Աստուածամայր Յունաստան», «Դափնէ Գիրք» — Չօպանեանի կողմէ «Մեր արուեստագէտները» խորագրով ուսումնասիրութիւն մը Տիգրան Փօլատ մեծանուն հայ նկարչին մասին որուն եօթը նկարները կ'երեւան թերթին մէջ — «Պ. Ժան տը Լաֆօնզէնի ստուերին», գրութիւն մը Լուի Պարթուի կողմէ — Յ. Ծ. Սիրունի «Միհայիլ Էմէնէսքու ուսմէն բանաստեղծին» վրայ ուսումնասիրութիւն մը ունի — Ատամ Միգքիէվիչէն թարգմանութիւն մը — Ուսումնասիրութիւն մը Դուրեան պատրիարքի վրայ «Առաջնորդ, ուսուցիչ» — Չօպանեանի ընդարձակ ու բազմահմուտ քրոնիկը — Ա. Կասթուէի մէկ յօդուածին թարգմանութիւնը հայ երաժշտութեան մասին — Ռ. Մամուլեանի «Յաղթական վերելքը» — Մետաքական քիմիաբանութիւն:

Մի' մոռնաք որ աչքը գոց վերցուած, պատահական թիւի մը մէջ կը հանդիպինք այս ամենուն: Գեղարուեստի ծովածաւալ աշխարհներու մէջ կը շրջիս մինչեւ որ հասնիս իր համապարփակ քրոնիկին: Ի՞նչ հոգեկան վայելք, ի՞նչպէս փարթամօրէն հրամցուած՝ այս անզուգական քրոնիկը: Բայց եթէ մարդիկ լռեն, քարերը լեզու պիտի ելլեն ու աղաղակեն թէ թանկագին մետաղ մըն են դուն, Չօպանեան: Միայն թէ մարդ խորահմուտ քիմիագէտ ըլլալու է ասանկ մետաղի մը արժէքը կարենալ ճանչնալու համար: Օր մը թերեւս աւելի ձեռնհասօրէն կը մօտենամ քեզի, քերթողահայր: Առայժմ կը շատանամ հիացումով:

Կը տարբերիս ուրիշներէ անով որ գրական արուեստին կուշտէն կը քալեցնես միւսներն ալ — նկարչութիւնը, մանրանկարչութիւնը, գորգաչինութիւնն ու ամէն շինութիւն որ հայուն ըզեզն ու ծուծը մաշեցուցեր է: Այլ

ո՞վ անճառելի, անըմբոնելի մեծութիւն, ո՞ր գերագօր կարողութեամբ է որ քերթուածի մը ոսկորներն ու ջիղերը քրքրող քննադատական արուեստդ կրնայ նոյնքան հեշտօրէն յայտնուիլ միւս, եղբայր արուեստներու բաւիղներուն ընդմէջէն: Տուե՛ր է քեզի մէկը Վահներեան դղըրդումները մեկնելու, Այվաղովսքիի պատառներուն ըստուերները սահմանելու եւ Կոմիտասին ճայնակաւ ալիքները գգուելու կարող տաղանդ մը որ կարծես միանձնական Աստուծոյ գործ չէ, այլ համաստուածութեան մը ճառագայթումը հոգիէդ ներս: Ու մարդ կը դարմանայ արդարօրէն, թէ ինչու միաժամանակ նկարչի, երաժիշտ ու քննադատիդ՝ առնթեր: Ահա՛ մեր անկեղծ տպաւորութիւնը «Անահիտ»ի ընթերցումներէն:

1929էն սկսեալ «Անահիտ» արձագանգը կը դառնայ նաեւ Հայաստանի քերթողական ճայներուն ու հետզհետէ կը ներկայացնէ մայրենի հողէն ոգեւորուած եղանակները: Նորենցը, Մահարին, Բակունցը, Ալազանը, արդէն ճանչցուած Չարենցին հետ կու գան ներկայացուիլ արտահայտանեան գրականութեան:

Մեղանչում պիտի ըլլար մտածելն անգամ թէ «Անահիտ»ի պէս անաչառ ու անկաչառ աստուածուհիի մը հոգին պիտի ուրանար արժէքներու այն ճոխափթիթ ծաղկումը որ կը պարզուէր իր համատարած բիրերուն առջեւ: Եթէ կը խնկէ խմբագիրը յիշատակը Եղիային, Չօհրային ու Յարութիւնեանին, անոնցմէ անտիպ քերթուածներ լոյս ընծայելով, կամ սիրալիբ գգուանքով եթէ յառաջ կը մղէ նորեկներէն Ն. Պէշիկթաշեանը, Շահնուրը, Բաջարենցը, Արսէն Երկաթը, Ա. Սեման, Կիւլեանը եւ ուրիշներ, կը բանայ, սակայն, իր էջերուն մէջ լուսեղէն արահետ մը, ուրկէ գաղթաշխարհի սրտին մէջ կը հոսի Հայաստանէն եկող անուշիկ խապրիկը, որ «հալալ հացի ու զուլալ ջուրերու» կրկներեւոյթը կ'ընծայէ պանդուխտ ընթերցողներուն:

«Մենք դիմեցինք Հայաստանի հին ու նոր գրագէտներէն եւ արուեստագէտներէն շատերուն, իրենց աջակցութիւնը խնդրելով: Անոնցմէ հինգը արդէն սիրալիբ պատասխան տուին մեզի, խոստանալով իրենց մտածման

ման կամ արուեստին աջակցութիւնը բերել այս մտաւո-
կան ձեռնարկին»։ Զօպանեան կը դիմէր Հայաստանի գը-
րողներուն երբ սփիւռքի Հայութիւնը դեռ կ'ապրէր Հա-
յաստանի մէջ տեղի ունեցող շինարարութեան եւ լուսա-
ւորութեան գործը ուրացողի դժխեմ պահը։ Որքա՛ն ալ
դժոխատեսիլ թուէր Հայաստանի վիճակը կարգ մը մտայ-
նութիւններու, կարելի չէ՛ր առանց խղճի խայթի ուրա-
նալ թէ մեր դրախտածին հայրենիքի սարերուն վրայ նո-
րաբոյս ծաղիկներ երփներանգ աչքերնին կենսապարզե-
արեւին դարձուցած էին արդէն, կ'եղրակացնէր Զօպան-
եան։ Միակ մտաւորականն է այդ պահուն որ Մայր երկ-
րին ու գաղութին միջեւ կը դառնայ հոգեկան կամուրջ,
որուն վրայ պիտի ողջագուրուէին դեռափթիթ գոյգ մշա-
կոյթները, իբրեւ հարադատ մօր գաւակներ։ Շատ չ'ուշա-
նար, կ'արդարանայ Զօպանեանի վսեմ տեսակէտը եւ
գաղթահայ մամուլը արձագանգ կուտայ մայր երկրին մէջ
տեղի ունեցող մշակոյթի շարժման, Չարենցէն մինչեւ Նո-
րենցը հիւրասիրելով օրաթերթերուն մէջ։

Քննադատ Զօպանեանի հատուածին մէջ աւելի ըն-
դարձակօրէն պիտի ցանկանք ներկայացնել առուգագեղ
հասակը խմբագրին որ՝ գրականութեան սեմերուն վրայ՝
նոր «Նորենց»ներու յայտնութիւնը կը պերճախօսէ հայ-
րական գուրգուրանքով մը։ Շտապ եզրակացութիւններու
անձնատուր Զօպանեան մը չե՛նք տեսներ հոն, ինչպէս
համարձակեր էր նկատել «Բաղմավէպ»ի խմբագիրը, Հ. Փէ-
չիկեան, աւելցնելով թէ սա «Զօպանեանի բացասական
գիծերէն մէկն է (որովհետեւ), նա շուտ կ'ոգեւորուի եւ
չատ ածականներ կը շոյլէ փոքրիկ գրչականերու մասին»։
Ինքնապաշտպանութեան լաստին յարած, Զօպանեան կու-
տայ «Անահիտ»ին ինքնակենսագրութիւնը, տողերով որ
եղեմական պարտէզներու, Քերովբէներու ու Սերովբէնե-
րու ծափին ու ծնծղային հիանալի ցնծումովը կու գան
վերացնել հայ գրականութեան պանթէոնին մթնոլորտը։

«Այո՛, ես կը սիրեմ նոր յայտնուող, յուսատու սկըս-
նակներ՝ որոնց մէջ կը նկատեմ ինքնատիպ տաղանդ եւ
անկեղծ ներշնչում՝ լոյսի մէջ դնել, խրախուսել․ բայց ո՛չ
մէկ գրչակի ածականներ չեմ շոյլած, կը կարծեմ նոր
յայտնուող ուժերու գնահատմանցս մէջ ցարդ սխալած չըլ՝

լալ, սկսեալ Ռուբէն Զարդարեանէն, Քէքէեանէն, Վահան
Մանուէլեանէն, Աղեքսանդր Շաքլեանէն, Սիամանթոյէն,
Վարուժանէն, Օր. Զապէլ Յովհաննէսեանէն (յետոյ Տիկին
Զ. Եսայեան), Աւետիք Իսահակեանէն, եւայլն, մինչեւ այս
վերջերս ի յայտ եկած նորերը (Ն. Պէչիկթաշլեան, Շահ-
նուր, Որբունի, Զարոյեան, Սարաֆեան, Հ. Վահան Յով-
հաննէսեան, Թորոս Ազատեան, Հրաչ Քաջարենց, Զարենց,
Նորենց, Մահարի, Սլազան եւն․) ու անոնք իսկ որ «Անա-
հիտ»ի այս նոր շրջանի թիւերուն մէջ երեւան եկան, Վա-
րուժանի, Սարգիս Մեհեան (Վահէ Վահեան), Յ. Կոստանդ-
եան, Սեմա, Մանուչեան»։

Այս կենսագրութիւնը լսելէ վերջ շիտակ չէ Հ. Փէ-
չիկեանի պէս ծուռ բերան բանալը, զի «մտաւորականին
համար, կատարեալ հաւասարակշռութեան գաղտնիքը կը
կայանայ անոր՝ իր ցեղին հիմնական բնագոյններն ու պա-
հանջները, հակումներն ու զգացումները գերագոյն աս-
տիճանի մը հասցնելու կարողութեան մէջ»։ Ու այս է խըմ-
բագիրը, ինչպէս նաեւ բանասէր, քննադատ ու թարգմա-
նիչ Զօպանեանին նկարագիրը։



Գ Լ Ո Ի Խ Ե

20ԳՆԵԱՆ ՈՐՊԷՍ ԲԱՆԱՍԷՐ

Խմբագիրն ու բանասէրը իրարու շողկապելու յարմարագոյն միջոցը՝ մեր նախկին հատուածի վերջին պարբերութեամբ Կապրիէլ ա' Անունցիոյէ մէջբերուած մտածումը ներդաշնակելն է Զօպանեանի հոգեկան հաւատամքին, զոր ինքն իսկ սքանչելիօրէն կը ներկայացնէ իր «Յեղին Կոչումը» խորագիրը կրող յօդուածով:

«Ճանչցնենք ճշգրտօրէն մեք նոր սերունդին ինչ՝ որ մեր հին նախահայրերը ըրեր են քաղաքակրթութեան հարմար, ինչ որ երէկուան ու այսօրուան հայ մտքի տաղանդաւոր ներկայացուցիչները կը շարունակեն ընել. զօրացը նե'նք մեր երիտասարդութեան մէջ իր հաւատքը ցեղին արժէքին վրայ, մղենք զայն սիրել իր ցեղը՝ իբր մարդկութեան մտաւոր ուժերէն մին, խրախուսե'նք այդ մտաւոր ուժն անեցնելու նուիրուած ոեւէ ճիգ որ մեր մէջ կը յայտնուի. եւ անցեալի մէջ Նարեկացին ու մեր միջնադարեան բանաստեղծներն ու Անիի եւ Աղթամարի ճարտարապետներն արտադրող ազգը օր մը կարող պիտի դառնայ Երեւանը նոր Աթէնք մը դարձնել եւ հայ Փիղիաս մը, հայ Շեյքսպիրը մը, հայ Բամպրանտ մը կամ հայ Պեթո-

վէն մը տալ ինքզինքին ու մարդկութեան»

Հիմա տեսնենք թէ ինչպէս կը մարմնաւորէ Զօպանեան այս հաւատամքը:

Ո՛վ նայեր է ցնցոտիներ հագած, սովալլուկ, հաշմանդամ, մարմինի սահմաններէն դուրս ելած ճգնաւորին որ՝ անձրեւէն ու փոթորիկէն տարտղնուած իր մե'նաւոր խցիկին մէջ ինքզինքը բանտարկած՝ «փիլիսոփայական քար»ը կը փնտոէ ցմահ, ճանչցե'ր է բարձրութիւն մը որ զգայարանքներով չ'ըմբռնուիր: Բարձրութիւնը հոգիին, որ թէեւ երկրիս վրայ տակաւին, բաժնուեր է արդէն մարմինի կաողանքներէն: Իշխա'ն մըն է ան, որուն առջեւ մահկանացուներս պարտ էինք գուցէ ծնրադրել ժամերով, ինչպէս սովոր էին հիները՝ արեւին ու անձրեւին առջեւ: Արեւու պէս մեծ ուժ մըն է որ կը ծաթի մարմինի ցանկութիւններով գետնաքարչ գոյակներուս վրայ: Ու եթէ ճգնաւորը կամեցեր է՝ մեր կերպասներէն կտոր մը քաշկոտել իր վրայ կամ ամփոփել իր ոսկորները տախտակէ տաղաւարի մը մէջ, ատով ցոյց տալ կ'ուզէ իր ազգականութիւնը մարդկային ցեղին, որմէ սերած է ինք, զայն բարձրագոյն իրականութեանց առաջնորդելու: Կոչու-մով:

Կամաւորի մը դիւցազնական ժեստը շա'տ աւելի արժանի է սքանչանքի, քան վարձեալ զինուորի մը յաղթանակը: Այս համեմատութեամբ՝ Զօպանեան Արմաշի, Վիննայի, Վենետիկի, Էջմիածնի ու Երուսաղէմի (ուր զացած է ուսումնասիրել) վանականներէն ու եկեղեցականներէն աւելի գնահատելի գործ մը կատարած կ'ըլլայ երբ իր քնարերգակ-բանաստեղծի կորովը կը սպառէ միզամած մատենադարաններու մէջ, մեծածաւալ հատորներու մըզլահոտ, բորբոսած ու ժամանակէն մաշած էջերէն հալածելով լոյսի մոծի մը մանրիկ, աննշան, դեղեւուն, փախչըտող, առաջին հպումովն իսկ մարմնող ու ոչնչացող:

Երբեմնի «Թուղթ»երէն փախստական սիրերգակը մխրճեր է ինքզինքը թուղթի ստուերներով գոյացող աշխարհի մը աղջամուղջին մէջ ու ճգներ այդ աղջամուղջը գունաւորել իր աշխատանքին արիւնովը, որ կը հոսէ օրէ օր իր մարդկային երակներուն քնքոյչ զգացումները, զամելով իր մարմինէն դուրս ելած հոգին սեւցած ու նա-

մէտ թուղթերու անըմբռնելի ու անվախճան փառքին՝
Զօպանեանն է՝ հայ արուեստի ու մտածման ջահակիրը, որ
վանքէ վանք կը պտըտի, օրերով, ամիսներով կը տքնի
ու մեր սեղաններուն կանթեղին առջեւ կը բերէ հայ անց-
եալին իմաստութիւնն ու գեղեցկութիւնը:

«Պիտի ցուցնեմ — կ'ըսէ — որ Հայութիւնը եղած
է ցեղ մը ինքնատիպ ու բարձր գեղեցկութիւն ստեղծելու
ատակ»:

Փարիզ է երբ Հայութիւնը կը ջարդուի Թրքահա-
յաստանի մէջ: Լքած է իր քնարը, գիտէ որ լալով չի
կրնար ազատել նահատակները: Կ'աղաղակէ բեմերէն, յու-
զումի շանթեր կ'արձակէ Լոյսի Ոստանին մէջ: «Ո՞վ ես
դուն», կը պոռան քանի մը անտարբերներ: «Ուրեմն,
դուք չէ՞ք ճանչնար մեզ: Սղասեցէ՛ք, քի՛չ մըն ալ սպա-
սեցէ՛ք, ե՛ս մեր մեռելները պիտի ողջնցնեմ ու ձեր թե-
րահաւատութեան առջեւ իբր լուսեղէն կոթողներ պիտի
ցցեմ, որպէսզի անոնք միանգամ ընդ միշտ կայտեն ան-
մահութեան սանդուխներուն վրայ, յաւերժապէս սփռելով
պանծալի վկայութիւնը մեր անցեալի փառքերուն»:

Ժանգոտած տապանաքարերուն, արհամարհանքի ցե-
խով ձեփուած գերեզմանաքարերուն քով գնաց, մաքրեց
փոշիներն ու ապա քարերը վերցուց: Մեռելատունը լուռ
էր, ամալակա՛ն: Մեռելներու անմահ հոգին կը շրջէր գե-
րեզմանատան մէջ, բայց չէր կրնար արտայայտութիւն
գտնել նիւթական կերպարանքով: Աննիւթը միայն ան-
նիւթին կրնար հաղորդուիլ:

Այս ճշմարտութեան գիտակից՝ Զօպանեան հա-
ւատքի ու սիրոյ, նուիրումի ու պաշտամունքի հրաշէկ
շամփուրին անցուց իր մարմինը եւ, դարձնելով զայն
կրակին վրայ, ողջակէզ մատոյց այերային ոգիներուն որ
յուզումէ կը թրթոռային: Բանի կը բռնկէր գերեզմաննո-
ցին օդը թախանձող քնարերգութեան մը բարկ խուսկովը,
ոգիները՝ սթափումէ սթափում քշուելով՝ կը մօտենային
կրակին ու անոր լոյսերուն մէջ կը թափէին իրենց կեն-
դանի ստուերները: Յարութիւն կ'առնէին: Միջնադարեան
աշուղները, մէկիկ մէկիկ կը քակէին իրենց գեղեցկութեան
պարեգօտը, մինչ հմայուած բանաստեղծին հոգին կ'աղեր-
սէր անոնց կաթոգին:

— Եկէ՛ք, ո՞վ հայ աշուղներ, եկէ՛ք, ջարդուող ու
ողջակիրողուող Հայութիւնը ձեզի կը սպասէ. եկէ՛ք որ ձեր
ձիրանի գեղեցկութեամբ ներկէք արեւմտեան հորիզոնը,
ուր դիզուեր է անտարբերութեան շամանդաղը: Օ՛, եկէ՛ք,
որ ձեր ձայնին քաղցրութեամբն ու տաւիղներու կախար-
դանքովը պանծալի ապացոյցը տաք թէ՛ հայ ցեղը դարերէ
ի վեր լուսաւոր ջահ մը եղած է արեւելեան աշխարհին
մէջ ու արժանի է ամենուն վերագնահատման: Եկէ՛ք, ո՞վ
սիրասուն հոգիներ ու արուեստի լուսաշող մեհեաններուն
առջեւ ճնկաչոք՝ երգեցէ՛ք, օ՛, երգեցէ՛ք:

Առաւ աշուղներն ու հագուստ ճարեց անոնց ընտիր
կերպաներէ: Դուն վեհելի փողկապը պիտի կապես, դուն
Պոտլէրի շապիկը պիտի հագնիս, իսկ դուն վերլէնի ծիրա-
նի պատմուճանը: Յարութեան ցնծումովը խայտազին ու
նոր տարադներու այս պերճանքէն արբշիռ՝ աշուղները ե-
կան հեզասահ պարելու եւ հեղահամբոյր երգելու «Հայ է-
ջեր»ուն մէջ զոր Զօպանեան ի լոյս ընծայեց 1912ին: Լո-
զարանէն նոր դուրս ելլող եւ անուշահոտ իւղերով օծուն
չողակաթ գեղուհիներու նազանքովն ու փափկազին քայ-
լերովը եկան ջուր խմելու արուեստի գնահատման կեն-
սաբուխ աղբիւրներէն: Հայութիւնը կը խայտա՛ր յարուց-
եար:

Զօպանեան խանդազին սքանչացումով կը փարի Նա-
հապետ Բուչակին որուն համար կ'ըսէ թէ «ամէնէն մա-
քուր սղամանդն է զոր մեր հին գրականութիւնը ար-
տադրած ըլլայ» ու կը հրատարակէ «Բուչակեան դիւանը»
1902ին: Բուչակը կը թարգմանուի Ֆրանսերէնի, անգլիե-
րէնի, իտալերէնի, յունարէնի, ռուսերէնի ու գերման բա-
նաստեղծ Հանս Պէթկէ 1929ին կը հրատարակէ հարիւր
տուններու գերմաներէն տաղաչափեալ թարգմանութիւնը:
էտմոն Ֆաղի, Ֆրանսացի գրագէտը, հայ աշուղներուն ֆը-
րանսերէն թարգմանութիւնը կարգալով հիացմամբ կը բա-
ցագանչէ որ «աստուածային աշուղ» մըն է Բուչակը, ազ-
նուականօրէն գերընտիր՝ սլաւոնիկ Օմար Սայեամէն, «ո-
րուն տաղիկները կ'երեւան միօրինակ, արուեստակեալ,
յաճախ ցուրտ, իմաստով ու սլաւոններով աղքատ»: 1902էն
ասդին, Զօպանեան հետզհետէ յարութեան կոչեց կորնչե-
լու սահմանուած շատ մը քուչակեան տաղիկներ որոնց

չուրջ ստեղծուած հետաքրքրութենէն հասկցուեցաւ որ անոր անուանով մեզի ներկայացածներէն շատերը մէկ Քուչակի մը ստեղծագործութիւնը չէին: Բաղմահմուտ բանասէքներ Հ. Ն. Ակինեան եւ Մ. Արեղեան հոն կը նշմարէին տարբեր հեղինակներու ստեղծագործական դրոշմն, ու մանրախոյզ ուսումնասիրութեան առարկայ կը դարձնէին զայն:

Քուչակեան ընդարձակ դիւանը, հայրէններու Բուրաստանը, Իյլականին ու Ոգիսականին բախտին կ'արժանանային՝ միածին հանձարի մը ստեղծագործական ակունքէն հետզհետէ բաժնուելով ու յայտնաբերելով «հոմերոսիկ»ներու հոյ մը: Ու թէպէտեւ Չօպանեան կը յամառի Արիստակէս Վարդապետ Տեվկացի հաւաստումով նկատել զանոնք գործը Խարակոնիս թաղուած Նահապետ Քուչակ մեծ աշուղին, հակադրելով ասիկա Մանուկ Արեղեանի ու Հ. Ներսէս Ակինեանի տեսութեան, որուն համեմատ «այս տաղերը հին գուսանական երգեր են, ոչ Քուչակի մը գործ այլ զանազան ժամանակներու մէջ զանազան բանաստեղծներէ յորինուած տաղաշարքեր», բայց մէկ է անխախտելի իրականութիւնը՝ թէ Քուչակը Եւրոպայի մէջ ճանչցուեցաւ որպէս Հայաշխարհի անցեալը խորհրդանշող աստուածային աշուղ մը որուն սիրերգութեան լարը արուեստով համազօր էր օտար գրականութեանց լաւագոյն քերթուածներուն:

Չօպանեան կ'ըսէ. «Ինծի կը թուի որ այդ Քուչակեան տաղերը առաջին անգամ ձեւակերպուած են Ակնայ չըջանին մէջ, Անիէն ու Վասպուրականէն հոն գաղթող Հայերու մէջէն ծագած մեծատաղանդ Գուսանի մը հանձարով. այդ տաղաչափութիւնը, այդ երաժշտութիւնը, այդ տառերու բաղկացուցիչ հիմնական տարրերէն ոմանք՝ անոնք բերած են ապահովապէս Անիէն ու Վասպուրականէն. բայց Քուչակեան տաղիկին ներքին ինքնայատուկ գեղեցկագիտութիւնը, այնքան տարբեր Նարեկացիի, Մագիստրոսի, Վարդան Անեցիի, Շարականներու, նոյն իսկ Յրիկի, Կոստանդին Երզնկացիի բանաստեղծութեանց գեղեցկագիտութենէն, պէտք է վերջնական նշանակութիւնն ստացած ըլլայ արեւմտեան Հայաստանին մէջ, որ բիւզանդական տիրապետութեան տակ էր, ու թէպէտ յոյն «լեզ-

ուի» ունէ ազդեցութիւն հոս չի տեսնուիր, կը զգացուի յոյն ճաշակը, նրբութեան ու հակիրճութեան ատտիկեան ձգտումը, ժողովրդական ու զուտ հայկական մտայնութեան մը, զգայնութեան մը եւ արտայայտութեան ձեւերուն աւելի փափուկ, աւելի կատարեալ կնիք մը տուողը»^(*)

Չօպանեան Նաղաչ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը, եղբայրօրէն իրարու ձեռք բռնած, յարութեան շաւիղէն կը քալեցնէ նմանապէս:

Նորէն կը զարմանանք թէ ի՞նչպէս քնարերգակը կըցիր է ուսումնասիրողի մը բոլոր առաւելութիւնները անխաթար պահել իր գրուածքին մէջ: Զի «Գրական Դիւցագոյն»ին (Էսանանեանի որակում) բանասիրութիւնները շատ քիչ բան ետ կը մնան այն կորովամիտ, խորասոյզ ու գրեթէ կատարելութեան հասնող ուսումնասիրական մեթոտէն որ մեր գրականութեան մէջ Վիէննական ու Վեներտիկեան Միսիթարեաններուն անառիկ բերդը մնացեր է ցայսօր: Պրպտումի, Ղննումի ու դասաւորման ակնբախ ձիրքերուն վրայ Չօպանեան կ'աւելցնէ բանասիրական նոր երանգ մը — նոր ուղղութիւն, եթէ կ'ուզես — դնելով իր աշխատութեանց մէջ քնարերգութենէ բարախուն սիրտ մը, ինչ որ անառարկելիօրէն գերադաս պարգեւ է քան անհատական կնիքէ ու յորդուն կենսունակութենէ չնորհազուրկ ուսումնասիրական մեթոտը, անմատչելի՝ շատերուն եւ ոչ, Չօպանեանինին պէս, անվրէպ բեղուն ժողովրդականացման երաշխիքով:

Ասոր համար՝ մինչ Չօպանեանի աշուղները կ'ապրին մեր մէջ, Միաբաններուն յարուցածները կը քնանան վանքերուն մէջ, կեանքի ասպարէզ մտնելու անցազրէն զրկուած: Աղուորիկ ստորագրութիւն մը կը դնէ Չօպանեան անդր - Յորդանանէն եկող աշուղներու անցազրին տակ ու մեզի կը զրկէ: Օ՞, կ'ա՛րժէ որ այդ փափկասուն հիւրերը գգուենք մեր համակրութեան ամենէն յորդաբորբ խանդավառութեամբը:

Թլկուրանցին: Կ'առնէ անկէ տաղ մը, օրինակի հա-

1) «Անահիտ», Նոր Երջան, Բ. Տարի, թիւ Մա-1, յիս — Յունիս, 1930:

մար, «Սուրբ Յովհաննու Գլխատման»ը, կը բաղդատէ Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց վանքին մէջ գտած ձեռագիրը Աենետիկի մէջ տպուած տաղարանի բնագրին հետ, խղճմտօրէն, բանասիրական օրէնքներու հաւատարմութեամբ ու մանաւանդ իր յորդագեղուն սրտով: «Ս. Գրոց մէջ յիշատակուած այդ նշանաւոր տոամբ», կ'ըսէ Զօպանեան, «Հոյակապօրէն ինքնատիպ քնարերգութեամբ կ'արտայայտէ ինչ որ Աւետարանը կը պատմէ. Թլուրանցի ատոր կ'աւելցնէ նոր մանրամասնութիւններ, որ իր վիպերգը կենդանի, համեղ ու ինքնագրոյժ կը դարձնեն, մանրամասնութիւններ զոր թերեւս ինք երեւակայած է, կամ հայ ժողովրդական աւանդութիւններէ քաղած է, կամ թերեւս անվաւեր Աւետարաններու կամ Յայտմաւուրքներու մէջ գտած է»: Ինչ որ ուրեմն 19րդ դարուն մէջ Ֆլուպէրի ու Օսկար Ուայլտի ներշնչումը պիտի հրապուրէր, հայազգի Թլուրանցին մեզի տուեր է, դարեր առաջ, ինքնատիպ ու հոյակապ գեղեցկութեամբ:

Ամէն տեղ ու ամէն ատեն (Կոստանդին Երզնկացի, Առաքել Սիւնեցի, Յրիկ), գուրգուրոտ խանդապատանքով կը վերցնէ Զօպանեան գեղեցիկը իր նիւթէն, կը համեմատէ զայն արդիական ըմբռնումներով խեցէվճուած արժէքներու ու կենդանի շունչ կը ներարկէ անոր թրմբած երկներուն մէջ: Գեղապաշտօրէն կը բանասիրէ, պիտի ըսէր Էսանանեան:

Բաղդատութիւն մը թերեւս աւելի յստակօրէն ցոյց տար մեր ըսել ուղածը Ս. Սարգիսեան իր «Ազուլեցւոց Բարբառ» երկասիրութեան մէջ հետեւեալ տողերով կ'արտայայտուի աշուղներու մասին. «Հետագայ Պարսիկների ու ուրիշ նուաճումների աւերիչ տիրապետութիւնը եւ ապականեալ ազդեցութիւնը վերջ տուեցին հեթանոսական ազգային ժողովրդական երգերին եւ պատրաստեցին հիմնայեմեան հայ աշուղների պարսկա - թուրքական բանաստեղծութեան, զգուելի պտուղ օտար տիրապետութեանց»: Իսկ Զօպանեան այդ տաղիկներուն մէջ կը գտնէ «Թարմ ու ծաղկաւէտ մարգեր, զգացումներու նոք աշխարհ մը», ինչպէս դիտել տուած է Նդիշէ Արքեպիսկոպոս Դուրեան: Նոյն ազնիւ սիրտն է որ կը մօտենայ Նարեկացիին, Խրիմեանին, Մ. Պէշիկթաշլեանին, Թերզեանին, Պարոնեա-

նին, Դուրեանին, անոնց արժանիքին պերճագոյն մասը անջնջելի ու յաւերժական կնիքով իր ընթերցողներու հոգիին մէջ դրոշմելու հօր ու առոյգ նախանձախնդրութեամբ: «Իէմքերը»: Ի՞նչ գանձարան գրականութեան, ինչ պայծառ սեւեռումներ, ի՞նչ հղօրապէս վերացուցիչ մըթնոլորտ: Հոս, ինչպէս իր բոլոր բանասիրութեանց մէջ, կը ներկայանայ արժէքներ յայտնաբերող, վերլուծող ու հոգեբան, դէմքերը ժողովրդականացնող ու սիրցնող Զօպանեանը, արուեստագէտի մը ինքնատիպ դրոշմով:

Թէ ո՞րքան երախտագէտ պիտի մնան յարուցեալ չքնաղ հոգիները հրաշագործ ձեռքին՝ պիտի վկայէ մեզի պատմութիւնը որ պիտի ապրի հայ ու օտար գրականութեան շառաւիղներով:



կինը մեղմացնելու ընդթն ունի: «Քննադատութիւնը բարձրագոյն սոցիալազոյրոթիւնն է» երբ կ'ընթանայ բարձր մակարդակի վրայ ձեռնհաս վարպետներու կողմէ:

Մշտապէս տարակարծութեամբ թաւալուն այս սեփն մասին կ'արժէ որ քանի մը կարծիքներ քովէ քով բերելու աշխատինք, անոնցմէ ապահովելու համար անհրաժեշտ ատաղձը որով ճշմարիտ քննադատ մը կը կադմէ իր արժանիքը: Քննադատութիւնը գրական ամենաբարդ ու ամենապատասխանատու սեռն է: Կը պատահի որ թեթեւ սուղիկ քննադատ մը՝ հասարակ գրող մը, միջակութիւն մը բարձրացնէ աստուածութեան վէմին: Կ'առնէ սրելէ քերթողական տափակութիւն մը ու լեռան պէս կը բարձրացնէ զայն մեր աչքերուն առջեւ: Շուայուած գաղփաղփուն բառերու ղեղձումով կը ստեղծէ կեղծապատիր մթնոլորտ մը ուր չի կրնար չնչել անկեղծութեան ցանկացող մահկանացուն: Իբր հետեւանք քննադատին այս քմայած վերաբերմունքին, կ'այլասերի ընթերցող հասարակութեան ըմբռումը արուեստի մասին, կուրորէն չափանիշ առնելով իր ժամանակակից քննադատին փայփայածն ու գեղեցիկ հրոչակածը որ գուցէ գեղեցկութեան ճաշակը ստորնացնող տարբերէ բողբոջած է: Այնպէս որ, երբեմն, գրական մըրցանակի արժանացող գործ մը զինքը բարձրացնողին կեանքէն աւելի չ'ապրիր, անոր հետ գերեզման կ'ընէ իրեն շնորհուած համբաւն ալ:

Կը պատահի նաեւ հակադարձաբար, ու այս առաջիննէն աւելի յաճախ, որ քննադատը տիրակալորէն աննուած բարձրութեան մը վրայ մնալու մտահոգութեամբ ջանայ փչրել ու կործանել արուեստի բոլոր աղիւսները որ կը ներկայանան իր դատողութեան: Անողորմ ուրացողն ու արժէքները վար դարնողն է ան: Իր մտաւորական բռնակալութեան յանձնադաստան, կ'աւելէ առջեւը գտնուող բոլոր «աւելցուք»ները: Կը կոխէ սրտերու վրայ որոնցմէ թարմ արիւն դուրս կը ջայտի իբր բողբոջ, ուր կը սլծտայ կենդանի երանգը՝ իբր վրէժ: Ինքզինքով գոռոպացած, անհանդուրժող է ամենուն հանդէսը ու իրբեւ թէ արուեստի բարձրագոյն վճռասացն ըլլար, կը մերժէ, կ'ուրանայ, կը սպաննէ, կը պատանքէ, կը թաղէ նորածիւ արժէքները:

Գ Լ Ո Ի Խ Զ.

ՉՊԱՆԵԱՆ ՈՐՊԷՍ ՔՆՆԱԴԱՏ

Նուպելեան մրցանակին երկու անգամ իբր երկրորդ թեկնածու առաջադրուած Նոր Յուստանի մեծ բանաստեղծը, Կոստիս Բալամաս, գրական զրոյցի մը առթիւ կը յարէ. «Ո՞րը պիտի նախընտրէիր կարգալ, Պայրընի մը ոտանաւորը կամ Թէնին քննադատականը նոյն քերթուածին մասին»: «Յիրաւի շատ դժուար է ընտրութիւն կատարելը որովհետեւ մեծ քննադատը մեծ բանաստեղծի համազօր է: Եթէ մէկը կը ստեղծէ, միւսը կը վերստեղծէ առաջինին շօշափած անձերը:

Մեր նոր քննադատներէն ամենէն տաղանդաւորն ու պատկանելին՝ Օշական, որ մեր առջեւ պարզեց արուեստագիտական բանաձեւեր Բրուստի չափիւղայ սափորներուն պէս, Բալամասի կարծիքին հակառակն է որ կը պնդէ. «Ամենէն գեղեցիկ քննադատական յօդուած մը նուազ կ'արժէ քան ամենապարզ պատմուածքը, քան ամենէն խոնարհ պատկերը»: Մէկ խօսքով՝ Օշական կ'ուրանայ հոս քննադատին ստեղծագործողի արժանիքը: Մտածողութեան այս ծանծաղուտը անհանդուրժելի պիտի ըլլար ի հարկէ, եթէ քննադատը չյայտնաբերէր ուրիշ կարծիք մը որ նախ-

Այլ չկայ գերագոյն ատեան մը որ քննադատ-սպաննիչը ամբաստանէր իր կամայ ու ակամայ գործած անհաշուելի աւերներուն համար:

Կան նաեւ օրին մէկը պատահականօրէն բուսնող քննադատներ որ իրենց քերթողի արուեստն ու արժանիքը պարտադրելու ճիգով կ'ուրանան իրենցմէ դուրս ամէն արժէք: Կը նմանին նոր ոճ մը իւրացնող ճարտարագէտի մը որ կ'ուզէ բոլոր տունները փյցնել իր ոճով տուն չինելու մարմաջով: Բայց չէ՞ մի որ այդ բազմազան ոճերու համադրոյթին ծնունդն է ինք ալ, իր ոճն ալ: Աշխարհին մէջ նոր աչք բացող քննադատն ալ, սինիք ամբարտաւանութեամբ իրմէ առաջ ստեղծուածները կը յայտարարէ արժէքէ զուրկ, խելքէ ու տրամաբանութենէ պակաս, որպէսզի ինքիւնքին անմատչելի փառքի մը գահը ապահովէ, բայց չի յաջողիր, որովհետեւ պատմութիւնը չի հանդուրժեր այսօրինակ յանդգնութիւններու եւ զանոնք յղացողը կը յայտարարէ անհաւասարակչիւ, մինչեւ իսկ պակասամիտ:

Այս ծայրայեղութիւններէն հեռու է քննադատը որ կը սիրենք փնտռել: Քննադատը հանճարի յայտարար կը նկատէ ամբերիկացի հեղինակ Ուօլթըր Բօլթըն: Հասարակ պտուղ չէ յամենայն դէպս մարդը որ ուրիշներուն ստեղծագործութիւնը դատելու, քննադատելու, կշռելու եւ չափելու պատասխանատուութիւնը կը ստանձնէ հրապարակաւ: Ինչո՞ւ համար սակայն հանճար կը յորջորջուի: Մըտքին, սրտին, բանգիտութեան կամ ի ծնէ օժտուած ուրիշ կարողութիւններու համար: «Միտն է որ կը շինէ քննադատը», կ'ըսէ Մէքս Միլլըր, ու կարծես այս պարբերութիւնը աւելի մօտ է ճշմարտութեան քան «Անհուն հրմտութենէ, կեանքի անհուն փորձառութենէ, մտքի բարձրագոյն ոլորտներուն մէջ երկար մարզանքներէ յետոյ իրենց աշխատանքին մէջ մեր դարու իմացական մոյնքը բեւեռողներունը», ինչպէս կ'ակնարկէ Օչական գերման նորագոյն քննադատներու գործին վերաբերմամբ:

Վերջերս Յուլիան մէկ քննադատական վերլուծումը կարդացի Տոստոյեվսքի մասին: Հոյակապ գործ մը, արդարեւ, որ սեւէ խնամիւթիւն չունի մեզի ծանօթ քննադատական արուեստին: Հոգեբան մը Յուլիան կը խորանայ

վիպասանին հոգիին մէջ ու իր լուսաւոր խորհուրդի համասփիւռով կը պայծառացնէ վէպին յատակը, մինչեւ որ լոյսի մէջ ըմբռնուած տարրերը ճարտարօրէն համադրելով մակերես բարձրացնէ զօրեղ առիքնումով ու հիմա ընթերցողը խորասուզէ իմացուած գաղափարներուն մէջ: Կը կարծէի թէ փիլիսոփայութեան գիրք մըն էր կարգացածս, ըսէ՛ Վրոյտի մէկ հոգեվերլուծումը, կամ Պէրկսոնը:

Ճիշդ է որ գործին ընթերցումով ուղեղի բջիջները յարաճուն գործունէութեան կը մղուին ու կը սքանչանաս ալ իմացական գաղափարներու լուսախտի յայտնութեան, բայց սիրտը անզգայ կը մնայ, գեղադէմ աստուածուհիի մը արձանին հանգոյն, որուն կը պակսի արիւնը: Երբեմն ճարտարուն ես, անդունդներու եւ վիհերու աղճամուղջին մէջ մինակ թողուած, երբեմն ալ Եղեմի լուսեղէն շաւղներէն կ'ընթանաս, անգիտակ մարմնիդ մէջ տրոփող սրտին գոյութեան: Սէրը կը պակսի, մարմինը կենդանացնող այդ տիեզերական ուժը, Սէ'րը: Ի՞նչ պիտի ըլլար քրիստոնէական եկեղեցին եթէ Սէրը վերցնէր անկէ ու բարձր իմացականութիւնը փոխարինէր զայն, նոյնը կը պատահի քննադատութեան երբ սիրտը վերցուի անկէ:

Այսուհանդերձ, սիրտը ինքնին անզօր է չինելու քննադատը: Ընթերցումներու ծաւալուն մթերք մը իւրացուցած, արուեստի այլազան արտայայտութեանց քաջ հրմուտ, գեղեցկութեան տարրերը յստակօրէն զանազանելու ընդունակ միտքն է մանաւանդ — իբր հոգեկան «չեմ» — որ սիրազեղ արիւնի մէջ կենսաւորուելով կը կազմաւորէ ճշմարիտ քննադատը:

Օչական մեր մէջ սրտին դերը նսեմացնողն է: Պայծառ իմացականութեան մը ճառագայթումն է որ կը տարածէ իր «հոգեկան» շեմին հանդիպող գործերուն վրայ: Կ'ըսէ թէ՛ եթէ նոր քերթուածով «տրուած վիճակը վարմնայ իմ մտքիս շեմէն», — ըսել կ'ուզեմ՝ եթէ քերթուածը իմ գիտցածներուս կամ ունեցածներուս վրայ սեւէ նոր, անակնկալ բան չի ստեղծեր, զայն կը նկատեմ զանցանելի, ... Եթէ լիութիւն ստեղծէ իմ մտքի շեմին ... Ես կը մնամ համակրողը քերթուածին: Եթէ քերթուածով ինձի տրուած վիճակը անցնի իմ դատողութենէս ու զիս ընդ-

քարչէ, աւրելով իմ բոլոր առարկութիւններս ու գիրքերէ սորվուած բոլոր տարազները, կը նշանակէ թէ կը գտնու- լիմ մեծ բանաստեղծի մը առջեւ»: Կ'աւելցնէ թէ «այս ձեւով դատելու գործը ենթակայական քմայքի մը վե- ռածուած չ'ըլլար», բայց պատուհասը աւելի մեծէ քան որ կը կարծէ մեր գեղազէտ գրագէտը:

Ենթադրենք թէ բարձր մտքի շեմ ունեցող քննա- դատը նոյն ատեն մեծ բանաստեղծի մը տաղանդով ար- Ժէքաւորուած ըլլալու համբաւը կը վայելէ: Տարամերժօ- ըէն ինք իր վրայ հիացողը անհաւանական չէ որ ամէն նորայայտ գրիչ զանցառելի նկատէ, քանի որ լիութիւն չի պարզեւեք իր հոգեկան բարձր շեմին: Հետեւաբար մեծ բանաստեղծի մը առջեւ գտնուելու, հանդիպելու ուրախա- օրիթ պատեհութիւնն ալ պիտի չունենայ երբեք. սաղմին մէջ արդէն խեղդած ըլլալով նորեկին հանճարը եւ զան- ցառելի, անհամակրելի յայտարարելով անոր առաջին փորձ- ձերը: Անշուշտ՝ կազմաւորուած արժէքներու մասին չէ մեր խօսքը:

Անխուսափելի է, ուրեմն, որ քերթողական ամէն հա- սունցած տաղանդ, իր մէջ ուռճացնելով անհաւասարելիու- թեան տեսակ մը անտեղիտալի «ես», անդրադարձը տարի- ներով կատարելիութեան ձգտող իր հոգեկան ներքին մղո- ձաւանջին, պիտի դժկամակի առաջին հանդիպածին ար- տադրութիւնը իր հոգեկան շեմին հաւասարող հոչակելու, իր գիրքը կորսնցնելու մտաւախութեամբ: Այս, էական պատճառը որով նորերը ինքզինքնին յարտադրելու հա- մար Հինբրուն կալուածները տապալելէն զատ ուրիշ մի- ջոց չեն գտներ, գրեթէ ամէն մարզերու մէջ: Օրինա՞կ մը: Փարիզի մէջ ծագող «Մենք»-ի եւ «Դուք»-ի «պատմա- կան» բանավէճը:

Որով, խստապարանոց քննադատութիւնը եթէ ունի միջակութիւնները համաստեղութիւններու չբարձրացնելու ստոյգ առաւելութիւնը, կը տառապի սակայն նորածիլ բոյ- սերը կոխկոտելու, ձգմելու, փճացնելու հեթանոս ցանկու- թենէն, թերութենէ մը՝ աւելի ծանրակշիռ քան յիշատակ- ուած առաւելութիւնը, որ իժամնունդ մոլութեան մը պէս կը պլլուի քննադատի իմացականութեան: Ուրեմն, եսա- սէր քննադատը աւելի ոճրագործ քան բարեգործ կը դառ-

նայ: Տիրապետելու շարժառիթով, ուզէ չուզէ կը խեղդէ գուցէ զինքը գերադանցելու ձիրքերով օտուած նորեկնե- ըրը (խօսքս հայ գրականութեան համար է գլխաւորաբար): Սիրտն է էականը, բարեգործը, վսեմացնողը, եւ վա՛յ ա- նոր որ սիրտ չունի:

Մայրայեղ ձեւապաշտը Արտաչէս Յարութիւնեանի մէջ չէ կըցեր պըծիլ սիրոյ դերը շեշտելու անհրաժեշտու- թենէն: Յարութիւնեանի հարազատ կաւով թրծուած է նաեւ ապրողներէն, «Գրական Դէմքերու» շնորհալի հեղի- նակը, Յովհաննէս Աւագեան, որ խոհական բարձրութեան կ'առաջնորդէ քննադատութեան արուեստը: Համեմատելով այս երկու գրագէտներու կարգ մը տեսակէտները քննա- դատական արուեստին վերաբերմամբ, խորապէս մտեցած կ'ըլլանք ստեղծագործ սեռին աւագ պահանջներուն, գէթ հայիմաստօրէն:

«Քննադատութեան դերը՝ զանոնք (գրական գործ մը ինչպէս արուեստի գործ մը) հասկնալ ու բացատրել, եւ ի հարկին սիրել ու սիրցնել: Քննադատը գնահատիչ մըն է եւ իր դերը կը սահմանափակուի գնահատութեան առաւ- կային ինքնուրոյն ու անկախ արժէքը սահմանելուն մէջ»: Յարութիւնեանի այս միտքը կը յայտնէ Աւագեան ուր կ'ըսէ. «բայց անոր աւագ պարտականութիւնն է թափան- ցել գրական գործին ներքին արժէքին, ըմբռնել հոն դըր- ուած արուեստը եւ ջանալ վեր հանել, պարզել, բացատ- րել զայն ընթերցող հասարակութեան, նպատակ ունենա- լով սիրցնելու գործը եւ անկէ բխող հաճոյքին հաղորդա- կից ընելու նոյնինքն հասարակութիւնը»:

Ժիւլ Լըմեդրի ու մանաւանդ Ռեմի տը Կուրմոնի հիացող Արտաչէսը թէպէտ գրական առաջնորդ եղած է Քիւ- ֆէճեանին (Օչական), որ դեռ սկսնակ մը՝ անոր հետ չը- փում ունենալով տիրացած է գրական հմտութեան ու նաեւ անկէ թելադրուած յօրինած է «Սոնարհներ» խորագրած իր աւագ գիրքը, այսուհանդերձ, մեծ է երկուքին ըմբռ- նումներուն տարբերութիւնը. մէկուն մօտ խանդավառու- թիւնը երկրորդական տարր է, միւսին՝ Արտաչէսին՝ ա- ռաջնակարգ գործօն: Քննադատին դերը խանդավառուիլ ու խանդավառելն է երբ բարեբախտ հանդիպումներ կ'ու- նենայ, կ'ըսէ Արտաչէս. «Այս խանդավառութիւնն է որ

խորաններ կը բարձրացնէ, դաինիններ կը հիւսէ, բազիններ կը կանգնէ արժանի աստուածութիւններու համար, որոնց բազմութիւնն ու այլազանութիւնը՝ Պանթէոնին հմայքը բարձրացնելու միայն պիտի ծառայէր: Իր քրմապետի նուիրական դերին գիտակցութեամբ, պաշտօն ունիինք՝ հաւատարիմներ եւ հաւատացեալներ պատրաստելու աստուածներուն»:

Վերջին քառասուն տարիներու ընթացքին գտնուած չէ ոեւէ հայ հեղինակ որ այնքան գիտակից ըլլար իր քրմմապետի նուիրական դերին, դրականութեան աստուածներուն հաւատարիմներ ու հաւատացեալներ պատրաստելու մեծ պաշտօնին որքան ինքը, Արչակ Չօպանեան ու ա՛յնպիսի լիալիր ուխտասիրութեամբ մը որ մարդ կը կարծէ թէ Արտաշէս Յարութիւնեան Չօպանեանը աչքի առջեւ ունենալով գրած էր այդ յո՛յժ գեղեցիկ պարբերութիւնը:

Չօպանեան մեր մէջ կը յայտնուի այն ատեններն ուր քննադատները անձնական քմայքներէ տարուած կամապաշտ վճիռներ կ'արձակէին մէկուն ու միւսին հասցէին, անպարկեշտ դատաստանով կ'արատաւորէին մաքուր համբաւներն ու առաւելապէս քինախնդիր, պիղծ «ես»ը կը յայտնաբերէին արուեստի սուղնոց մուշտակին տակ: Մղոններով հեռու անկեղծ ու անկաշառ դատաստանէն, զիրար ձողկելու, տապալելու, իրարու փոս փորելու գործով կը պարապէին մեծ մասամբ, եթէ նկատողութեան չառնենք կարգ մը մաքուր շունչեր որոնց ձիգին շրջագիծն ընդհանուրը պարուրելու անատակ էր տակաւինս: Չօպանեանն էր որ պիտի գար մաքրագործելու ասպարէզը Իպպոլիտ Թէնին, Անաթոլ Յրանսին, Էմիլ Յակէին, Ժիւլ Լըմեդրին ու Սէնթ Պէօլին ուղղափառ ու մաքրակրօն քրմնադատական արուեստովը: Արուեստը արուեստի աչքով դատելու հոյաչէն աշտարակը բարձրացուց ապականութեամբ գարչացած հին շէնքին տեղ: Գձուձն ու ստորը, պիղծն ու խարդախը ի սպառ կը վոնտուէին ու գեղեցիկը ազնիւ շունչով վերստեղծելու պաշտամունքը կը զբաւէր ասպարէզը (թէեւ տատակները հոսկէ ալ երբեք պակաս չեղան մինչեւ այսօր):

Սկիզբները, Չօպանեանի քննադատական դպրոցը

իբր հաւատարիմ աշակերտ Թէնին՝ որմէ չկրցաւ ամբողջովին բաժնուել երբեք, (Ռոմանթիկութիւնն եւ Թէն անխուսափելի բարեկամներ եղան իրեն մի՛շտ) ուսուցողական էր, բայց հետզհետէ բաժնուելով զխուսթեան վարժապետի հանգամանքէն, արուեստին կրակը անչէջ պահող քրմապետի մը պաշտօն տուաւ ինքզինքին խստակրօն նշուիրումով: Նկատի կ'առնէր քերթողի մը ապրած շրջանին, միջավայրին ու նախկին գործերուն ազդեցութիւնը, ինչ որ մեկնակէտ առնուած՝ գործը ինքն իր մէջ քննելու պատեհութիւնը կ'ընծայէր նախ քան բաղդատականներու բովէն անցնիլը: «Ես»ը գրեթէ վտարուած էր ասպարէզէն. արուեստը, վերլուծումը, հոգեբանական ներհայեցողութիւնը ջախջախած էին այս եօթնագլուխ իժին ցասումը: Մերթ սխալներ մատնանշելով, սրբագրելով, անհրաժեշտ թելադրութիւններ ընելով ու մերթ գործին առաքինութիւնները փայտալելով, թրքահայ գրականութեան մէջ կը փոէր Թէնի լիահանձար գրական հասակը:

Աւելի վերջ, հասունցած, նրբացած ճաշակով արուեստագէտն է ան, ցայտուն յատկանիշ ունենալով իր գնահատողի, սիրողի ու խանդավառողի հանգամանքը: Առատ գնահատութեան մէջ լոզցուց նորերու կնիքէն անոնք որ տաղանդի նշաններ ունէին (Հ. Փէշիկեանին ականջը խօսի), այնպէս որ ամէն նորածիլ անկէ մկրտուելու կը փութար, անուն մը ձարելու մարմաջով, քաջ գիտակից թէ՛ ան գեղեցիկ զգայնութիւն մը պիտի գտնէր, փայլուն երազ մը պիտի գգուէր, յոյսի կաթիլ մը պիտի ներշնչէր, կամ լոյսով պիտի ողողէր քերթուածը: Գուրգուրանքը ա՛յնպէս կը ձփայ Չօպանեանի քննադատութեան մէջ ինչպէս գարնան լոյսը կակաչներով պիտակացած կանանչ դաշտերուն մէջ: Ասանկ չէ Օչականը որ զուտ արուեստի մտահոգութեան ձամբէն կը քալէ ու իր եզրակացութիւնը կը կազմաւորէ «Արուեստը Արուեստին համար» ի տեսաբանութեան տառին փարած, ու ներհակօրէն Չօպանեանին, քերթողին շրջանին, միջավայրին ու անցեալ գործերու ազդեցութեան կուտայ կարեւորութեան յետնամասը, իբրեւ անհեթեթ ու խարխուլ ատաղձ, իբր թէ գործի մը թեքումները, թերիները մեղմելու, արդարացնելու եւ հանգուրժելի դարձնելու նպաստող: Աւելին, «Մերինները մեր

ակնոցով» չի դատեր այլ կ'երթայ կը քսէ արեւմտեան տիտաններուն ու անոնցմով մերիններուն նանրութիւնը կը ջանայ յայտնագործել Օչական:

Ապրող երկու մեծագոյն քննադատներուն մասին ինքնատիպ զուգակշիռ մը արձակելու փափաքէս՝ կը սիրեմ Օչականի արուեստը նմանցնել՝ շատ գեղեցիկ ու շատ իմաստուն կնոջ մը որ իբր խորթ մայր կը ծառայէ ընտանիքի զաւակներուն, իսկ Չօպանեանինը՝ շատ անուշիկ դէմքով առաքինի կնոջ մը որ հարադատ մօր մը պէս կը սիրէ իր զաւակները, կը գուրգուրայ անոնց վրայ, կ'առաջնորդէ անոնց դեղեւուն քայլերը:

Շուտով կը խանդավառուի ու խոչորացոյցով չի նայիր թերիններուն, բայց ոչ ոք թող չուրանայ թէ ջերմապարար լաւատեսութիւնը աւելի նպաստաւոր է էեանքերու բողբոջման քան սառնօրէն սինիթ ու յոռետես սկեպտիկութիւնը, նոյնիսկ եթէ այդ՝ արտայայտութիւնն ըլլայ բարձր արուեստի մը կշիռով չափուած մտածողութեան:

Մկրտիչ Պարսամեան իր «Աւետիս Ահարոնեան»ի գրախօսական հատորը կը վերջացնէ յոյժ հրահանգիչ պարբերութեամբ մը որ հեշտօրէն տիպար կրնար ծառայել ստուերներու քննադատին մէջ յամեցող մեր քննադատներուն: «Լոյս ու ստուեր», կ'ըսէ Պարսամեան, «քով քովի գալով եւ դրական ու բացասական գիծերով ծնունդ կ'առնեն գործերը: Դննադատը, կշիռը ձեռքը բռնած, կը փորձէ կշռել զանոնք, ու ամէն մէկուն ծանրութեանը նայելով՝ համապատասխան կնիքը կուտայ իր ուսումնասիրութեան: Ես փորձեցի նիւթիս դրական ու լուսաւոր գիծերը երեւան հանել, որոնք այնքան հեշտութեամբ անզօրութեան մատնեցին ճամբուն վրայ զիս դիմաւորող անխուսափելի ըստուերները:»

Ո՞վ գիտէ, ո՞ր մէկ հեռաւոր աստղին մագնիսական ներգործութեան ենթակայ՝ Չօպանեան միշտ լուսաւոր գիծերը յատկօրէն տեսնելու անժխտելի արդարադրձովը օժտուած է, որ ամէն անգամ ստուերները կը փախչին իր առջեւէն, լոյսէն հալածուող շղջիկներու պէս:

Ու մենք հետագայ մէջքերումներով աւելի խորապէս պիտի համոզուինք թէ վերձանող ու վերլուծող, երբեմն թելադրութիւններ ընող ու առաջնորդող, միշտ սի-

րող ու սիրցնող, խանդավառուող եւ ուրիշները խանդավառութեան մղող քննադատն է Չօպանեան որ ներքին պայծառութեամբ մը կը պայծառացնէ իր քովերը դեզերող ստուերներն ու կը գնահատէ գեղեցկութեան այն բոլոր տարրերը որոնք Հայ տաղանդին պանծացման կը ձգտին:

Չօպանեան Կ. Չարեանի մասին: «Չարեան էականապէս բանաստեղծի խառնուածք ունի. հերարձակ, մոլեգին, փոթորկաշունչ բանաստեղծի մը, որ ամէն բանէ առաջ քնարերգակ է, բայց եւ կարող է երգիծանքի մտրակը եւ դիւցազներգակի չեփորը կիրարկել, միշտ պահելով սակայն իր գործին մէջ՝ իբր տիրական տարր՝ քնարերգակ ներշնչումը»:

Նոյն քերթողին մասին Օչական: «Չարեանը մօտէն կը ճանչնամ ու անոր տաղանդը գնահատողներէն առաջինն եմ գրեթէ: ... Հետաքրքիր, շատ տեսնելու համար աչքերը գոցող, եւ տեսողութեամբ առնուածը իր ներքին խոչորացումին մէջ ձեւագերծող այս արուեստագէտը ամենէն քիչ բանաստեղծական զգայնութիւնը ներկայացնողն է մեր վերջին տասնամեակին»:

Երկու կարծիքները իրարու կռնակ տուած են: Մէկը էականապէս բանաստեղծի խառնուածք ունի կ'ըսէ Չարեանին համար, միւսն ալ ամենէն՝ քիչ բանաստեղծական զգայնութիւնը ներկայացնողն է, կ'եզրակացնէ:

Առնենք երկու քննադատները Շահան Շահնուրի թերիններն ընդգծելու դերով: Չօպանեան. «Այս թերութիւնները արատներ են որ չեն եղծաներ գործին ամբողջութեան սքանչելի գեղեցկութիւնը եւ որ պիտի անհետանան անշուշտ Շահնուրի յաջորդ գործերուն մէջ: Այս նորեկէն շատ բաներ կարելի է սպասել, եւ այս առաջին գիրքն իսկ մեր մէջ ամենէն արտակարգօրէն հզօր ու ինքնատիպ գործերէն մին է (Նահանջը առանց Նրգի): Օչական. «Ինչպէս կը տեսնէք, վեր եմ գործին մանրամասնութեանց մէջ նկատուած ու միշտ ալ գտնուելիք թերութիւններէն կամ պակասներէն: Վիճելի, հերքելի, թերի, նոյնիսկ սուտ, նոյնիսկ անհեթեթ, բայց կայ անոր մէջ մտածումը, անձնական, սուր ու խայթող»: Թերինները սրբազրելու ատեն, Աւետարանական հովիւի մը ներողա-

միտ ու հանդուրժող ոգին կը տիրէ Զօպանեանի մօտ, որ կը խրախուսէ ու կ'առաջնորդէ, մինչդեռ Օչական անխընայօրէն «սուր ու խայթող» է իր ակնարկութեանց մէջ:

Զօպանեան կը շեշտէ բարեմասնութիւնները անկաններու տեղատարափով մը որ կազդուրիչ լուսանձրեւի պէս կ'իջնէ հեղինակին գլխուն: «Շահուեր բազմապատիկ յատկութիւններով օժտուած տոհմիկ գրագէտ մըն է նաև ինքնուրոյն գիտողութեան կարողութիւն, խոր ըզգայնութիւն՝ որ յաճախ նոյնիսկ բուռն կը դառնայ, հոգեբանական բարդ վիճակներ թափանցելու եւ արտայայտելու ձիրք, տիպարներ գծելու, բնանկարներ, բարձրու պատկերներ տրոփուն կեանքով մը վերարտադրելու չընորհք, ունի սրամտութիւն, քնարերգութիւն, նկարչական տեսիլ, բիւրաղան ու յանկուցիչ քմայք մը, եւ ոճ մը բազմաձև, իր բարդութեան մէջ միաձոյլ, ճկուն, գունագեղ, անակնկալներով լեցուն, մեծապէս ինքնատիպ, խորապէս ու բնականօրէն արդիական»:

Ո՛վ որ ալ դնես այս անականներու կախարդանքին դիմաց, կը չլմորի, առատ լոյսով կ'ուռճանայ, կը կենսաւորուի, թեւ ու թոհիք կ'առնէ, կ'արշաւէ դէպի առօրյ ստեղծագործութիւն: Հաւանաբար խնդրոյ առարկայ հեղինակը դեռ ինքզինքը այնպէս լաւ չէր ճանչնար ինչպէս պարզաբանց քննադատին վերծանումը: Նոր կը տեսնէ իր զարդերը, կը չիփանայ անոնց պշեցուցիչ ճոխութեանն ու հոգիով զուարթ արտոյտի մը պէս կը ճուռողէ նորանոր եղանակներ: Հիմա, ստոյգ գիտէ թէ բիւրաբեղունն ու բարի հմայք մը ունի իր արուեստը, բիւր գեղեցկութիւններ ստեղծելու ընդունակ: Իսկ եթէ Զօպանեանին տեղը խոժոռադէմ պահակ մ'ըլլար որ, դիցուք, ձաղկէր գինքը, միջակութիւնները չչփացնելու նախանձախնդրութեամբ, (ինչ որ մեծ յուսախաբութիւն է տարիներով թուղթերու տարտամութեան մէջ խարխափող սկանակին համար) նորեկ հիւրը անապատի մը մէջ պիտի կարծէր ինքզինքը, երազուած ովասիսներու փուճ կրկներեւոյթներով պատրական, կա՛մ պիտի հալածուէր հիւսիսային բուռնի ցուրտ քամիէն: Եւ Օչականին ամենէն գնահատական տողերը այս ցրտութենէն չեն ազատուիր:

Ածականներու ջրվէժին տակ նոր մարդ ստեղծողը,

Զօպանեան: Բա՛ւ լիցի: Առատ ջուր կուտայ ոտոզման կարօտող թարմատի ծառերուն, սրպէսդի կուռ արմատներ արձակեն հայրենի հողին մէջ, բայց պարտիզպանը կ'ուզէ որ իր սիրագեղ հոգածութեամբ ջրուած ծառը ուղիղ ճիւղեր արձակէ, կորովի իրան ունենայ, նաեւ մաքուր դալարիք, պայծառ ծաղիկ եւ անուշ պտուղ: Ուրեմն, երբեմն նեցուկ պիտի տայ անոր, երբեմն ալ պիտի կտրատէ անոր ճիւղերը, պիտի պատուաստէ արգասիքը:

Գրագատը ձեռնհաս է: Սրուեստի երեւոյթները երկնային անմեկնելի ֆէնօմէններ չեն իր հոգիին երկնակամարէն վրայ: Կը թափանցէ դիւրութեամբ ասպագայապաշտ թէ՛ իրապաշտ սեւեռումներուն, կը ներկայացնէ թոյլն ու հղօրը, սթափեցնողն ու թմբեցնողը, կենսաւորը եւ գերզման փորողը: Միջազգային ու հայկական գրականութեան լաւատեղեակ, ու անհերքելի հեղինակութիւն, քննադատը կրնայ արուեստի ճշգրիտ բաղդատականներ կատարել մէկուն ու միւսին գրական արժանիքին վերաբերմամբ, իւրաքանչիւրին տալով աթոռ մը ուրկէ պիտի չկրնայ շարժիլ դարերով:

Գրագիտութեան դասագիրք կազմող մը պիտի չկընար ա՛յնպէս հրաշալի դասաւորումով իրարու քով բերել վահան թէքէսան բանաստեղծին գեղեցկատիպ տարրերը ինչպէս կու տայ Զօպանեան միակ նախադասութեան մը մէջ ամփոփելով անոր բեղո՛ւն կենսագրութիւնը: Տարակուսելի է թէ Դելբեան գուշակարանը պիտի կրնար այսպէս ամբողջական մէկ ուրուանկարը տալ Պինտարին կամ Եսքիլէսին: Պատգամի պէս ընդունուելիք, սող մը չփոխուելիք, իր վերջնական ձեւին մտած գրագատութիւնն է որ կը ներկայանայ սա՛ պերճաքանդակ տողերով:

— Արդիական ու դասական միանգամայն, — ինչպէս եղաւ ձեր այնքան սիրած մեծ Պոտլէրը ինքնիսկ, — խորհրդապաշտ, այլ եւ ներդաշնակապաշտ, նորութեան սիրող ու ինքնատուութեան հետամուտ, այլ եւ չափի զգացումով ի ծնէ օժտուած, ծայրայեղութիւններէ խուսափող, կատարելութեան ձգտող, միանգամայն խոր ու վճիտ, յանդուգն ու ժուժկալ, դուք տուիք անստգիւտ քերթուածներ որոնց մէջ որոշ դպրոց մը կը զգացուի անշուշտ, բայց ուր դպրոցներու եւ արուեստագէտներու մեծագոյնին, բը

նութեան, խորունկ դասերուն ըմբռնումը կը տիրէ մանաւանդ, եւ որոնք խկասպէս, ամէն դպրոցէ դուրս, ամէն նախաձեռնութենէ վեր, զուտ բանաստեղծութիւն են, քանի մը էական ու յաւիտենական զգացմանց ու խոկմանց անկեղծ ու ինքնադրոյժ թարգմանութիւն՝ անձերանալի գեղեցկութեամբ ձեւի մը մէջ կադապարուած:»

Մէջբերուած բոլոր օրինակներուն մէջ կը տեսնուի որ Զօպանեան կը գործածէ ֆևորիտիստական բառը, ա՛յնքան յաճախադէպ որ կարծես Զօպանեան միայն քնարերգակները կը վերցնէ իր գրախօսութեամբ: Ըսինք արդէն թէ քնարերգակը անջնջելի մասը կը կազմէ իր մշակած բոլոր գրական սեռերուն, մինչեւ իսկ հրապարակագիրը, քրոնիկագիրը, ազգաշունչ յօդուածներ գրողն ու քաղաքական մարզանքներ արձանագրողը չեն կրցած ազատիլ քնարերգակին համատարած ազդեցութենէն: Նմանապէս քննադատը միշտ իր դիմացը կը թուի տեսնել հովուական դաշտեր, լուսաղբիւրներ, կակաչներու բոսոր տարածութիւն, սիրակարօտ հովուին մելանոյ սրինգն ու դաշտային անդորր գուրգուրանքովը սիրուած քնարերգակը, հեղարձակ, կորովաբիր ու խանդաբորը:

Զօպանեան հաւատացեր է որ ամէն մէկ հայ ճշմարիտ բանաստեղծ՝ ժողովուրդին կողմէ սիրուելու եւ գնահատուելու լիարուն իրաւունքն ունի, զի ան ո՛չ միայն հայելացնողն է Հայութեան անցեալի արժէքներուն, այլ մա՛նաւանդ, բեղմնաւորո՛ղը վաղուան յոյսերուն: Հա՛յ դատն է որ կը պաշտպանէ, հայ բանաստեղծներու եւ հայ արուեստագէտներու արժէքները հանդիսաւորապէս մեծաբելով:

Համարձակ ու յանդուգն քննադատական ոգին առաւելապէս կիրարկած է հրապարագրական մարզին մէջ ուր կը ներկայանայ աննուած վիճող մը, մշտական մըղձաւանջ իր ոստիներուն որ մի՛շտ ալ կը զղջան Զօպանեանին հետ ինկած ըլլալուն համար: Մերթ շոտաչուն ապտակներ կու տայ «Անահիտ»ին փափուկ ձեւքերով, ոճի ձկուն դարձուածքներով, փաստերու փարթամ կառուցումով ու տրամաբանութեան այնպիսի պերճ յորդագեղումով որ տեղնուտեղը կը զինաթափէ ընդդիմադրին մոլորեցը, գերելով զայն իր գեղեցիկ յօրինուածքին տպա-

ւորութեամբը:

Հրաշալի բան է որ «Թուղթի Ասպետ»ը (Օշականի յորջորջում) ընկճուած չէ տարիներու բեռէն ու անձկութիւններէն, այլ ցմխտ կառչած կը մնայ իր աղնուական կոչումին, մինչ իրեն հետ սկողներէն շատեր կէս ճամբան մնացին կամ լքեցին ասպարէզը, ինքը մինա՛կ մընաց, միա՛կ խնկարկու այն աստուածութեան որ կը կարթէր իր նկարագիրը, կը յափշտակէր իր զգացումներն ու յաւերժապէս արուեստին կը սեւեռէր իր հոգին: Հազարումէկ նիւթական տազնասպներու տակ կորաքամակ «Անահիտ»ը կը հրատարակուի մինչեւ այսօր ու հոչակաւոր Զօպանեանական քրոնիկը երկարապատու՝ սիւնակներով կը շարունակուի տակաւին: Յաճախ կը պատահի որ երեսուն էջ յատկացնէ այս քրոնիկին, խօսելով հայ ու օտար գրագէտներու գործերուն մասին, չմոռնալով յիշատակել վերածնող Հայաստանի գրողներուն արտագրութիւնները, որոնց հանդէպ ունի մասնաւոր գուրգուրանք մը, որով եւ հոգեկան կապ կը ստեղծէ Մայր Հայաստանին եւ Գաղութներուն միջեւ, ու միշտ ստուարացնելով փաղանգը հաւատացեալներուն որ ծագեծագ ցիրուցան, միայն մէկ աղօթք ունին այսօր իրենց Աստուծոյն — Անմահ մնայնոր տաղանդներ յայտնաբերող, արժանափառ քննադատը, Զօպանեան:



Գ Լ Ո Ի Խ Է

20ԳՆԵՆ ՈՐԳԵՍ ԹԱՐԳՄԱՆԻ 2

Օսկար Ուայլտ ըսած է. «Հանճարս դրած եմ կեանքիս մէջ, տաղանդս միայն գործիս մէջ: Կարելի է ըսել Զօպանեանի համար թէ հանճա՛րը տրամադրած է հայ մը շակոյթի փրօփականտին եւ թարգմանչական արուեստին ու տաղանդը իր անձնական ստեղծագործութեանց: Ի՛նչ որ ձեռք բերած է գրագէտը այս մարդանքով, անհաւասարելի է, անդուզական, եղակա՛նօրէն հոյակապ: Սօսքս ֆրանսերէնէ հայերէն թարգմանութեանց մասին չէ, այլ հայերէնէ ֆրանսերէն: Հո՛ս է որ դափնեպսակուած ախոյեան կը հանդիսանայ Զօպանեան:

Զարդը սկսեք է գաւառներուն մէջ, Զէյթունը կ'ապրտամբի, որն ու վրէժը արիւն ժայթքող երախնին բացբերեն լայնօրէն, ողջակէզներու ծուխը մեռելական սուգով պատեր է հայաչխարհի սրտին կամարը: Նահատակներու ողբն ու լացը, պատմականօրէն աննախընթաց ողբերգութիւնը ուժգնօրէն կը սարսէ Զօպանեանի զգայուն հոգին: Ինքզինքէն դուրս ելած է: Գերագոյն գեղեցկութիւնը ազգասիրութիւնն է, կը մոնչէ ներքին ձայն մը որ հայկազն ուրուականներու յաճախումէն կը թափահարուի ստէպ: Սելակորոյս, դեսպանատունէ դեսպանատուն կը թափառի,

արդարութիւն պահանջելով մեծ պետութիւններէն: Իրարու ետեւ արձանագրուող պարտութիւնները տակաւ կը փլցնեն Զօպանեանի երազին յուսափայլ դղեակները, բայց կանգնած է հաւատքի անխորտակելի պատնէշի մը վրայ, մեռելներէն յարութիւն սպասողի սրտառուչ լաւատեսութեամբ համակուած: Ազգութեան օգնելու ամէն կերպ կը փորձէ, մինչեւ որ ներքին կոշումը կը զգայ «Հայ Գրականութեան դեսպանը» դառնալու Փարիզի մէջ, ինչպէս փառաւորապէս կ'որակէ զինքը Կամսարական:

Հազիւ «դեսպան»ութեան ինքնակոշուած, մէկ օրէն միւսը, անլուր ու անըմբռնելի հրաշքի մը ներգործութեամբ Զէյթունի ապստամբ լեռները կը տեղահանուին իրենց բնագաւառէն ու կը տեղաւորուին «Ռըվիւ տը Ռըվիւ» ի պատկերադարձ էջերուն մէջ, դիւցազնական կորովի ու քաջութեան պերճախօս, կենսաբորբոք ուրուագծումներով:

Բաֆֆիի Զալալէտտինը «Ռըվիւ տը Ռըվիւ» ի պատկերադարձ թերթիկներէն կը ցուցնէ իր ակոսներուն վայրագութիւնն ու հոգիին մոռյլ բարբարոսութիւնը: Հղօրաշունչ Նարեկացին հայ աստուածապաշտ հոգիին խորքէն բղխած աղաղակներով, Զարդարեան հայ գեղջկական կեանքի յանկուցիչ ու իմաստալից հէքեաթներով «Մէրկիւր տը Փրանս» ի պատուանդանէն կը յայտնաբերեն կոշկոճուող Հայութեան հոգեկան մեծութիւնը: Կու գան նաեւ աշուղները, Բուրաստանի Հայրէնները, Բուշակը, «Հայաստանի գուսաններէն խումբ» մը, ու կ'երգեն, ինչպէս գեղեցիկ կերպով կը ներկայացնէ Կամսարական, «հրաշագեղ ու անհուն կաթողիկէին մէջ որ ֆրանսական փառապանծ գրականութիւնն է»:

Հայկական արժէքներու ներդաշնակ ու տպաւորիչ համերգն է որ կու տայ թարգմանիչը, բեմէ մը՝ աւելի դժուարահաճ իր գնահատութեամբ քան Միլանի «Սքալա» նօսփերայի մարզով: Արդարամիտ ու նրբաճաշակ ֆրանսական ցեղը արթուն է, կը հետեւի անոր եւ համակրութեան հոսանքը օրէ օր կը ստուարանայ, նոր դէմքեր, նոր թերթեր գրաւելու, առինքնելու գերազնիւ առաքելութեամբ:

Ո՞րն է լեռները շարժող այդ հրաշագործ ուժը, եթէ

ոչ Զօպանեանի սահուն Ֆրանսերէնով օժտուած գրիչը, որուն ճկունութիւնը Ֆրանսացիներու իսկ զարմանք կը պատճառէ, ժան Տեսթիէօյի բառերով արտայայտուած: «Ճշմարիտ Ֆրանսացի գրագէտ մըն է որ պատիւ ունինք մեր մէջ ողջունելու: Թոյլ տուէք ինծի ըսել թէ երբ դուրսէն եկած հեղինակ մը կը յաջողի այդքան բազմարուեստ ճարտարութեամբ զործածել այն լեզուն զոր կազմեցին Մոնթենեը, Բապլէ, Վօլթէն, Հիւկօ եւ Ռընան, իրաւունք ունինք զինքը մերիններէն մին նկատելու»: Հայ գրիչ մը համազօր Ֆրանսացի գրագէտի մը արուեստին ճարտարութեան՝ կը գղղեցնէ, բառին բովանդակ առումով, Ֆրանսայի մտաւորական աշխարհը, կը փարատէ Հայոց մասին գոյութիւն ունեցող աննպաստ կարծիքներն ու գուրգուրանքի եւ համակրութեան ծովածաւալ մթնոլորտ մը կը ստեղծէ մինչեւ որ ժողով Գլեմանսոյին, Ֆրանսայի վագրին գրել կու տայ իր «Massacre d'Armenie» (1896) գրքին յառաջաբանը: Վագրը թակարդուած է Հայուն ճարտարախոհ արուեստովը: Տընի Գոչէն Հայութեան եղբայրական բարեկամ մը կը դառնայ: Բօլ Տումէր, որ հետագային հանրապետութեան նախագահ պիտի հռչակուէր, Զօպանեանի մէկ դասախօսութեան նախագահելով կ'ըսէ. «Եթէ հայ մեծ ցեղը պէտք ունենար մեր առջեւ պաշտպանուելու, եթէ անոր համար մեր ունեցած համակրութիւնները կարենային ստուարանալ, այն խօսքերը զոր լսեցինք ու բանախօսին անձն իսկ այդ արդիւնքը ձեռք պիտի ձգէին»: Նոյն բանախօսին անձն է կախարդ ուժը որ օր մը հայաստաներու առաջին ժամու գործիչ խումբին մէջ պիտի հաւաքէր Ֆրանսայի քաղաքական, գիտական ու գրական բարձրագոյն մակարդակին վրայ գտնուող հեղինակութիւնները, ինչպէս Գլեմանսօ, Անաթօլ Ֆրանս, Տընի Գոչէն, Սեվրին, Ռոչֆոր, Ժոռէս, Ալպէն տը Մէօն, Բիէն Բիյետո, Վիքթոր Պէոար, Ֆէրտինան Հէրօլտ, Մառիուս Մութէ, եւ այլն:

Զօպանեան կը գրէ, կը խօսի, կը շքլի քաղաքէ քաղաք կը կազմակերպէ դասախօսութիւններ, մինակը աւելի գործ կը տեսնէ քան թէ քաղաքական կուսակցութիւն մը պիտի կրնար առանձին տանիլ, կը գլէ կ'անցնի Սվազլըի ու Զեբազի նուաճումները նոյն մարզին մէջ ու վերջապէս ժա-

մանակակից Ֆրանսայի գրականութեան ամենատիրական դէմքը, Անաթօլ Ֆրանսը, կը լծէ հայկական դատին, Չերմագին փարուժով, ամէն օր տակաւին ընդարձակելով իր ազդեցութեան շրջանակը, եւ հետզհետէ ֆօլ Ատան մըր Վերհարն մը, Շլուժպերժէ մը հայ դատին երկրպագու մկրտելով (ժամանակագրական կարգը նկատի չեմ առած):

Օր մը բեմ կ'ելլէ Անաթօլ Ֆրանս ու Ֆրանսացի ականաւոր գրագէտներուն առջեւ կը յայտարարէ թէ «Զօպանեան մեզի պիտի պատմէ հայ մտածումը դարերու մէջէն եւ լսելի պիտի ընէ ձայնը, մերթ դիւցազնական, մերթ ողբական, ժողովուրդի մը, որ այնքան դարերէ ի վեր իր հայրենիքէն այրի, կը յամառի, կը տոկայ, կը յուսայ: Եւ պիտի ընդունինք թէ այդ ժողովուրդը, մտացի ու հերոսական, արեւմտեան աշխարհին ամենէն բարձր գաղափարներն ընդգրկելու հակամէտ, այնքան իր հանճարով որքան իր դժբախտութեամբ իրաւունք ունի համակրութիւնը գրաւելու այն ժողովուրդներուն որոնցմէ բռնած են արդարութեան ու աղատութեան գաղափարները»: Զօպանեան է որ ներշնչած է այս զգացումները Ֆրանսայի ամենակարկառուն գրագէտներէն մէկուն հոգիին, մեծ հայաստէրի մը լուսապսակով յաւերժացնելով անոր ինկելի յիշատակը:

Սընթաց շոգեկառքի մը տպաւորութիւնը կը թողու Զօպանեանի թարգմանչական արտադրողականութիւնը. չե՛ս գիտեր ճամբու ընթացքին տեսնուածներուն որ ընձն յառիլ ու հիանալ եւ ո՛ր վերջապէս յանգիլ: Կը հրատարակէ poèmes Armeniés Anciens et Modernes, ինչպէս նաեւ Chants Populaires Armeniens, գործ մը որ Ֆրանսական Ակադեմիոյ Լանկլուա մրցանակին կ'արժանանայ եւ որուն համար Բօլ Ատան հետեւեալ հղօր յառանայ եւ որուն համար Բօլ Ատան հետեւեալ հղօր յառանջաբանը գրած է. «Պ. Ա. Զօպանեան կատարելապէս չափած է կենսական ուժն իր ցեղին ու հրաշալի կերպով ապացուցած է ինչպէս ան, պատմութեան բոլոր դարերուն, արդարութեան մեծ ուժն է եղած Արեւելքի մէջ: ... Ֆրանսայի մէջ առաջին քարը կը դնէ յուշարձանին, զոր մըր տաղիր է կանգնել ի պատիւ իմացականութեանը Հայութեան որ կը պայքարի, կը տառապի ու միշտ անյազօրէն լի կը մնայ յոյսով»:

Թարգմանութիւններէն ամենարժէքաւորը, «Վարդենիք Հայաստանեայց» Roserie d'Armenie, կոթողական եռահատոր գործն է, որուն առաջին հատորին մէջ կը թարգմանէ Առաքել Սիւնեցիի, երկրորդին մէջ 12րորդէն 18երորդ գարերու 17 լաւագոյն հայ բանաստեղծներէն հատընտիր էջեր ու երրորդին մէջ միջնագարեան անանուն տաղեր եւ Երզնկացիի, Ֆրիկի, Սիւնեցիի քերթուածները: Ֆրանսացիները անվերապահ հիացումով կը պարուրեն այս գործը: Քամիլ Մօքլէր կը դմայէր հայ աշուղներու արուեստին ու կը գրէր. «Այս հին քերթուածներուն մէջ այն վայրի վեհութիւնը կայ որուն կըրցած է մերթ հասնիլ Քլոտէլ, զգայնական երանգներ կան որոնք կը միացնեն Հանրի Հայնէի «Լիտը» (երգը) — ա՛յնքան գերման ու ա՛յնքան արեւելեան միանգամայն — Ֆիրտուսիի, Օմար Սայեամի, Հաֆցի խոհական ու խորունկ տեսիլներուն: Անոնց մէջ կան նաեւ բրտութիւնները, խտտութիւնները, մեկամտադճոտութիւնները մեր «Ռոլանի Երգ»ին, մեր գուսաներգութեանց, ու մեր միջնագարեան պալլատներուն, եւ յանկարծ սիրային շնորհք եւ շարածձի դուարթամբտութեան բանաստեղծական տողերու տուն մը կ'անցնի այս վեհաշուք խտամբերութեան մէջէն, ինչպէս թռչուն մը փոթորկոտ երկինքի մը մէջէն: Չեխ եւ Սերպ բանաստեղծութիւնը ազնուական բաներ կը պարունակէ, բայց ան հեռի է ունենալէ այն ճկուն տիեզերականութիւնը, այն տարօրէն կանխագիտութիւնը որ թոյլ կուտայ իրօք ըսելու թէ հայ բանաստեղծութիւնը իր մէջ կը բովանդակէ զգացման բոլոր գեղումները:»

Սպասէ՛, շունչը բռնէ սիրելի ընթերցող, մի՛ թողուր որ հիացումդ թիթեռնիկի մը թեւաբախումով գուրս թռչի, զի, աւե՛լի գանգուածային, աւե՛լի հղօր ու հսկայ պոթկում մը դանախու պիտի կոչուի ան, ֆրանսացիներ շանաւոր արուեստագէտ, նկարիչ ու արձանագործ Պուռտէլին հիացման ունկնդիր ըլլալէ վերջ: Վարդենիք Հայաստանեայցի Ա. եւ Բ. հատորներու մասին արտայայտուելով, մեծ արձանագործը ինք եւս հիացումի գեղահրաշ արձան մը կը կանգնէ Ֆրանսայի գրականութեան մէջ, կորովալից պաշտումի հրթիռներու մէջ նշուլագարդօրէն լոգցող արձան մը, որ հայունն է, հայ արուեստինը, աշուղնե-

րու համերգով իր սրտառուչ աղաղակը դէպի «կաթողիկէներու» գմբէթը բարձրացնող:

Պուռտէլի արուեստապաշտ հոգին կը խօսի:

«Ան մեզ կու տայ Հայաստան մը ժուժկալ, Հայաստան մը՝ համակ ինքնազստում, լի սլարդութեան՝ զգացումով, մեծն՝ վայելուչ իմաստութեամբ... Ամբողջութեան մասին իմ սպաւորութիւնս աս է.

«Հայաստան աշխարհին մէջ կը տեսնեմ ծաղիկներ եւ շուրում մը՝ տեւական. ծաղիկները ճարտարապետական ձեւ են զգեցած:

Անոնք ամէն բանի դիմացած են, որովհետեւ, հակառակ ուրականին որ կու գայ տան այրել, ոգին մեղմօրէն կը ճառագայթէ միշտ...

«Եւ հիմա թող Տիեզերքներու Տէրը թոյլ տայ որ իմ խօսքս կարենայ չկարմրիլ ձեր ձեռագիրներուն վարդերուն քով:

«Թող տիեզերքներուն Տէրը թոյլ տայ որ այս աղաղակը, զոր հոս կը քանդակեմ, հեծեծանք մը ինայէ քնարին եւ վահան մ'ըլլայ ձեր վարդերուն եւ հսկէ ձեր բոլոր մանուկներուն վրայ»:

«Վարդենիք»ի երրորդ հատորին հրատարակութենէն վերջ, նախկին զուտ գեղապաշտը չէ մնացած Պուռտէլ, անկենդան յուշարձաններու սառնութեան մէջ, կենդանի գեղեցկութիւն միայն տեսնողը: Սրուեստագէտին սիրտն է այս անգամ վարակուողը որ կը յուզուի ի տես հայ ցեղի կոտորածներուն, աւերներուն, կը ձմլուի անոր քամբախդ ճակատագիրով: Քանի՞ Անաթօլ ֆրանսներ, Մօքլէրներ եւ Պուռտէլներ հայասէր դարձան Չօպանեանի թարգմանութեանց ազդեցութենէն. դժուար է ստուգումը:

Հետզհետէ Չօպանեան օտարներուն կողմէ կ'արժանանայ այնպիսի պատիւներու եւ գնահատանքի որ մեր մէջ ուրիշ գրագէտ ճանչցեր չէ վերջին դարերուս: 1926ին ֆրանսական կառավարութիւնը Պատուոյ Լէգէոնի Ասպետի պատուանշանը կը շնորհէ Չօպանեանին, ֆրանսական մշակոյթին իր մատուցած ծառայութեանց համար: Կ'ընտրուի նաեւ Societe de Gens de Lettreի անդամ, ներկայացուելով Հանրի տը Ռէնիէի եւ Վիքթօր Մարկիթի կողմէ:

Չօպանեան, մեզի համար բարոյական վարկ սպա-

հող թանկագին դրամագլուխ մըն է: Անաթօլ Ֆրանսի բարեկամ մը, Տընի Գոչէնի հետ յարաբերուող մը, Մաքս Նորտաուելի մը դրուատալից տողերուն արժանացողը, Գլէմանսոյին յառաջաբան գրել տուողն ու Բօլ Տումէրէն գովաբանուողը պատուական դրամագլուխ է ունէ ժամանակի համար, որուն շնորհիւ Հայութիւնը պիտի կարողանայ նորանոր հարստութիւններ շահիլ օտարներու գնահատումէն: Զօպանեանի գործը թարգմանչական ու բրօքականտի մարզին մէջ յաւերժական ազգային օրհնութիւն մը պիտի մնայ, իբրեւ բարեբաստիկ արգիւնքը հայ բանաստեղծի մը որ կըցեր է ֆրանսական գրականութեան հաղորդել Հայ հոգիին տառապանքի երգերը, ճգնումներն ու ցանկութիւնները, ինչ որ իբր պատմական արձանագրութիւն, երբեւիցէ շահագործուելիք, որով եւ անմահական, համագոր է Դաւիթ Անյաղթի մը փառքին՝ Ատտիկէի ճարտասանական կրկէսներուն մէջ դափնի ապահովող, կամ Բիւզանդիոնի հայազարմ կայսրերու հոչակին՝ զոր ապահովեցին իրենց քաջագործութեամբ ու հանձարեղ գործերով, շահելով նոյն ատեն Հելլեններու բարեկամութիւնը:

Օրհնութիւն մըն է Զօպանեան ուրեմն, մեր գրականութեան, եւ թէ մերը օտարներու ներկայացնելու մարդին մէջ, ու սրբագինօրէն քաղցր օրհնութիւն մը պիտի մնայ իր անունը հայ ազգին պատմութեան մէջ:

Վերջացնելով այս համառօտ ուրուագիծը, որ պիտի նուաստացնէր Մեծ թարգմանիչին արժէքը եթէ թափուր յաւակնութիւնն ունենար կարծելու թէ արժանաւոր ներքողագիրն է անոր գործունէութեան, անուանի Մոքլէրէն կը մէջըրերինք յատկանշական պարբերութիւն մը: Մարդուն լալը մնացեր է Զօպանեանի երեսունհինգամեայ գործունէութեան Յորելիական հանդէսին անձամբ ներկայ գտնուիլ չկարենալուն համար եւ որ, Զօպանեանի կեանքին ու գործին սեւեռելով կ'ընդհնմարէ հայ ցեղին մեծութիւնն ու վեհութիւնը: Ասիկա է իսկ ու իսկ նկարագրողը Զօպանեանի բոլոր գեղեցիկ գործերուն, որոնցմով յաւելտ իր ցեղին վեհութիւնն ու առաքինութիւնն է որ կը պանծացնէ օտար աշխարհին առջեւ:

«Թէ ինչքան կը յարգեմ գինքը, ինչքան կը հիարնամ իր վրայ, որ անլուր տառապանքներու եւ անարդա-

րութեանց մէջ կը քաղէ գեղեցկութեան, սիրոյ եւ հաւատքի այն հրաշալի տարրերը որոնցմով իր գործն ու իր կեանքը լուսաւորուած կը մնան»:

«Զի կընար մեռնիլ այն ցեղը, որուն պատկառելի քրիստոնէութիւնը այսպիսի զաւակներ արտադրած է: Անմահ է Հայաստանեայց Վարդէնիքը, ո՞վ դուք բոլորդ, իմ շատ սիրելի բարեկամներս, ձեր հայրենի երկրին օրհնութիւնը ձեր վրայ է եւ օր մը պիտի վերաբացուին սրբավայրերը խորհրդաւոր Աննիին:»



Գ Լ ՈՒ Խ Ը.

Գ Ե Ղ Օ Ն

Ի ՊԱՏԻԻ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈԳԻՆ

«Ինչպէս զետ մը անհուն որ հինաուրց լեռներու անմատոյց բարձունքներէն ծնած... կը պտըտցնէ իր մեծ թարմ կեանքը մշտահոս ու երգեցիկ», այնպէս ալ կեանքդ անհուն՝ ցեղային աւանդութեանց վեհիտ ակէն բխած՝ կը սաստի լուսապայծառ, մարմանդներուն վրայ մեր ազգասիրութեան ու, ամէն օր քիչ մը աւելի ձերբազատուած նիւթեղէն կաշկանդումներէն, կը զգենու այերային տարազը սրբաշուք անուրջի մը որ կու գայ յածիլ մեր սրտերուն վրայ, ա՛յնքան խանդազինօրէն բերկրապատար ու վսեմապէս դիւցազնային:

Մարմինի արգանդէն թէպէտ ծնած՝ հանճարդ արգասաւորեցիր լոյսի արգանդով: Ուժգնօրէն կը հիասթափի մարդը որ կը կարծէ իրեն նմանը գտնել բու դիւցազնակերպ խոյանքիդ մէջ. զի քիչ մը աւելի վեր դրիր բու աթող մարդոցմէ:

Երեք ցեղ հին Ելլադան պանծացուցին աշխարհին, փառքերու է՛ն անմահականովը. ոլիմպաբնակ աստուածները, կիսաստուածներն ու մարդիկ: Հոմերոս մը, Պինտար մը,

Փիդիաս մը, Պերիկլէս մը ստեղծագործող ազգը իրմէ վեր ցեղ մը ծնած եղաւ, կիսաստուածներուն ցեղը, որ մարդկային մարմին ու աստուածներու հոգի ունէր միանգամայն: Անմահ քերթողութիւն ստեղծագործող արուեստագէտն ալ մարդկային ցեղին չի պատկանիր, նո՛յնքան:

Ո՛րքան անխառն հրճուանքով ու սրբանուէր զեղումով կ'ողջունենք պառնասանիստ կիսաստուածը որ կը փայլի բու զերալոյս կերպարանքիդ մէջ, ո՛վ հայ բանաստեղծ հոգի: Կ'ուզենք սքողել մարդը, անունը, երկրային համբաւը որ կ'աղճատեն մանաւանդ մաքրութիւնը լուսածին հոգիին: «Թուղթի Ասպետ» մը չես դուն, «Գրական Դիւցազն»է՛ ու «Դեսպան»է՛ մը աւելի բարձր է բու կոչումը: Ստեղծագործ ու հայրենապետ հանճարիդ ճառագայթում մը բու շուրջդ կը սփռէ լուսապսակ մը ա՛յնքան փառաւոր եւ սքանչելի որ մենք մեզ գաճաճներու պէս նանրացած կը զգանք, անկարող մինչեւ իսկ ըմբռնելու հոյակապութիւնը այն հոգիին որ մեր վրայ կը տիրէ:

Մարդկային էր ծնունդդ, գոր երբեք չուրացար համեստօրէն, այլ՝ յաւերժական գեղեցկութիւններու եւ ցեղային արժէքներու յայտնագործման նուիրուած կեանքդ զլեցանցաւ այն սահմաններն ուր յարդգողը մոլորակիս շաւիղները կը գծէ, ու եթերային բարձունքներու մէջ սաւառնող հոգիդ, անշէջ աստղի մը պսպղուն լոյսին մէջ գտաւ իր նոր մտւորը՝ ուրկէ վերածնող Հայր իր դիւցազնական կերպարանքին շողարծակումով պիտի գերէր մահկանացուներու հոգին, ընդբարշելով մեր ցոփ կեանքերը դէպի բեղմնաւոր ազգապահպանում:

Հզօր էր Հոմերոս, զի աստուածներու հոգին երգեց մարդկային լեզուով ու զմայլելի՛ տաւիղը Պինտարին որ դաշնաւորեց աստուածային կշռոյթը իր թելին: Ո՞վ պիտի երգէ բեզ, ո՞վ հաղորդականդ անմահներու ցեղին: Ո՞վ քաջարիւն բառերու սահանքին պիտի յանձնէ հոգիիդ երկնասրլաց թռիչքներն ու վսեմափառ ձգտումները:

Ո՛րքան վտիտ է իմ ճիգս ու թափուր: Օ՞, քիչ մը լո՛յս սրսկէ սա բաժակներուն մէջ որ պարապ են, զմրո՞ւխտ լեցուր սկիհներուն մէջ որ կը դողդոջեն, ու թող ետուզեող կենսապարգեւ շունչիդ վարակէ ինքն իր անկարողութենէն վհատած սա՛ լեզուն:

Տարտարոսէն փախուստ տուող մութ ուժեր, իբր ստիւններ ժանտաժուտ, պաշարեցին քեզ, թոյն ուզեցին լեցնել աչքերուդ լոյսին մէջ, սրտիդ արիւնը ջանացին քամել, ու մէկ էր անոնց նպատակը՝ գրաւել այդ հոգին որ գերմարդ ըլլալու ուխտն ըրած էր, բայց, յաւիտենականութեան կայծով բոցավառած հոգիդ անառիկ բերդ մը մնաց միշտ, գրգռելով կրկնապէս մութ ուժերու զայրոյթն ու վրէժը:

Կանուխէն քեզ որք ձգող անուշ մայրդ իր անմահ հոգիին կայծը դուր էր բուկինիդ մէջ որ անով պաշտպանես քու որբութիւնդ ու առանձնութիւնդ: Անտարակոյս, անշէջ պիտի մնայ այդ սրբանուէր կայծը մինչեւ որ իրեն վերադառնաս դրախտի պարտէզին մէջ ուր քեզի կը սպասէ անձկութեամբ:

Ինչպէ՞ս պիտի ներկայանաս անոր առջեւ, որբա՞ն շքեղօրէն պսակուած ու սրբագործուած մատաղ մը՝ զոր Հայութիւնը կը դրկէ վեր — երանի՞ թէ կերպ մը ըլլար որ մահկանացուներու մօտ ըլլար միշտ քու հոգիդ — մօրդ հաղորդելու համար դիւցազնական օրուան մը հրաշագործութիւնը:

Գիտեմ թէ հոն է որ նշմարիտ յոբելեանդ տեղի պիտի ունենայ, հո՞ն ուր հերարծակ հոգիները, մարմինի կապանքներէն մշնտջենապէս ազատուած, իրենց ուրախութիւնը կը շանթարծակեն որոտումներու եւ կայծակներու բերնով, աստղերու եւ ծիածաններու նշուլագարդումով ու այն ամէն երեւոյթներով որ անճառելի ու անիմանալի երազանք մըն է լոկ մեզի մահկանացուներու:

Ի՞նչ ծափ ու ծնծղայ, ի՞նչ աստուածային խրախճանք, հոգիներու ինչպիսի՞ ցնծալիւր վերացում երբ վարէն դէպի վեր սեւեռող կեանք մը ինքզինքը կ'ընծայէ զոհաբերման բազինին վրայ: Մերինը կեղծ է, չահախնդիր, մոլուցքներէ տարուած, «ես»երու բաւիղին մէջ բոլորող, միւս յոբելեանը՝ անկեղծ, անանձնակա՞ն, անսահմա՞ն:

Ո՞ւր պիտի թառիս հոն, վերը, եթէ առաքելութիւնն ունենաս դարձեալ հովանաւորելու թշուառութիւնը որ փակած է երկրագունդիս: Ակնա՞յ գաւառը գնա՛, Եփրատին մէջ մտի՛ր, լեզո՛ւ տուր ալիքներուն, քու մեծասքանչ հայերէն լեզուդ, ու թող հայ լսմերը անոր ալիքներէն սոր-

վին անմահական դաս մը՝ թէ այս ցեղը կորնչելու սահմանուած չէ՛, պիտի ապրի՛, պիտի վերածնի ամէն տառապանքէ բիջ մը աւելի՛ առուզացած, աւելի՛ ինքնապատահ եւ աւելի աննկուն ուխտակատար, մինչեւ որ այգը քու հոգիովդ կենսաւորուած ջուրերուն մէջ թափէ իր ճաճանչներուն հրաշքը, եւ դուն բռնե՛ս զայն հոն աստուածային կարողութեամբ, գերի՛ պահես այգը Եփրատի ջուրերուն մէջ յաւիտեան:

Կ'ըսեն թէ Պանթէոն մը կայ ուր կը տեղաւորուին կիսաստուածացող հոգիներուն մարմարէ արձանները: Ո՛րքան ալ մեծ արուեստագէտ մ'ըլլաս, կ'աղաչե՞մ, փախիր Ելիսեւսի ոսկեզանգուր սրահներէն որ պիտի ուզէին գրաւել քու քերթողական դիմագիծդ, զի մենք քեզի համար ամբողջ Հայաստանը պնդազարդած ենք իր ջուրերով ու լեռներով. հո՞ն պիտի ըլլայ քու յաւիտենական Պանթէոնդ:

Պիտի հասնի օրը երբ Արարատն ու Սիփանը գէ՛մ դիմաց պիտի գան ու պիտի մենամարտին քու արծանդ իրենց կատարին վրայ բարձրացնելու բրաբրոնին համար: Գիտցի՛ր որ քու փայտալած բոլոր հոգիներդ հանդիսական պիտի ըլլան այդ մենամարտին. Նարեկացին, Քուչակը, Դուրեանը, Պէշիկթաշեանը, Վարուժանը, Սիամանթօն: Օ՛, ո՛ղջ ըլլայի մինչեւ այդ օրը, ու դեռ չտեսած հայրենիքիս քաջ լեռներու մարմարէն արծանիդ քանդակուած ատենը հո՞ն ըլլայի, ներկայ՝ աչքովս տեսնելու երանգները դաշտերուն մէջ ժպիտ սփռող ծաղիկներուն, որ գուցէ պիտի խայտային քեզ տօնախմբելու համար ժողովուած աներեւոյթ ոգիներուն խրախճալիւր պարին ի տես:



«Ազգային գրադարան»



NL0380560

70.801

1
5